

6434

Printed in Turkey

# ԹԵՐՄԱԿՈՒՆԵՐ



---

Թարգմ. Գ. ԶԱԼԻՆԿԻՐԵԱՆ

---

Ը. ՀԱՏՈՐ

34 VIII

2 - 66

1927թ.

ENOS 80 S

84  
Z - 66

20 APR 2008

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ 19 NOV 2010

ՎԻՔԻՉՈՐ ՀԻՒԿՈ

# ԹԵՇՈՒԱՐՆԵՐ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՄԵԾ Վ. Ե. Պ

ՎԵՑԵՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՈՒԹԵՐՈՐԴ ՀԱՏՈՐ



Տպագր. Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ

Խ. ՊՈԼԻՏԻԿ, 1927

12.06.2013

ԱՅՍ ՏՊԱ ՕԸ

6434

ՎԵՑԵՐՈՐԴ ԳԻՐՔ

ԵՐԿՈՒ ԱՄՏՂԵՐՈՒ ՀԱՄԱԴԻԹՈՒԹԻՒՆ

Գ. Լ. Ռ. Խ. Ա.

ՄԱԿԱՆՈՒՆ - ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՆՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԵՐՊ

Այն ատեն Մարիուս գեղեցիկ երիտասարդ մընէր, հասակը 1իջին, մազերը թանձր և սեւաթոյու, ճակատը բարձր և հանճարեղ, ոռւնքերը բաց և սիրաշունչ, կերպարանքը պարզ և հանդարտ էր, իսկ գէմքին վրայ չգիտեմ ինչպիսի բան մը կար որ սէգ, խորհուն և անմեղ էր:

Կիսադէմքը՝ որուն ամէն գիծերը բոլորչի ու միանդամայն հասատուն էին՝ այն գերմանական անուշութիւնը ունէր, զոր Փրանսական գէմքը Ալզա-



3853-34

սէն և Լօրէնէն ընդունեց. իսկ կերպարանքին վրաբ  
բնաւ ոււէ անկիւն չէր նշմարուեր, կերպարանի մը  
վրայ անկիւններու այս անթերի տարակայութիւնը  
այն դիմական յատկութիւնն է օրով Սիգամպրըները  
Հռոմայեցիներու մէջ շուտ կը ճանցուէին և որով  
առիւծային ցեղը արծուայինէն կը զանազանուի:

Մարիուս կեանքի այն եղանակին մէջն էր. ուր  
խորհող մարդոց միտքը՝ գրեթէ հաւասար համեմատ  
ուութեամբ Կորովութիւն և պարզութիւն ընդունելով  
կը կազմուի:

Եթէ ծանրակիու պարագայի մը մէջ գտնուելու  
ըլլար, Մարիուս ամրողապէս ունէր ինչ որ պէտք  
էր պառու մը ըլլալու համար. թող բանալին անգամ  
մը եւս դառնար, եւ ահա՛, Մարիուս կրնար վսեմ  
ըլլաւ:

Իր վարժունքը զգոյշ, ցուրտ, քաղաքավար և  
քիչ մը վեհերոտ կերպեր ունէր:

Բերանը սիրուն, շուրթները խիստ կարմրագեղ,  
ակուաներն ալ շատ սպիտակ էին, հետեւարար իր ժը-  
պիտը անոր գէմքին ամէն խստութիւնները կը մեղ-  
մէր:

Կային ժամեր ուր այս զգաստ ճակառը և հեշ-  
տաշունչ ժպիտը տարօրինակ հակապատկեր մը կ'ըն-  
ծայէին:

Աչքը պզտիկ, այլ նայուածքը մեծ էր:

Յետին թշուառութեան մէջ գանուած ժամանակ  
Մարիուս կը գիտէր թէ՛ երբ կ'անցնէր ինք՝ նորատի  
ողջիկները անգին կը դառնային. հետեւարար դառն  
վիշտ մը զգալով խոյս կուտար կամ կը պահուէր:  
Մարիուս կը կարծէր թէ այն աղջիկները, իր հին  
զգեստներուն կը նայէին և կը խնդային. Ճիշտը խո-  
սելու համար կը խոստավանինք թէ անոնք Մարիուսի  
կը նայէին, վասն զի գեղեցիկ էր և վասն զի կ'երա-

լէին անոր այս գեղեցկութեան վրայ. Մարիուս  
խրաչող էր այս անբարբառ թիւրիմացութեան պատ-  
ճառաւ որ անդի ունեցած էր իր և այն գեղանի ան-  
ցորդուհիներուն միջեւ:

Անոնց և ոչ մէկը ընտարեց, վասն զի ամէնէն ալ  
կը զգուշանար. Մարիուս օրերը այսպէս անցնելով  
անորոշապէս ապրեցաւ, —աւանակի մը պէս, կ'ըսէր  
Գոնրֆէյրագ:

Գուրփէյրագ նաեւ կ'ըսէր անոր. — Դու մի՛ փա-  
փաքիր պատկառելի ըլլալ: (Վասնզի արդէն կը դու-  
ղեին զիրար. դու ըսելով խօսակցիլը երիտասարդա-  
կան բարեկամութեանց միտումն է): Բարեկամ, խրատ  
մը տամ քեզի: Այնքան մի կարգար գիրքերը, և քիչ  
մը աւելի նայէ՛ բողերուն: Այս հանած վարած կնիկ-  
ները լաւ բաներ ունին, ո՛ Մարիուս: Եթէ ատանկ  
միշտ փախչիս և ամէնաս, օր մըն ալ պառու մը պի-  
տի դառնաս:

Երբեմն ալ Գուրփէյրագ Մարիուսին հանդիպելով  
կ'ըսէր.

— Բարի լոյս, վարդապետ:

Մարիուս երբ Գուրփէյրագէն այսպիսի խօսք մը  
կը լսէր, ութը օր ա՛լ աւելի կը խորշէր թէ՛ նորատի  
և թէ պառաւ կիներէն, և մանաւանդ աւելի կը խոր-  
շէր Գուրփէյրագէն:

Սակայն անբաւ տիեզերքիս մէջ երկու կին կար  
որոնցմէ Մարիուս չէր խորշեր, և ոչ կը զգուշանար  
բնաւ:

Մտուգիւ շատ պիտի զարմանար Մարիուս եթէ  
քսուէր իրեն թէ կին են անոնք:

Մէկը մօրուսաւոր պառաւն էր որ անոր սենեա-  
կին հաւքտուքը կ'ընէր և որ առիթ կուտար Գուր-  
փէյրագին ըսելու. Մարիուս՝ տեսնելով թէ մօրուք  
ունի իր սպասուհին, ինք չկրեր իր մօրուքը, Միւսը

գրեթէ պզտիկ աղջիկ մըն էր զոր խիստ յաճախ կը տեսնէր և որու չէր նայեր բնաւ:

Մարիուս տարիէ մը ի վեր կիւքսէնպուրկի ամայիծ առուղիներէն մէկուն, այսինքն Բէրինիէրի պարիսպին կից ծառուղիին մէջ մարդ սը և խիստ նորատի աղջիկ մը կը տեսնէր, որոնք Ռէէսթի գռեհին կողմէ ծառուղիին ամէնէն ամայի ծայրը նստարանի մը վրայ կը նստէին գրեթէ միշտ քով քովի:

Դիպուածը որ մտախոնութեամբ համակուող մարդոց պտոյտներուն հետ կը խառնուի, ամէն անգամ որ Մարիուսը այս ծառուղիին մօտ կը բերէր. — գրեթէ ամէն օր էր այս, — Մարիուս հոն կը տեսնէր այն ամոլը:

Մարդը վաթսուն տարեկանի չափ կ'երեւար. արտում և ծանր էր կերպարանքը. իր բոլոր անձը ծառայութենէ քաշուող մարտիկներու պէս յաղթանդամ և յոգնած տեսք մը ունէր:

Եթէ շքանշան մը ունեցած ըլլար, Մարիուս պիտի կարծէր թէ վաղեմի սպայ մըն է ան:

Բարի այս անմատչելի կ'երեւար ան, և նայուած քը ամենեւին չէր ուղղեր որ եւ է անձի մը նայուած քին:

Կապոյտ բանթալօն չը, կապոյտ թիկնոց մը և լայնեզր զլիսարկ մը ունէր որոնք միշտ նոր կ'երեւային, նաեւ սեւ վզնոց մը և գուէյքըրի յատուկ այսինքն հաստ կտաւէ սպիտակափայլ յապիկ մը: Կրիզէթ մը երբ անոր քովէն անցաւ օր մը, ահա խիստ մաքրասէր այրի մարդ մը, ըստ:

Մազերը բոլորովին ճերմակ էին:

Պատանուհին, որ այս մարդուն կ'ընկերանար, առաջին անգամ երբ հետը եկաւ և նստաւ այն նըստարանին վրայ, զոր կ'երեւայ թէ մասնաւորապէտ ընտրած էին, տասներեք կամ տասնըշորս տարեկան,

գրեթէ, ոգեղ երեւալու չափ նիհար, անշնորհ, անսըշան աղջկան մը նման բան մըն էր, այլ սակայն թերեւս կը խոստանար բաւական աղու աչքեր ունենալ օր մը:

Միան թէ զանոնք տեսակ մը անախորժ համարձակութեամբ վեր կ'ընէր միշտ:

Աղջկան հագուստը վանքի մէջ աշակերտող աղջրկան մը հին ու միանգամայն մանկային հագուստին կը նմանէր, սեւ մէրինօսէ րօպա մը ունէր որ աղէկ ձեւուած չէր: Կրնտր կարծուիլ թէ հայր և աղջիկ էին անոնք:

Մարիուս երկու կամ երեք օր քննեց այս ծեր մարդը, որ տակաւին ծերունի մը չէր, նաեւ անտիական աղջիկը, որ անձ մը չէր տակաւին, յետոյ ամենեւին ուշադրութիւն չըրաւ անոնց: Անոնք ալ նոյնպէս կարծես թէ չէին տեսներ զայն:

Հանդարտ անտարբեր կերպարանքով կը խօսակցէին:

Աղջիկը անընդհատ, նաեւ զուարթօրէն կը շաղակրատէր:

Ծեր մարդը քիչ կը խօսէր և մերթ ընդ մերթ հայրութեան անպատում զգացումով իի աչքերը անոր վրայ կը յառէր:

Մարիուս մեքենաբար սովորութիւն ըրած էր այս ծառուղիին մէջ ման գալ: Անփոփոխ հոն կը գտնէր գանոնք:

Ահա ըսենք թէ ինչպէս կը կտարուէր իրողութիւնը:

Մարիուս ամենայն յօժարութեամբ ծառուղիին անոնց նստարանին զիմացի ծայրէն կուգար, ճամբուն բոլոր երկայնութեամբը կը քալէր, անոնց առջեւէն կ'անցնէր, ապա ետ կը դառնար և կ'երթար մինչեւ այն ծայրը ուրկէ եկած էր, և նորէն կը սկսէր քա-

լել առջի կերպով։ Երջագայութեան ժամանակ հինգ կամ վեց անդամ այսպէս կ'երթեւեկէր, և ամէն շաբաթ այս կերպով եինք կամ վեց անգամ կը պատէր առանց եր եք այն անձերու բարեւ մը տուած կամ անոնց բարեւը առած բլալու։

Այս նշանաւոր անձը և դեռահաս աղջիկը կ'երեւար թէ ուրիշներուն նայուածքէն կը խորչէին։ Թէ այս պատճառու և թէ զուցէ իրօք խորշիլ ուզելով բնականաբար քիչ մը հետաքրքրութիւն տուած էին հինգ կամ վեց ուսանողներու որոնք մերթ ընդ մերթ Բէրինիէրի մօտ կը պատէին՝ ուսումնասէրները իրենց գասէն և ոմանք ալ գնդախաղէն ետք։

Գուրփէյրագ՝ որ վերջիններուն թիւէն էր ժամանակ մը դիտած էր զանոնք, բայց՝ աղջիկը տգեղ գանելով, շուտով և զգուշութեամբ խոյս տուած էր անկէ։

Իբր պարթեւ փախած էր՝ նետ մը արձակելու պէս մականուն մը նետելով անոնց վրայ։

Միայն աղջկան սեւ բօպան և ծերին ճերմակ մաս զերը Գուրփէյրագին ուշադրութիւնը գրաւեր էին, հետեւաբար ուսանողն աղջկանը «օրիորդ Լանուար» (սեւ) և հօրը «պարոն Լըպլան» (ճերմակ) անունը տուած էր, և որովհետեւ ոչ ոք կը ճանչնար անոնց թէ ո՛վ ըլլալը և թէ ինչպէս անուանուիլը, մականունը մնացած էր։ —Ա՛հ, Պ. Պլան իր նստարանին վրան է, կ'ըսէին ուսանողները, և ուրիշներուն պէս Մարիուս ալ յարմար գտած էր Պ. Պլան անուանել այն անծանօթ մարդը։

Մենք ալ անոնց պիտի հետեւինք և պատմելու դիւրութեան համար Պ. Պլան պիտի ըսենք։

Մարիուս առջի տարին գրեթէ ամէն օր միեւնոյն ժամուն հոն տեսաւ զանոնք։ Մարդը հաճելի, այլ աղջիկը բաւական անշնորհ կ'երեւար իրեն։

Գ Ե Ո Ւ Խ Բ

ԵԽ ԵՂԵԽ ԼԱՅՍ

Երկրորդ տարին՝ պատմութեանս ճիշդ այն միշոցին ուր հասաւ ընթերցորը։ Մարիուս Լիւքսէն-պուրկ երթալու և պտտելող ովզորութիւնը ընդհատեց՝ առանց ինքն ալ քաջ գիտնալու պատճառը, և վեց ամիսի չափ ոտք չկոխեց իր ծառուղին։

Վերջապէս օր մը դարձեալ հոն գնաց։

Ամառնային պայծառ առաւօտ մըն էր երբ պարտելու ելաւ։ Մարիուս զուարթ էր այն զուարթու թեամբ զոր կը զգայ մարդ երբ օգը գեղեցիկ է։ Կը կարծէր թէ սրտին մէջն էին թոշուններու այն ամէն բեղալայիկները զոր կը լսէր և երկնից այն ամէն բեկորները զոր կը տեսնէր ծառերու տերեւներուն մէջն։

Գնաց ուզդակի «իր ծառուղին», և՝ երբ ծայրը հասաւ՝ գարձեաւ նոյն նստարանին վրայ նշմարեց այն ծանօթ ամոլները։

Միայն թէ մօտենալով, դիտեց որ մարդը միեւնոյն էր, բայց աղջիկը միեւնոյնը չերեւաւ իրեն։ Այն աղջիկը զոր հիմա կը տեսնէր, մեծահաս և գեղանի անձ մըն էր և ունէր այն ամէն շատ զմայլելի

ձեւերը զոր կին մը կը ստանայ ևրը կը հասնի այն ձեւերը զոր կին մը անոնք մանկութեան ամէնէն բնավայրկեանը ուր անոնք մանկութեան ամէնէն :

Փախուսիկ (singitif) և անարատ վայրկեան դոր միանան : Փախուսիկ (singitif) և անարատ վայրկեան դոր միանան :

Մաղերը ոսկեզօ՞ երակներով խառն, կոստանաւ գոյն և սքանչելի էին ճակատը կարծես մարարաշէն որ, այտերը վարդի «տերեւով» մը կազմուած կ'երեւային, աշնահար կարմրուք մը ծփին սպիտակուածին, ընտիր բերան մը ուրկէ ժպիտը իրը ճաթիւն մը և խօսքը իրը երաժշտութիւն մը կ'ելլէր, գլուխ մը զոր թափայէլ Մարիամի արժանի համարէր թերեւս, և այս գլուխին ներքեւ զիզ մը զոր գուցէ ժան կուժօն Աստղիկին արժանի սեպէր :

Եւ այս չքնաղ պատկերը անթերի ըլլալու համար ունէր նաեւ քիթ մը որ գեղեցիկ չէր այլ աղուոր, որ ոչ ուղիղ և ոչ կոր, ոչ իտալեան և ոչ յունական, այլ բարիզեան քիթ մըն էր, այսինքն կայտառ, աղնիւ, անկանոն և անարատ բան մը որ պատկերահաններուն յուսահատութիւն իսկ բանահիւսներուն զմայրում կուշայ :

Երբ Մարիուս գեղանիին քովէն անցաւ, չկրցաւ տեսնել անոր աչքերը որոնք միշտ վար կը նայէին : Միայն անոր երկայն և կասկեգոյն յօնքերը տեսաւ, որոնք ստուերով և ամօթխածութեամբ ողողուած էին :

Բայց և այնպէս կը ժպտէր գեղանի պատանու էին, մտիկ ընելով սպիտակահեր մարդուն որ անոր էին, մտիկ ընելով սպիտակահեր մարդուն որ անոր էին, և ոչինչ կրնար այնքան զմայիելի ըլլալ կը խօսէր, և ոչինչ կրնար այնքան զմայիելի ըլլալ որքան էր ակնկոր նայուածքի մը հետ այս նորափթիթ ժպիտը :

Մարիուս նախ կարծեց թէ նոյն մարդուն ուրիշ մէկ աղջիկն է, հարկաւ առաջին մէկ քոյրն էր այն :

Բայց պտոյտի անփոփոխութեամբը երբ երկրորդ անգամ նստարանին մօտեցաւ, ուշաղրուածեամբ գիտելով ուսոււ որ միեւ նոյն աղջիկն էր: Վեց թեամբ գիտելով ուսոււ որ միեւ նոյն աղջիկն էր: Վեց ամիսի մէջ պատահանու էին երիտասարդուհի մը եղած էր: այս էր ահա այլակերպութեան (transfiguration) պատճառը:

Ա ս երեւ յթը շատ անդամ կը պատահի: Կայ վայրկեան մը ուր աղջիկները կը փթթին ակնթարթի գալու մէջ և յանկարծ վարդ կ'ըլլան: Երէկ դեռ մանամ մէջ և յանկարծ վարդ կ'ըլլան: Երէկ դեռ մանամ կուհիներ էին, բայց այսօր անհանգարտութիւն կուտան տեսնողին:

Այս աղջիկը ոչ միայն մեծցած այլ նաեւ տեսլած կան գեղեցկութիւն առած էր: Ինչպէս ապրիլ ամիսին մէջ երեք օր կը բաւէ տեսակ մը ծառեր ծաղիկներով ծածկուելու համար, նոյնպէս և այս աղջիկը գեղեց կութեամբ զարդարուելու համար վեց ամիս բաւական եղած էր: Անոր յատուկ ապրիլն ալ եկած էր:

Երբեմն կը տեսնուին այնպիսի աղքատ և գծուծ մարդիկ որոնք կարծես կ'արթննան, չքաւորութենէ պերճութեան կ'անցնին. ամէն տեսակ ծախս կ'ընեն, և յանկարծ փառաւոր, զեղս և շքեղ կ'ըլլան: Ինչո՞ւ, վասնզի երէկ պայմանաժամ մը լրանալով եւ կամուտ մը զրպանած են: Նորափթիթ աղջիկը իր վեցամսեայ եկամուտը ընդունած էր:

Մանականդ թէ ա՛լ թաւ փեղոյր, մէրինոսէ րօպա և դպրոցական մուճակներ հագնող աշակե ուուհի մը չէր ան, և ոչ ալ կարմիր ձեռքեր ունէր: Գեղեցկուածին ան և ոչ ալ կարմիր ձեռքեր ունէր: Գեղեցկուածին հետ ճաշակն ալ եկած էր, տեսակ մը պարզ և ճոխ վայելչութեամբ, նաեւ առանց սեթեւեթի հագուստ շքուած անձ մըն էր: Սեւ տամասկէ րօպա մը, նմանազիպակ լողիկ մը և սպիտակ շղարշէ փեղոյր մը ունէր: Անոր սպիտակ թաթպաննեղը տեսնողը կը ակնական թէ որքան ագնիւ էր ձեռքը որ չինական

Փղոսկրէ հովանոցի մը կոթին հետ կը խաղար, իսկ մետաքսեայ կիսակօշիկը անոր ոտքին փոքրութիւնը կը ծրագրէր, Եթէ քովէն անցնէիր, իր բոլսր արգուզարդէն զմայելի և ազդու անուշանոտութիւն մը կը բուրէր, իսկ մարդը, միեւնոյն մարդն էր:

Մարիուս երբ երկրորդ անգամ երիտասարդուհին մօտեցաւ, նէ արտեւանունքը վեր ըրաւ. աչքերուն գոյնը երկնայից և խիստ կապոյտ էր. բայց այս սքօզուն կապուտակութեան մէջ տակաւին մանկային նայուածք մը կար միայն: Անտարբերութեամբ Մարիուսի նայեցաւ՝ մոլաթզենիներուն տակ վազվզող մանկիկին, կամ նստարանին շուք տուող մարմարեայ աղօթին նայե՛ռ պէս. Մարիուս ա/ իր պառյուր շարունակեց ուրիշ բանի վրայ մտածելով:

Չորս կամ հինգ անգամ եւս անցաւ նստարանին քվիէն ուր նստած էր ծաղկահաս աղջիկը, այլ առանց բնաւ անոր դարձնելու իր աչքերը:

Հետեւեալ օրերն ալ սովորականին պէս, Լիւքսէնպուրկ եկաւ, սովորականին պէս հոն գտաւ հայր և աղջիկը, բայց դարձեալ ուշադրութիւն չըրաւ անոնց: Մտքէն չանցուց այս աղջիկը երբ գեղանի եղաւ, ինչպէս անցուցած չէր երբ տգեղ էր ան: Միշտ նստարանին խիստ մօտէն կ'անցնիր ոչ թէ նպատակ մը ունենալուն, այլ որովհետեւ իր սովորութիւնն էր այդ:

## Դ Լ Յ Ի Ւ Գ.

### ԳԱՐՆԱՆ ԱՐԴԻԻՆՔ

Օր մը օգը բարեխառն, Լիւքսէնպուրկի պարտէզը շուքերով և տերեւներով ողողուած, և երկինք այնքան յստակ էր որ կարծես թէ հրեշտակները առուն լուացած էին զայն, ճնճղուկները կասկենիներու խորերէն պղտիկ ծայներ կը հանէին:

Մարիուս, իր սիրութ բնութեան բացած էր բուրովին:

Որ եւ է բանի վրայ չէր մտածեր, Կ'ապրէր և կը շնչէր.

Երբ պնդաւ այն նստարանին մօտէն, անտիական աղջիկը աչքերը վերցնելով Մարիուսին նայեցաւ, և երկուքին նայուածքները իրարու հանդիպեցան:

Այս անգամ ի՞նչ կար արդեօք նորահաս աղջկան նայուածքին մէջ:

Մարիուս չէր կրնար ըսել թէ ինչ կար, Բան մը չկար, և ամէն բան կար: Սորօրինակ փայլակ մը եղաւ այն նայուածքը:

Աղջիկը առջին նայեցաւ, Մարիուս ալ իր մամրան շարունակեց:

Մարիուսի տեսածն էր ոչ թէ մանկուհիի մը անմեղ և բնական նայուածքը, այլ խորհրդաւոր վիճ մը, որ կէս մը բացուած եւ յանկարծ գոցուած էր դարձեալ:

Կայ օր մը ուր ամէն նորատի աղջիկ այսպէս կը նայի:

Վայ անոր որ այս նայուարքին կ'ենթարկուի:  
Դեռ ինքզինքը չճանչցող հոգիի մը այս առաջին նայուածքը երկնից մէջ այդի կը նմանի:

Ճառագայթաւոր և անծանօթ բանի մը զարթումն է այն:

Զկայ բան մը որ կարենայ արտադրել այս անակընկալ նշոյլին վտանգալի հրապոյրը, նշոյլ որ յանկարծ աղօտապէս կը յուսաւորէ պաշտելի խաւար մը և որ ներկային բոլոր անմեղութեամբը և ապագային ամէն տորիփովը կը բաղկանայ:

Տեսակ մը անորոյ զորով է այն որ պատահաբար կը յայտնուի և որ կը սպասէ:

Ծուզակ մրն է զոր անմեղութիւնը յանգէտս կը լարէ և որով սիրութը կը գըաւէ՝ ակամայ և անգիտութեամբ:

Կոյս մըն է այն որ կնոջ մը պէս կը նայի:

Այսպիսի նայուածքէ մը գրեթէ միշտ խորին մատահոգութիւն մը կը ծնի ուր որ կ'ուղղուի այն նայուածքը:

Ամէն անարատութիւններն ու ամէն անմեղութիւնները իրարու կը հանդիպին այն երկնային և աղետաւոր ճառագայթին մէջ որ հպատէր կիներու ամէնէն սիրագրգիռ նայուածքներէն աւելի հմայական զօրութիւն ունի յանկարծ սրտին մէջ ծլել տալու անուշաբոյր հոտերով ու միանգամայն թոյներով լի այն մթին ծաղիկը որ կ'անուանուի սէր:

Մարիուս իրիկունը սենեակը դաշնալով իր ըզ-

գեսաներուն նայեցաւ, և առաջին անգամ դիտեց թէ աղտեղութիւն, անպատեհութիւն և անլուր յիմարութիւն մըն է լիւքսէնպուրկի մէջ պատել իր «ամէն օրուան զգեստներովը», այսինքն գլխարկով մը որուժապաւէնին քովի կողմը կտրուած է, հաստ մուճակներով, որոնք սայլորդներու յատուկ էին, սեւ բանթալօնով մը, որուն ծունկերը ճերմկած էին, և սեւ թիկնոցով մը, որուն արմուկները տժգունած էին։

Գ Լ Ա Խ Խ Բ .

## ՄԵՇ ՀԻՒԱՆԴԱԹԵՑՆ ՄԸ ՍԿԻԶԲԸ

Հետեւեալ օրը սովորական ժամուն Մարիուս պահարանէն հանեց իր նոր թիկնոցը, նոր բանթալօնը, նոր գլխարկը և նոր կօշիկները. սպառազինուեցաւ այս ամէն զէնքերով, ձեռնոցները գրաւ, — ծայրայեղ շոայութիւն—, և Լիւքսէնպուրկ գնաց պտաելու:

Ճամրուն վրայ Գուրփէյրագին հանդիպեցաւ, այլ չտեսնելու զարկաւ,

Գուրփէյրագ երբ իր սենեակը վերադարձաւ, բարեկամներուն ըստ.

— Հիմա Մարիուսին նոր գլխարկը և նոր թիկնոցը տեսայ, նաև Մարիուսը որ անոնց մէջն էր, Անշուշտ զպրոց կ'երթար քննութիւն մը անցնելու համար: Ապուշ մը գարձած էր բոլորովին:

Մարիուս երբ Լիւքսէնպուրկ հասաւ, աւազանին բոլորտիքը գարձաւ և կարապները դիտեց. յետոյ բառական ժամանակ արձանի մը առջեւ կեցաւ ակնապիշնայելով, այս արձանին գլուխը բորբոսէն բոլորովին սեւցած էր և ազդրերէն մէկը կը պակսէր:

Աւազանին մօտ քառասնամեայ և մեծորովայն

քաղքենի մը կար որ հինգ տարեկան տղու մը ձեռքէն բռնած էր և կ'ըսէր անոր.

— Զգուշացի՛ր ծայրայեղութիւններէ, թէ՛ րրունամոլութենէ և թէ անիշխանութենէ հաւասարապէս հեռու կեցիր, որդեսակ իմ:

Մարիուս լւեց այս քաղքենիին քօսքերը: Յետոյ անգամ մը եւս աւազանին շուրջը դարձաւ. վերջապէս ուղղուեցաւ դէպի «իր ծառուղին» յամրաբար և կարծես ակամայ քայլերով:

Կրնար ըսուիլ թէ բռնադատուած ու միանգամայն արգիլուած էր հոն երթալ, թէեւ ինք ամեննեւին չէր հասկնար իր այս վիճակը, և կը կարծէր թէ ամէն օրուան պէս կ'երթար:

Երբ ծառուղն մտաւ, նշմարեց Պ. Լըպլանը և նորատի աղջիկը որոնք միւս ծայրը նստարանին վըրայ էին:

Թիկնոցը վերէն վար կոճկեց և մարմնոյն վրայ լաւ մը տեղաւորեց որպէսզի ծալք չունենայ, տեսակ մը խնդութեամբ բանթալօնին յղկուն ցոլումները քննեց, և դէպի նստարանը արշաւեց:

Այս արշաւումին մէջ յարձակում և անշուշտ աշխարհակալութեան կամէութիւն մը կար: Անոր համար կ'ըսեմ թէ արշաւեց դէպի նստարանը, իբր թէ ըսէի:

— Աննիպալ դէպի Հռոմ արշաւեց:

Սակայն Մարիուսի ամէն շարժումներն ալ մեքենայուան էին և ամեննեւին ընդհատած չէր իր մաքին և աշխատութեանց սովորական հնհնութը, նոյն պահուն կը մտածէր թէ «Մանիւէլ տիւ Պագալօրէան» անպիտան գիրք մըն է և թէ անշուշտ հաղուագիւտ անմիտներէ շարագրուած է ան, քանի որ մարդկային մտքի իբր հրաշակերտ Ռասիլինին երեք ողբերգութիւնները, իսկ Մօլիէրի միայն մէկ կատակերգութիւնը թշումս առներ



վերլուծուած են անոր մէջ։ Ականջը կը զարնէր սուր կերպով։

Մինչդեռ նստարանին կը մօտենար, թիկնոցին ծալքերը կը բանար, իսկ աչքերը անտիական աղջկան վրայ կը յառէր։

Կը կարծէր Մարիուս թէ այն աղջիկը ծառուղին ամրող ծայրը կապտագոյն և աղօտ նշոյլով մը կ'ողողէր։

Քանի կը մօտենար, իր քայլը հետզհետէ կը թունար։

Երբ նստարանէն այսինչ հեռաւորութիւն ունեցող կէտ մը հասաւ, կանգ առաւ՝ թէեւ տակաւին շատ հեռու կը գտնուէր ծառուղիին ծայրէն, և նոյն իսկ ինքն ալ չկրցաւ գիտնալ թէ ինչպէս եղաւ որ ետ դարձաւ։

Եւ ոչ իսկ ըսաւ իւրովզ թէ մինչեւ ծայրը չէր երթար։

Նորատի աղջիկը հեռուէն հազիւ հազ կրցաւ նըշմարել զայն և տեսնել անոր աղուոր կերպարանքը, զոր կուտային իր նոր զգեստները։ Սակայն Մարիուս ենթադրելով թէ ետեւը գտնուողը կրնայ իրեն նայիլ, խիստ ուղիղ կը կենար լաւ կերպարանք ունենալու համար։

Մինչեւ հանդիպակաց ծայրը հասաւ, յետոյ ետ գարձաւ, և այս անգամ քիչ մը աւելի մօտեցաւ նըտարանին, Ծառերու երեք անջրպետ մնալու չափ անգամ մօտեցաւ նստարանին, բայց հոն չգիտեմ ինչու անհնարին թուեցաւ իրեն հեռու երթալը և դեղեւեցաւ։ Տեսնել կարծած էր թէ նորատի աղջկան երեսը դէպի իրեն կր հակէր։

Սակայն առնական և բուռն ջանադրութիւն մը ըրաւ, զսպեց իր դեղեւումը և շարունակեց յառաջ երթալ։

Քանի մը րոպէ ետք նստարանին առջեւէն կ'անցնէր, ուղիղ և հաստատ կենալով, մինչեւ ականջները կարմրելով, առանց աջ կամ ձախ նայիլ համարձակելու, և ձնոքը պետական մարդու մը պէս թիկնոցին մէջ դրած։ Երբ անցաւ —բերդին թնդանօթներուն տակէն— սրտի սոսկալի բախում մը զգաց։ Աղջիկը առջի օրուան պէս տամազգեայ րոպան հագած և շը դարշէ փեղոյրը դրած էր։ Մարիուս անպատում ձայն մը լսեց որ անշուշտ «անոր ձայն էր»։ Աղջիկը հանդարտորին կը խօսակցէր։ Շատ աղուոր էր։ Մարիուս կը զգար թէ աղուոր էր նորատի աղջիկը, թէեւ զայն տեսնելու փորձ մը չըրաւ։ Այլ սակայն, կ'ըսէր Մարիուս մտապէս, այն իմ վրայ յարգ և համարում պիտի ունենար անշուշտ եթէ գիտնար թէ ես իսկ յօրինած եմ Մարկոս Օպրէկոն Տը Լա Թօնտայի վրայ այն ճառը զոր պարոն Ֆրանսուա Տը Նէօֆչաթօ իր տպած «Ժիլ Պլաս»ի սկիզբը դրաւ իբր իր կողմէ հեղինակուած։

Նստարանէն անցաւ, ծառուղիին մինչեւ յետին ծայրը գնաց որ խիստ մօտ էր, յետոյ ետ գարձաւ և գարձեալ գեղանի աղջկան առջեւէն անցաւ։ Այս անգամ բոլորովին զեղնած էր Մարիուսին գոյնը։ Մանաւանդ թէ անախորժ բաներ կը զգար միայն։ Հեռացաւ նստարանէն և երթասարդուհին։ և կրնակը անոր գարձնելով կը կարծէր միանգամայն թէ աղջիկը իրեն կը նայի, և այս պատճառաւ կը գայթէր։

Ա'լ նստարանին մերձենալու փորձ չըրաւ, ծառուղիին գրեթէ կէսին վրայ կանգ առաւ, և բան մը ըրաւ զոր բնաւ չէր ըրած, այսինքն նստաւ, աչքին ծայրով նայելով և մտքին ամէնէն աննշարելի անգուներուն մէջ մտածելով լթէ վերջապէս կարելի չէր որ բոլորովին անզգայ ըլլան իր յղկուն բանթալօնին և նոր թիկնոցին նկատմամբ այն անձերը ու

բոնց սպիտակ փեղոյրին և սեւաթոյր բօպային վրայ  
կը սքանչանար ինք:

Քառորդէ մը ետք ելաւ, իբր թէ նորէն ուզէր  
քալել դէպի այն նստարանը որ լուսեղէն պատկ մը  
կը կրէր: Սակայն ոտքի վրայ անշարժ կը կենար:  
Էսաւ իւրովի, —և տասնըհինգ ամիսէ ի վեր առաջին  
անգամն էր այսպիսի բան մը ըսելը, — թէ այն պատ  
րոնը որ ամէն օր հոն կը նստէր իր աղջկան հետ,  
անշուշտ զիտած էր զինքը, և հաւանական էր թէ  
տարօրինակ կը համարրը իր դեգերումները:

Նոյնպէս առաջին անգամ ըլլալով անպատկառու-  
թիւն մը զգաց այն անծանօթը՝ հոգ չէ թէ մտքին  
մէջ գաղտնապէս՝ Պ. Լըպւան ծիծաղելի մականունով  
կոչած ըլլալուն համար: Այսպէս քանի մը բոպէ ա-  
կընկոր կեցաւ՝ աւագին վրայ ծրագիրներ շինելով  
նուրբ գաւազանով մը զոր ձեռքը բռնած էր:

Եեաոյ նստարանին, Պ. Լըպւանին և անոր աղջը-  
կան հանդիպակաց կողմէն յանկարծ ետ դարձաւ և  
իր սենեակը գնաց: Այն օր մոռցած էր պանդոկը եր-  
թալ և ճաշել: Իրիկուն ժամը ութնին նշանաբեց ճաշի  
գացած չըլլալը, և որովհետեւ շատ ուշ ըլլալուն չէր  
կրնար մինչեւ Սէն-Ժադի գոռելը երթաւ, ի՞նչ ընեմ,  
ըսաւ, եւ պատառ մը հաց կերաւ: Նախ խողանակեց  
թիկնոցը եւ զգուշութեամբ ծալելէն ետք պառկեցաւ:

## ԳԼՈՒԽ Ե.

### ՊՈՒԿՕՆ ԽԱԹՈՒՆԻՆ ՎՐԱՅ

### ԱՅԼԵՒԱՅԼ ԿԱՅԾԱԿՆԵՐ Կ'ԻՉՆԵՆ

Հետեւեալ օրը Պուկօն խանութը, — Պուրֆէյրագ  
այսպէս կ'անուանէր Կօրպոյի խարխուլ տան պառաւ  
գոնապան, գլխաւոր վարձակալ եւ սպասուհին, — որու  
ինչպէս հաստատեցինք արդէն՝ բուն անունը Տիկին  
Պիւրկօն էր, սակայն Պուրֆէյրագի շուտիկ լեզուն  
բան մը չէր խնայեր. Պուկօն խանութը, կ'ըսենք,  
արմանապոս զարմանալով զիտեց. որ Մարիուս դարձ-  
եալ նոր թիկնոցուը գուրս կ'ելլէր:

Մարիուս Լիւքսէնպուրկ գնաց, այլ չանցաւ ծառ  
ուղիին կէսէն անդին ուր էր իր նստարանը: Նուան  
ասոր վրայ առջի օրուան պէս՝ հեռուէն զիտելով եւ  
որոշապէս տեսնելով սպիտակ փեղոյրը, սեւաթոյր  
բօպան եւ մանաւանդ կապոյտ նշոյլը:

Լիւքսէնպուրկի դուռներուն մինչեւ զոցուիւը  
տեղէն չարժեցաւ, եւ երբ բոցուեցան, այն ատեն  
ինքն ալ ելաւ եւ իր սենեակը վերադարձաւ:

Չտեսաւ Պ. Լըպլանին եւ իր աղջկան ելլելը եւ  
երթալը, ուրկէ հետեւցուց թէ անոնք Ուէսթի փո-  
ղոցին վանդակէն ելլելով գացեր էին պարտէզէն:  
Ետքէն, քանի մը շաբաթ ետք, երբ ուզեց սիտքը  
բերել թէ ուր ճաշած էր այն իրիկուն, ամենեւին  
շկրցաւ յիշել:

Հետեւեալ օրը, այսինքն երրորդ օրը Պուկօն  
խաթունը դարձեալ խոռվեցաւ մեծապէս, վասնզի  
Մարիուս նոր թիկնոցովր դուրս ելաւ.

— Ետեւէ ետեւ երե՛ք օր, պոռաց Պուկօն:

Մարիուս ետեւէն երթալու աչխատեցաւ. բայց  
Մարիուս արագօրէն եւ ահագին քայլերով կ'երթար.  
լեռնայծ մը հալածել սկսող ձիագէտի մը կրնար սեպ-  
ուիլ Պուկօն այս պարագային մէջ:

Դեռ երկու վայրկեան անցած էր, եւ ահա պա-  
ռաւը դադրեցաւ տեսնելէ երիտասարդը. եւ կաղելով  
տուն դարձաւ շնչառպառ, իր ծանրաշնչութեամբը  
գրեթէ հոգին բերանը եկած:

— Միթէ համ հոտ ունի՞, մրմոաց, ամէն օր գե-  
ղեցիկ զգեստները հագնիլ եւ ասանկ ետեւէն մարդ  
վազցնելը,

Մարիուս Լիւքսէնպուրկ գացած էր:

Նորատի աղջիկը հոն էր Պ. Լըպլանին հետ: Մա-  
րիուս կարելի եղածին չափ մօտեցաւ՝ գիրք մը կար-  
դալ ձեւացնելով, սակայն դարձեալ խիստ հեռու մը-  
նաց, շապա եկաւ իր նստարանին վրայ բազմեցաւ,  
ուր չորս ժամ կեցաւ՝ ծառուղիին մէջ բուն ճնճղուկ-  
ներու ցատկրտելը դիտելով, եւ կարծելով զգալ թէ  
իր վրայ կը խնդային այն թոչունները:

Այսպէս տասնըհինգ օրի չափ անցաւ: Մարիուս  
Լիւքսէնպուրկ կ'երթար՝ ա՛լ չէ թէ պտաելու այլ  
միշտ իր տեղը նստելու համար եւ առանց գիտնալու  
թէ ինչո՞ւ կը նստէր:

Երբ հոն կուգար, ա՛լ տեղէն չէր շարժեր: Ամէն  
աւաւօտ իր նոր թիկնոցը կը հագնէր՝ հինովը չի  
տեսնուելու համար, եւ հետեւեալ օրը նոյնը կը շա-  
րունակէր:

Աղջիկը յիրաւի հրաշալի գեղեցկութիւն մը ու-  
նէր: Միայն մէկ գիտողութիւն ընել կարելի էր ընել  
իրը քննադատութիւն. այս աղջկան տրտում նայ-  
ուածքին եւ ուրախալի ժպիտին մէջ հակասութիւն  
մը կար, որով փոքր ինչ մոլորագին կ երեւար անոր  
կերպարանքը, հետեւաբար ժամանակ առ ժամանակ  
տարօրինակ կ'երեւար այս անուշ գէմքը առանց կոր-  
սընցնելու իր գեղեցկութիւնը:

Գ Լ Ո Ւ Խ Զ .

## ՄԱՐԻՈՒՍ ԿՈԼՈՆԱՀԻՋ

Երկրորդ շաբթուն վերջին օրերէն օր մը Մարիուս սովորութեանը համեմատ՝ իր նստարանին վրայ նստած էր, ձեռքը բաց գիրք մը ունենալով որուն եւ ոչ իսկ մէկ երեսը դարձուցած էր երկու ժամէ ի վեր:

Յանկարծ աարսուու մը եկաւ վրան։ Ծառուղիին ծայրը դէպք մը կ'անցնէր։

Պ. Լըպլան եւ իր աղջիկն եղած էին իրենց նըստարանէն, աղջիկը հօրը թեւը ժամած էր, եւ երկուքն ալ յամրաբար կ'ուղղուէին դէպի ծառուղիին մէջտեղը, ուր նստած էր Մարիուս։

Երիտասարդը գիրքը գոցեց, նորէն բացաւ, յետոյ ուզեց կարդալ։

Մարիուս կը դողար։

Լուսեղէն պսակը, գեղանի օրիորդը ուղղակի իրեն կուգար։

— Ա՛ն, Աստուա՛ծ իմ, կը մտածէր, ամենեւին ժամանակ չպիտի ունենամ դիրք մը առնելու։

Սակայն սպիտակահեր մարդը եւ անտիական աղջիկը կը յառաջանային։

Կը թուէր Մարիուսի թէ դար սը կը աեւէր առնոնց քայլն ու միանգամայն վայրկեան մը կը տեւէր միայն։

— Ինչո՞ւ համար դէպի այս կողմը կուգան, կը հարցնէր խրովի։

— Ի՞նչ, հիմա ուրեմն ասկէ՞ պիտի անցնի նէ։ Իր ոտքերը այս աւազին վրայ, այս ծառուղիին մէջ, ինձմէ երկու քայլ անդին պիտի քալեն։

Մարիուս սաստիկ կը խռովէր, կ'ուզէր որ խիստ գեղանձն երիտասարդ մը ըլլար, կ'ուզէր որ խաղի շքանշանը ունեցած ըլլար։

Անոնց քայլերուն մեղմ և չափաւոր ձայնը լսեց։ Կ'երեւակայէր թէ Պ. Լըպլան իրեն կը նայէր դայրագին։

— Արդեօք հետս պիտի խօսի՞ այս պարոնը, կ'ըսէր մտապէս։

Մարիուս աչքերը վար ըրաւ, և երբ նորէն վեր ըրաւ, տեսաւ որ բոլորովին մօտեցած էին իրեն։ Պատանուհին անցաւ, և անցնելու միջոցին Մարիուսին նայեցաւ։

Ուզակի նայեցաւ և այնպիսի խորհուն անուշութեամբ մը, որմէ Մարիուս ոտքէն մինչեւ գլուխը սարսուցաւ։

Մարիուս կարծեց թէ պատանուհին կը յաղիմանէր զինքը այնքան ժամանակ սպասելուն և մինչեւ իր քով չզալուն համար, և թէ կ'ըսէր իրեն։

— Ահա՛ ես եկայ։

Մարիուս զացաւ՝ տեսնելով նորատի աղջկան ճառագայթներով և անդունդներով լի բերանը։

Կը կարծէր թէ ուղեղին մէջ կրակ մը կը վառէր։ Գեղանի աղջիկը մինչեւ իրեն եկած էր. ի՞նչ ուրախութիւն, մանաւանդ թէ ի՞նչպէս նայած էր իրեն։ Տակաւին այնքան գեղանի երեւցած չէր Մարիուսին որքան երեւցաւ հիմա։

Իրօք գեղանի էր կանացի ու միանգամայն հրեշտակային գեղեցկութեամբ մը, գեղանի՝ այնպիսի անթերի գեղեցկութեամբ մը, որուն առջեւ Բեթրարդ կ'երդէր և Տանթէ ծունը կը գ'էր անշուշտ։ Մարիուս երեւակայեց թէ երկնքի կապտագեղ տարածութեանց մէջ կը լողայ։

Միանգամայն սոսկալի կերպով կը նեղանար, վասնգի կօշիկներուն վրայ փոշի կար։

Մարիուս ապահովապէս գիտնալ կը կարծէր թէ նէ իր կօշիկներուն ալ նայած էր։

Մարիուս անընդհատ աղջկան ետեւէն նայեցաւ մինչեւ աներեւոյթ ըլլալը։

Յետոյ սկսաւ Լիւքսէնպուրկի մէջ յիմարի մը պէս քալել։

Հաւանական է թէ երբեմակի կը խնդար մինակը և բարձր ձայնով կը խօսէր։

Մանկանց դայեակներուն մօտ այնքան կը մտախոհէր որ անոնց ամէն մէկը կը կարծէր թէ իրեն սիրահար է ան։

Մարիուս դուրս ելաւ Լիւքսէնպուրկէն փողոցի մը մէջ պատանուհին հանդիպելու յոյսով։

Օտէօնի կամարներուն տակ Գուրֆէյրագի հանդիպեցաւ և ըսաւ։

— Եկո՛ւր, միատեղ ճաշենք։

Ուուսոյի պանդոկը գացին, և վեց ֆրանք ծախք ըրին։

Մարիուս սպայի մը պէս կերաւ։ Վեց սու պարգեւ տուաւ ծառային։ Միրդ ուտելու միջոցին Մարիուս Գուրֆէյրագին ըսաւ։

— Կարդացի՛ր լրագիրը, Որքա՞ն գեղեցիկ է Օտրի Տը Բիւրավոյի ատենաբանութիւնը։

Մարիուս սաստիկ սիրահար էր, Ճաշէն ետք Գուրֆէյրագին ըսաւ։

— Թատրոն երթանք տոմսակը ինձմէ։ Բօրթ Սէն Մարթէնի թատրոնը գացին «Լ'Օպէլօ» աէզ Անտրէ ըսուած թատրերգութեան մէջ Ֆրէտէ միքը տեսնելու համար։

Մարիուս խիստ շատ զուարձացաւ։ Միեւնոյն ժամանակ կրկնապատկուեցաւ իր անողոքելի գգաստամտութիւնը։

Թատրոնէն ելեկու ժամանակ չուզեց նորոյթ գործաւորուհիի մը ծնրակապին նայիլ, երբ այս կինը ուղիսի մը վրայէն կ'ոստէր, և գրեթէ պժգում եկաւ իր վրայ երբ Գուրֆէյրագ ըսաւ իրեն։

— Սա կինն ալ յօժարակամ կ'անցնէի արդէն ունեցած կիներուս ցանկին մէջ։

Գէւրֆէյրագ հետեւեալ օրը Վոլթէրի սրճարանը նախաճաշիկի հրաւիրած էր զայն։

Մարիուս գնաց սրճարանը և առջի օրուանէն աելի կերաւ։

Բոլորովին խոհուն եւ խիստ զուարթ էր։ Կարծես թէ առիթ չէր փախցներ քահ քահ խնդարու համար։

Գուրգովորանօք ողջագուրեց անծանօթ գաւառացի մը որ իրեն ներկայացուեցաւ։

Ուսանողներու խումբ մը սեղանիւ բոլորտիքը շրջան մը կազմելով կը խօսէին այն զրաբանսւթեանց վրայ որոնք Սօրպօնի բեմին վրայ կ'ըսուին եւ որոնց համար տէրութիւնը ամսական կուտայ։ Յետոյ խօսակցութիւնը դարձաւ Գիշերա-բառաններուն և առգանութեանց սխալներուն եւ անկատարութեանց վրայ։

Մարիուս վիճաբանութիւնը ընդմիջելով, պոռաց։

— Այլ սակայն շատ հաճելի բան է շքանշան մը ունենալը։

— Ահաւասիկ բան մը որ շատ զուարձալի է, ը-

սաւ կամաց մը Գուրփէյրագ, Ժան Բրուվէրին:  
— Ո՞չ պատասխանեց Ժան Բրուվէր, շատ լուրջ է:

Արդարեւ լուրջ էր:

Մարիուսի համար հասած էր այն առաջին բուռն  
եւ սիրուն ժամը, ուր մարդս կը սկսի եռանդագին  
սիրել:

Մարիուսի կրած այս ամէն փոփոխութեան պատ-  
ճառ եղած էր նայուած մը միայն:

Ամենեւին պէտք չէ զարմանալ երբ ականը լի է  
վառօղով եւ հրդեհը պատրաստ: Նայուածք մը կայծ  
մըն է:

Ա՛լ եղած լմնցած էր: Մարիուս ա՛լ կին մը կը  
սիրէր:

Մարիուսի ճակատագիրը անծանօթ աշխարհները  
կը մտնէր:

Կիներուն նայուածքը տեսակ մը առերեւութա-  
պէս հանդարտ եւ սոսկալի ճախարակներու կը նմա-  
նի: Ամէն օր այս ճախարակներուն քովէն կ'անցնիս  
հանդարտօրէն, անպատիժ և անկասկած:

Կուգայ վայրկեան մը ուր կը մոռնաս նոյնիսկ  
թէ հոն է այն բանը:

Կ'երթաս, կուգաս, կը մտախոհես, կը խօսիս,  
կը խնդաս:

Յանկարծ բռնուիլ կը զգաս: Ա՛լ ճար չկայ: Ա՛լ  
ճախարակէն կը բռնուիս, նայուածքէն կը գրաւուիս:  
Սառուգիւ այն նայուածքը գրաւեց զքեզ չդիտեմ ուր-  
կէ՛ և ի՞նչպէս, բայց ստոյդ է թէ գրաւեց՝ բռնելով  
քայքայուն մտքիդ այս կամ այն մասէն, կամ թար-  
թափումէ մը զոր ունեցած է միտքդ: Ա՛լ կորսուե-  
ցար: Բոլորովին պիտի բռնուիս:

Գաղտնի զօրութեանց շղթայով մը կը կաշկան-  
գուիս:

Պարապ տեղը կը յուզուս: Ա՛լ հնարին չէ մարդ-  
կային ձեռնտութիւն գտնել:

Անիւներու ակռաներուն մէկէն միւսին տակ,  
վշտէ վիշտ, տանջանքէ տանջանք պիտի իյնաս, թէ՛  
դուն և թէ միտքդ, հարստութիւնդ, ապագադ, հո-  
գիդ. եւ այս զարհուրելի մեքենայէն ուրիշ կերպով  
չպիտի ելլես թէ ոչ նախատինքէն տձեւնալով՝ եթէ  
չարասիրտ արարածի մը իշխանութեան ներքեւն ես՝  
կամ տոխիէն այլակերպուելով՝ եթէ ազնիկ սրտի մը  
իշխանութեան ներքեւ կը գտնուիս:

Գ Լ Ո Ւ Խ Ե.

## ԱՐԿԱԾՆԵՐԸ Ս ՏԱՌԻՆ

### ՈՐՈՌ ՎՐԱՅ ԵՆԹԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ Կ'ՅԱԼԱՆ

Առանձնացումը, ամէն բանէ հրաժարումը, մեծամութիւնը, անկախութիւնը, բնասիրութիւնը, օրական և նիւթական գործունէութեան տարակայութիւնը, կեանքը ըստ ինքեան, սրբակեցութեան թագուն կորուները և բոլոր արարածներու առջեւ բարեսիրական հիացումը պատրաստած էին Մարիուսը այն վայելումին որ կ'անուանի տոփի:

Հօրը ջրայ եռանդագին սքանչացումը սակաւ առ սակաւ կրօնք մը եղած, և ամէն կրօնքի պէս՝ իր սրտին խորը քաշուած էր:

Բան մը պէտք էր առաջին երեսին վրայ, և առ աէրը հասաւ:

Ամբողջ ամիս մը անցաւ, և այս ամիսին մէջ Մարիուս ամէն օր կիւքսէնպուրկ գնաց, Երբ ժամանակը կուգար, ոչինչ կրնած արգիլել զայն, — Գործի մէջ է, կ'ըսէր Գուրփէյրագ:

Մարիուս հիացումով համակուած կ'ապրէր: Մաոյդ է թէ նորատի աղջիկը իրեն կը նայէր:

Մարիուս վերջապէս համարձակութիւն առած էր և նստարանին կը մօտենար:

Սակայն ա'լ անոր առջեւէն չէր անցներ՝ հնագանդելով վեհերոտութեան բնազդումին, միանգամայն սիրահարներու խոհեմութեան բնազդումին:

Օգտակար կը սեպէր «հօրը ուշագրութիւնը» չի հրաւիրել իր վրայ:

Ծառերուն և արձաններուն պատուանդաններուն ետեւ խորին մաքիավելութեամբ մը կայաններ կը կարգադրէր, որպէսզի կարելի եղածին չափ աւելի տեսնուի աղջկան և կարելի եղածին չափ նուազ տեսնուի ծեր մարգուն:

Երբեմն ամբողջ կէս ժամ անշարժ կը կենար լէօնիտասի կամ Սպարթագիւսի անդրիի մը չուքին տակ ձեռքը զիրք մը բռնելով, որու վրայէն աչքերը կամաց կամաց հեռանալով գեղանի աղջիկը կը փնտռէին, և աղջիկն ալ իր կողմէ տարտամ ժպիտով մը իր սիրուն կիսադէմքը զէպի Մարիուս կը դարձնէր: Պատանուէին սպիտականեր մարդուն հետ ամենաքնական և ամօնահանդարտ կերպով խօսակցելովը հանդերձ կուսական և սիրաշունչ նայուածքի մը ամէն մտախոհութիւնները Մարիուսի վրայ կը դնէր:

Հնօրեայ և անյիշատակ սատանութիւնը զոր եւա աշխարհիս առջի օրէն զիտէր և զոր ամէն զին զիտէ կենաց առջի օրէն:

Իր բերանը մեկին պատասխան կուտար և նայուածքն ալ միւսին կը պատասխանէր:

Պէտք է կարծել սակայն թէ Պ. Լըպլան վերջապէս բան մը նշարած էր. վասնզի շատ անդամ, երբ Մարիուս գուգար՝ Պ. Պան կ'ելլէր և կը սկսէր քաշել: Պ. Լըպլան իր սովորական սեղը ձգած էր և

ծառուղիին միւս ծայրը կլատիաթէօրին մօտ նստաւրանը ընտրած էր կարծես տեսնելու համար թէ արդեօք Մարիուս հոն ալ պիտի գա՞ր իրենց ետեւէն։

Մարիուս չհասկցաւ, և անոնց ետեւէն երթալու յանցանքը գործեց։

«Հայրը» սկսաւ ոչ այնքան կանոնաւոր ըլլալ. և ամէն օր հետք չերաւ մի աղջիկը։ Երբեմն միշտ նակ կուգար։

Այն ատեն Մարիուս չէր կենար. ուրիշ յանցանք մըն ալ այս էր։

Մարիուս չէր զգուշանար այս թագուն նշաններէն։ Վեհերոտութեան վիճակէն կուրութեան վիճակը անցած էր. բնակա՛ն և աղետաւո՛ր յառաջդիմութիւնն իր սէրը կ'աճէր.

Ամէն գիշեր կ'երազէր իր սիրոյն վրայ։ Մանաւանդ թէ անյուսալի երանութիւն մը ունեցած էր։ Կրակին վրայ իւղ թափած էր, աչքերը պաշարող խաւարը կրկնապատկուած էր։

Իրիկուն մը վերջալոյսի ժամանակ «Պ. Լըզլանի և իր աղջկան» նստարանին վրայէն՝ ուրկէ պահ մը առաջ ելած էին անոնք՝ Մարիուս թաշկինակ մը բուրովին պարզ և անզարդ թաշկինակ մը զտած էր սրմէ կը կարծէր թէ անպատում անուշահոտութիւններ կը բուրէին. Մարիուս մեծ ուրախութեամբ առաւ թաշկինակը որու վրայ Ս. F. նշանատառերը կային. Մարիուս այն գեղանի պատտանուհիին վրայօք բան մը չէր գիտեր, անոր ոչ բնտանիքը, ոչ անունը և ոչ բնակարանը ծանօթ էին իրեն. այս պատահին վերաբերող իրերուն առաջին բանն էր այն տառերը զոր կը բոնէր, պաշտելի սկզբնատառեր որոնց վրայ շուա մը սկսաւ կարծիքներ զիզել, Սանշուշտ անունն էր. Ի. բարի՛ւլ էր, բսաւ մտովին, ի՞նչ զարմանալի անուն։

Համբուրեց թաշկինակը, հոտոտեց, ցերեկը սըրտին վրայ, մարմինին վրայ, գիշերն ալ շուրթերուն վրայ դրաւ քնանալու համար։

— Կը զգամ թէ այս թաշկինակին մէջն է իր բուլոր հոգին, կ'աղղաղակէր Մարիուս։

Սակայն ծեր մարդունն էր այն թաշկինակը որ պարզապէս անոր գրպանէն ինկած էր։

Թաշկինակը զտած օրէն ետք Մարիուս ա՛լ ամէն անգամ որ. Լիւքսէնալուրկ կ'երթար, կը համբուրէր և սրտին վրայ կը դնէր զայն։

Գեղանի պատանուհին չէր հասկնար ամենեւին թէ Մարիուս ինչո՞ւ կը պարնէր և կուրծքին վրայ կը դնէր այն թաշկինակը, և իր բան մը չհասկնալն ալ անշմարելի նշաններով կ'իմացնէր։

— Ո՛ համեստութիւն, կ'ըսէր Մարիուս։

Գ Լ Ո Ւ Խ Ը

ԾԵՐՈՒՆԻ ԶԻՆՈՒԹՅՆԵՐՆ ԻՍԿ ԿՐՆԱՆ ԵՐՉԱՆԻՒԿ ԲԼՈՒ

Քանի որ արտասանեցինք համեստութիւն բառը, և քանի որ բան մը չենք ծածկեր, կը պարտաւոր կ'ըլլանք ըսել թէ անգամ մը Մարիուս հիացումներով համակուած միջոցին խիստ ծանր զրկանք մը կրեց «իր իւրախւլէն»:

Սովորութեանը համեմատ, օր մը աղջիկը համոզեց Պ. Լըպլանը նստարանէն ելեկլու և ծառուղիին մէջ պտըտելու:

Մայիսի բոնաշունչ հով մը ելած էր որ սօսիներուն կատարները կը շարժէր:

Հայր և աղջիկ թեւ թեւի տալով, եկան Մարիուսի նստարանին առջեւէն անցան:

Երբ անոնք անցան, Մարիուս ոտքի վրայ ելլելով սկսաւ անոնց ետեւէն նայիլ անընդհատ, լինչպէս կը վայլէ սիրայոյզ հոգիի մը այսպիսի կացութեան մէջ:

Յանկարծ հովին շունչերէն մէկը որ միւսներէն աւելի զուարթ էր և թերեւս գարունին գործերը կարստով պաշտօնը ունէր, ծառաստանէն ելաւ, ծագալրելու պաշտօնը ունէր, ծառուղիին վրայ յարձակեցաւ, վիրժիլի յաւերժանարուղիին վրայ յարձակեցաւ:

սերուն և թէօգրիթի դաշտային դիցուհիներուն արժանի զմայլելի սարսուռով մը համակրեց անտիական օրիորդը, և անոր րօպան, ա'յն որ իսիս դիցուհիին բոպային աւելի նուիրական էր, մինչեւ ծորակապին բարձրութիւնը վերցուց:

Սրունք մը երեւաց որու ձեւը ընտիր էր, Մարիուս տեսաւ սրունքը, սաստիկ զայրացաւ և կատեցաւ:

Դեռաբոյս աղջիկը երկնային խրտչումով լի շարժումով մը անմիջապէս վար առած էր բոպան, այլ Մարիուս ոչ նուազ սրտմտած էր այս իրողութեան վրայ:

Ստոյգ է թէ միայն ինք կար ծառուղիին մէջ: Բայց կրնար ուրիշ սարդ ալ գտնուած ըլլալ: Եւ եթէ ուրիշ մըն ալ ըլլար հոն:

Միթէ ասանկ բան մը լսուած կամ եղած է երօքէք: Սոսկալի բան մըն էր աղջկան այն ըրածը: — Աւա՛զ, խեղճ պատանուհին բան մը բրած չէր. մէկ յանցաւոր կար միայն որ էր հովք. բայց քերովքէականն Մարիուս որ նաեւ իբր Պարթօլօ(\*) խառն ի խուռն կը սարսար, որոշած էր գժգոհիլ, և կը նախանձէր իր ստուերէն:

Իրօք ահա այսպէս մարդուս սրտին մէջ կը ծնի և նաեւ առանց իրաւունքի կ'իշխէ մարմոյ նկատմամբ գտոն և այլանդակ նախանձուութիւնը: Մանաւանդ թէ այս նախանձուութիւնը մեկուսի ձգելով իսկ, Մարիուս ամենեւին հաճութիւն մը զգացած չէր այն գեղեցիկ սրունքը տեսնալովը, այս կամ այն

(\*) «Պարտիկ ոք Միվիր» անօւն կատակերգութեան անձերուն մէկը, որ նախանձու եւ կասկածու ինամտկալի սիպար կը նօանակէ:

կնոջ սպիտակ զանկապարը թերեւս աւելի հաճոյք տար Մարիուսին :

Երբ «իր իւրսիլը» ծառողիին մինչեւ ծայրը երթալէն ետք Պ. Լըպլանին հետ ետ դարձաւ և անցաւ այն նստարանին առջեւէն որու վրայ Մարիուս նըստած էր, Մարիուս բարկալի և գազանական նայուածոքով անոր նայեցաւ անգամ մը :

Նորատի աղջիկը այս նայուածքը նշմարելով դէպ ետեւը ուղղուեցաւ քիչ մը և միանգամայն արտեւանունքը վեր վերցուց, ըսել ուզելով.— Բայց ի՞նչ կայ, ի՞նչ ունի :

Այս եղաւ ահա «անոնց առջի վէճը» :

Մարիուս աչքերովը հազիւ թէ այս տմարդի յարձակումը ըրած էր պատանուհիին վրայ, և ահա մէկը անցաւ ծառողիէն :

Բոլորովին կորած, խորշոմած և սպիտակահեր ծերունի զինուոր մըն էր, լուի ժԵ. ի ձեւով կըտրուած համազգեստ մը ունէր, նաեւ կարմիր չուխայէ և խաչաձեւ սուրերով հաւկթածեւ պղտիկ շքանշան մը, զինուորի խաչ մը որ Սէն Լուիի խաչն էր. թիւ նոցի թեւնոց մը՝ ներսէն առանց թեւի, արծաթեայ կղակ և փայտէ սրունք մը :

Մարիուս կարծեց նշմարել թէ այս անձը շատ գուհունակ կ'երեւար :

Կարծեց նաեւ թէ ծերունի լիրբը իր քովէն կաղանէ կաղ անցած միջոցին, խիստ եղբայրական և խիստ ուրախալի կերպով մը աչքը թարթած էր իրեն՝ իրը թէ դիմուածով մե արդէն բարեկամութիւն հաստատուած ըլլար իրենց մէջ և թէ անակնկալ շահ մը վայելած ըլլային միտսին :

Ի՞նչ ունէր Արէսի այս բեկորը որ այնքան գոհ կ'երեւար :

Ի՞նչ անցած էր անոր փայտէ օրունքին և միւս

աին մէջ : Մարիուսի նախանձը յետին աստիճան գըրգուեցաւ .

— Գուցէ հո՞ն էր այդ, թերեւս տեսաւ, ըսաւ իւրովի :

Եւ փափաքեցաւ ջախջախել ծերունի զինուորը : Ժամանակին օգնելովը, ամէն սլաք կը թթանայ, Մարիուսին «իւրսիւլ»ի դէմ այս ունեցած բարեկութիւնը, որքան ալ արդարացի և օրինաւոր սեպուէր, անցաւ :

Մարիուս ներեց վերջապէս, բայց ճիգ թափեց ներել կարենալու համար, երեք օր ծուռ դէմքով նայեցաւ նորատի աղջկան :

Սակայն այս ամէն իրերու հետ և այս տաէն իւրերուն պատճառաւ իր սէրը կ'աճէր և մոլեգին կիրք մը կը դառնար :

Գ Լ Ո Ւ Խ Թ.

### ԽԱՀԱԲՈՒՄ

Հնթերցողը քիչ մը առաջ տեսաւ թէ Մարիուս  
ինչպէս իմացած կամ իմանալ կարծած էր թէ իւրսիւլ  
էր աղջկան անունը:

Մարդ երբ կը սիրէ, ախորժակը կը գրգռուի: Ար-  
դէն մեծ բան էր զիանալ թէ իւրօիւլ է անոր անու-  
նը, բայց քիչ բան էր այս:

Մարիուս երեք կամ չորս շաբաթի մէջ լափեց այս  
երանութիւնը. ուզեց ուրիշ երանութիւն մըն ալ  
վայելել: Ուզեց գիտնալ թէ ո՛ւր կը բնակի ան:

Մարիուս երկու պակասութիւն ըրած էր արդէն,  
առաջինն էր Կլատիաթէօրի նստարանին դարանը իյ-  
նալը. երկրորդն էր Լիւքսէնպուրկ չկենալ երբ Պ.  
Լըպլան մինակ կուգար հոն. հիմա երրորդ մըն ալ,  
ահազին պակասութիւն մըն ալ ըրաւ, «իւրսիւլ»ին  
ետեւէն երթալով:

«իւրսիւլ» Ուէսթի փողոցը եռայարկ նոր տան մը  
մէջ կը բնակէր. դուրսէն անշուք կ'երեւար այս տու-  
նը, և փողոցին ամէնէն առանձնական կողմն էր:

Այն օրէն սկսելով Մարիուս՝ «իւրսիւլ»ը Լիւք-  
սէնպուրկ ծառուղիին մէջ տեսնելու երանութենէն

գատ նաև մինչեւ տունը ետեւէն երթալու երջան-  
կութիւնը ուն եց ու:

Մարիուսի անօթութիւնը կ'աւելնար: Գիտէր թէ  
ի՞նչ էր անոր անունը, գէթ պղտիկ անունը, կնոջ  
մը սիրուն, ծշմարի՛տ անունը. զիտէր նաեւ թէ ո՛ւր  
կը բնակէր. ուզեց նաեւ գիտնալ թէ ո՛վ էր ան:

Գիշեր մը մինչեւ տունը անոնց ետեւէն գնաց,  
և երբ մեծ դրան տակէն աներեւոյթ եղան երկուքն  
ալ. Մարիուս եւս ներս մտաւ անոնց ետեւէն և ա-  
րիաբար ըստ գոնապանին.

— Այս եկող մարդը առաջին յարկը բնակող պա-  
րոնը չէ:

— Ո՛չ, պատասխանեց գոնապանը, երրորդ յար-  
կը բնակող պարոնն է ան:

Մարիուս բան մը եւս իմացած եղաւ, և այս յա-  
ջողութենէն համարձակութիւն առնելով, հարցուց:

— Մի՞թէ առջեւի կողմը կը բնակի:

— Զարմանալի հարցում, ըստ գոնապանը, տու-  
նը միայն փողոցին վրայ շինուած է:

— Եւ ի՞նչ է այս մարդւան արհեստը:

— Հասառու մըն է, պարոն, Խիստ բարի մարդ  
մըն է, և բարիք կ'ընէ դժբախտներու, թէեւ ինք  
հարուստ չէ:

— Անունը ի՞նչ է, կրկնեց Մարիուս:

Դոնապանը գլուխը վերցուց և ըստ:

— Միթէ պարանը ոստիկանութեան լրտե՞ս մըն է:

Մարիուս, ամօթահար՝ մեկնեցաւ ըստ շատ ու-  
րախ էր, վասնդի կը յառաջանար:

— Լա՛ւ, ըստ միտքէն: Գիտեմ որ անունը իւր-  
սիւլ է, զիտեմ թէ հասառուի մը աղջիկն է, և թէ  
Ուէսթի փողոցը տունի մը երրորդ յարկը կը բնակի:

Հետեւեալ օրը Պ. Լըպլան և իր աղջիկը Լիւք-  
սէնպուրկ եկան, քիչ մը կեցան. դեռ բոլորովին ցո-  
րեկ էր երբ ձգեցին գացին:

0

Մարիուս անոնց ետեւէն գնաց մինչեւ Ռւէսթի փողոցը, ինչպէս որ սովորութիւն ըրած էր: Երբ մեծ գուոր հասան, Պ. Լըպ ան առաջ աղջիկը մտցուց, յետոյ սեմէն անցնելէն առաջ կանդ առաւ, ետեւը զարձաւ և ուղղակի Մարիուսին նայեցաւ:

Հետեւեալ օրը Պ. Լըպւան և իր աղջիկը Լիւքսնպուրկ չեկան, Մարիուս ընդունայն անոնց սպասեց մինչեւ գիշեր:

Երբ գիշերուան մութը ոիրեց, Մարիուս Ռւէսթի փողոցը գնաց, և երկրորդ յարկին պատուհաններէն լոյս տեսաւ:

Լոյսին մինչեւ մարիլը այս պատուհաններուն առկ պտտեցաւ:

Հետեւեալ օրը նոյնպէս անոնցմէ ոչ ոք Լիւքսնպուրկ եկաւ:

Մարիուս ցերեկը սպասեց, յետոյ երբ գիշեր եղաւ, գնաց պատուհաններուն տակ պահնորդութիւն ընելու՝ նախորդ գիշերուան պէս: Սյս կերպով ժամը մինչեւ տասը կը կենար: Իր ընթրիքը կ'ըլլար ինչ որ կրնար ըլլալ: Հիւանդը ջերմով և սիրահարը սէրով կը սնի:

Այսպէս ութը օր անցաւ:

Պ. Լըպւան և աղջիկը ա'լ Լիւքսնպուրկ չէին գար: Մարիուս արտամալի ենթադրութիւններ կ'ընէր: Համարձակութիւն չունէր ցորեկով երթալ և մեծ դուռը դիտել:

Գիշերը Ռւէսթի փողոցը երթալով և պատուհաններուն կարմրորակ լոյսը նկատելով գոհ կ'ըլլար: Մերթ ընդ մերթ ստուերներու անցնիլը կը տեսնէր, և սիրտը կը բաղիէր:

Ռւէսթերորդ օրը երբ պատուհաններուն ներքեւ եկաւ, լոյս չկար:

Զարմանք, ըստ, ճրագը դեռ վառուած չէ, սակայն արդէն գիշեր է:

Դո՞ւրս ելան արդեօք: Ժամը մինչեւ տասը, մինչեւ կէս գիշեր, մինչեւ առաւօտեան ժամը մէկ սպասեց: Երրորդ յարկին մէջ ամենեւին ճրագ մը չվառուեցաւ, և ոչ ալ տունը դարձող և ներս մտնող մը եղաւ:

Մարիուս անհնարին տիսրութեամբ մը համակառելով փողոցէն մեկնեցաւ:

Հետեւեալ օրը, — վասնզի հետեւեալ օրէ հետեւեալ օր կ'ապրէր միայն, և կրնայ ըսուիլ թէ ա'լ այսօր չկար անոր համար, — հետեւեալ օրը, կ'ըսենք, ոչ զոք տեսաւ Լիւքսնպուրկի մէջ արդէն ինքն ալ կը յուսար թէ չպիտի տեսնէր. երեկոյեան ժամանակ տունը գնաց:

Պատուհաններէն ամենեւին լոյս չէր երեւար: Շերագոյրները (persienne) գոց էին. երրորդ յարկը բոլորովին խաւարամած էր:

Մարիուս մեծ դուռը զարկաւ, մտաւ և գոնապանին հարցուց:

— Երրորդ յարկի պարոնը ի՞նչ եղաւ:

— Այս տունէն ելաւ, պատասխանեց գոնապանը: Մարիուս երերաց և տկար ձայնով մը ըստաւ.

— Ե՞րբ:

— Երէկ:

— Ո՞ւր կը բնակի հիմա:

— Չեմ գիտեր:

— Նոր հասցէ մը չթողուց բնաւ:

— Ոչ:

Եւ գոնապանը քիթը վերցնելով ճանչցաւ Մարիուսը:

— Ի՞նչ. դո՞էք էք դարձեալ, անտարակոյս ոսկիկանութեան լրաես մըն էք, ըստաւ:

ԵՕԹԵՐՈՐԴ ԳԻՐՔ

ԲԱՇՐՈՆ - ՄԻՆԵԹ

Գ Լ Ա Խ Խ Ա.

ԱԿԱՆՆԵՐԸ ԵՒ ԱԿԱՆԱՀԱՏՆԵՐԸ

Մարդկային ընկերութեանց ամէնքն ալ ունին  
ինչ որ թատրոններու մէջ երբորդ ոտորայսեկ մը  
կ'անուանուի : Ընկերային հողը ամենուրեք ական-  
ուած է մերթ բարութեան և մերթ չարութեան հա-  
մար : Այս ականները վրայ վրայի բացուած են : Վե-  
րին ականներ, նաեւ ստորին ականներ կան : Վեր մը  
և վար մը ունի այս մթին ստորերկը (sous-sol) որ  
երբեմն քաղաքակրթութեան ներքեւ կը կըի և զօր  
ոտքի տակ կ'առնեն մեր արտարբերութիւնն ու ան-  
հոգութիւնը :

Վերջին դարու մէջ Հանրագիտարանը գրեթի վը-  
րան բաց ական մըն էր : Խաւարը, ա'յն որու ներ-  
քեւ պահուելով կը պատրաստուէր նախկին քրիստո-  
նէութիւնը, ասիթի մը կը սպասէր կեսարներու իշ-  
խանութեան ժամանակ պայթելու և մարդկային սեռը  
լոյսով ողողելու համար, վասնզի նուիրական խաւա-  
րին մէջ թագուն լոյս կաւ : Հրալեռները ոի են մը-  
րին մէջ թագուն լոյս կաւ : Ամէն թութեամբ մը որ կորող է փայլատակելու : Ամէն  
հրափրփուր նախ երբ կը կազմուի, խաւարին ձեւը  
կ'առնէ :

Ստորերկրեայ գերեզմանները, ուր առաջին պա-  
տարագը մատոփցուեցաւ, ոչ միայն Հռոմի նկուզը,  
այլ նաեւ աշխարհիս ասնդարսմետն էին :

Ընկերային չէնքին, խարխուլ տունի մը հետ  
խառնուած այս հրաշալիքին ներքեւ ամէն տեսակ  
խոռոչներ կան :

Կրօնական խոռոչ, փիլիսոփայական խոռոչ, քա-  
ղաքական խոռոչ, անտեսագիտական խոռոչ, յեղա-  
փոխական խոռոչ :

Մէկը գաղափարով կը պեղէ, միւսը թիւով կը  
պեղէ, այսինչն ալ բարկութեամբ :

Ականահատները մէկ ականէ միւսը ականը կը  
ձայնեն և կը պատասխանեն :

Իւթօփիներն(\*) երկրիս ներքեւ խողովակներու  
մէջ կը քալեն . հոն ամէն կողմէ ճիւղեր կ'արձակեն .  
երբեմն իրարու կը հանդիպին և բարեկամ կ'ըլլան և  
ֆան-ֆագ-թուոս իր կանդունը փոխ կուտայ Դիոդի-  
նէսին որ փոխաղարձաբար իր լապտերը անոր փոխ  
կուտայ :

(\*) Մրեւակայական երկիր բացօնութեան, Յնուական  
խորեուրդ :

իւթօփիները երբեմն ալ իրարու դէմ կը կըսուին հոն:

Դալվէն Սօսէնի մազերը կը բոնէ: Բայց ոչինչ կրնայ դաղրեցնել, ոչ ալ ընդհատել այն ձգտումը, որով այս զօրութիւնները դէպի իրենց նպատակը կը մղուին, և այն միասնական ընդարձակ դործունէութիւնը ու այս մթութեանց մէջ կ'երթեւեկէ, կ'ելնէ, կ'իջնէ, դարձեալ կ'ելնէ, և որ վրան տակով և դուրսը ներառվ կ'ալաձեւէ յամրաբար. անծանօթ և անբա՞ւ վխտում:

Մարդկային ընկերութիւնը հազիւ հազ կը զգայ այս պեղումը որ անոր մակերեւոյթը իրեն կը թողու և ընթերքը կը փոխէ:

Ուրքան ստորերկրեայ յարկեր, նոյնքան զանազան աշխատութիւններ կան, և նոյնքան զանազան իրեր կը հանուին:

Ի՞նչ կ'ելլէ այս ամէն խորունկ նկուղներէն.—Ապագան:

Քանի որ կ'ընկղմիս, ա՛ւ աւելի խորհրդաւոր գործաւորներ կը տեսնես:

Գործը օգտակար է մինչեւ աստիճան մը, զոր ընկերային իմաստասէրը կրնայ որոշել. բայց այս աստիճանէն անդին կասկածելի և խառն է գործը. եթէ աւելի վար իջնես, սոսկալի կը գառնայ այն: Կայ որոշ խորութիւն մը ուրաեղի խոռոչներուն մէջ չկըրնար թափանցել քաղաքակրթութեան ոգին, այս խորութիւնը անցած է այն սահմանէն ուր մարզս կըրնայ չնչել. հրէշներու սկզբնաւորութիւն մը հնարին է հոն:

Տարօրինակ է դէպի վար տանող սանդուխը, և ասոր ամէն մէկ սատիճանը կը յարաբերի յարկի մը, ուր փիլիսոփայութիւնը կրնայ անմիջապէս կենալ և ուր կրնանք հանդիպիլ այն բանուորնե լու մէկուն,

որոնցմէ ոմանք երկնային են: ոմանք ալ տձեւ: Ժան Հիւսիւն վար Լիւթէրը կայ, Լիւթէրէն վար Տէղարօթը, Տէղարթէն վար Վոլթէրը, Վոլթէրէն վար Գոնտորսէն, Գոնտորսէն վար Բօպէսրիէրը, Բօպէսրիէրէն վար Մարան, Մարայէն վար Պապէօֆը և այսպէս կը շարունակուի միւս բանւորներու շարքն ալ: Աւելի վար, հո՛ն ուր անորոշելին անտեսանէլին կը զատուի, ուրի, մթին մարդիկ ալ կը նշմարուին խառնի խուռն, որուն թերեւս էութիւն չունին, երէկուան մարդիկ ճիւտղներ, վաղուաններն ալ ուրուականներ են:

Մաքին աչքը աղօտապէս կը նշմարէ զանոնք: Ասպագային սաղմնական աշխատութիւնը փիլիսոփային ցնորական տեսլիքներէն մէկն է:

Լիմպոսի մէջ աշխա՞րն ըը որ սաղմնային վիճակի մէջ, ի՞նչ անլուր դիմաստուեր:

Սէն-Սիմոն, Օվըն, Ֆուրիէ նոյնպէս հոն են, կողմնական խրաններու մէջ կը գործեն:

Ստոյդ է թէ երկնային աներեւոյթ շղթայով մը իրարու հետ յանդէտս կապուած են այս ամէն սառըերկրեայ ունիվիրանները, որոնք գրեթէ միշտ առանձին ըլլալ կը կարծեն և որոնք մինակ չեն, այլ սակայն անոնց աշխատութիւնները զանազան աշխատութիւններ են, և ոմանց լոյսը հակապատկեր կ'ընծայէ ուրիշներու վայլատակումին հետ:

Ոմանք դրախտային են ոմանք ալ ողբերգային: Սակայն ինչ որ ալ ըլլայ իրենց հակապատկերը, այս ամէն բանւորները, ամէնէն վերինէն մինչեւ ամէնէն գիշերայինը, ամէնէն իմաստունէն մինչեւ ամէնէն յիմարը նոյնութիւն մը ունին, որ է անշահախընդութիւն:

Մարա իր անձը կը մոռնայ Յիսուսին պէս: Ասմէնքն ալ մէկուսի կը թողուն իրենց անձը, կը մոռ-

Գ Լ Ա Խ Խ Բ.

### ՍՏՈՐԱՅԱՏԱԿԸ

Հոն կ'անհետի անշահախնդրութիւնը։ Հոն սատանան ազօտապէս կը ծրագրուի. ամէն ոք իրեն համար կ'ապրի։

Կոյր հսութիւնը կ'ոռնայ կը փնտոէ. կը խարխափէ և կը կրծ։

Այս գին մէջն է ընկերային իւկոլէնը(\*)։

Այս փոսին մէջ թափառող վայրենաբարոյ և մըրին կերպարանքները, որոնք գրեթէ գաղաններ, գրեթէ ուրուկաններ են, առաջարկաններ։

(\*) Իւկոլէն ոք լա ներառէստ նիզար ազնի և զօրեղ զերպատաներէն մէկուն անոնք է։ Այս ընօանիքն ամէնէն հանրածանօթ և երեւելի անձն է ներառէստոյի կոմս Իւկոլէն ոք այլ և այլ կոփեներու մէջ յաղբելէն և յաղրուելէն եօֆ վերջապէս բռնացաւ, և իր բռներէն մէկը Թօմէր՝ զայն զաւակնեւ ովք միատեղ առարակի մը մէջ բանարկցու և բռնուց ոք անօրի մեռնի են։ Տանք իր «Փժախտին մէջ սկանչ»ի տաղակղավ մը նկարագրած է իւկոլէնի և իր աւագակներուն «Անօրութեան Անօրակին» մէջ բառած տանջաները։

նան զայն, իրենց վրայ չեն մտածեր բնաւ։ Ուրիշ բան կը տեսնեն և ոչ թէ իրենց անձը։ Նայուածք մը ունին, և այս նայուածքը բացարձակը կը փառէ։ Առաջինին աչքերուն մէջը կայ. ամբողջ երկինքը։ Վերջինինը, որքան ալ կնճռոտ ըլլայ. յօնքերուն տակ անսահմանութեան տժոյն ճառագայթը ունի։ Մեծարանքի արժանի է այն որու բիբը աստ է. ինչ կ'ուզէ թող ընէ այս նշանը ունեցողը, մեծարէ զինքը։

Միւս նշանն է խաւարին բիբը։

Այս նշանէն կը սկսի չարութիւնը։ Մտածէ՛ և վախցի՛ր այն մարդուն առջեւ որու նայուածքը մութէ։ Ընկերային կարգաւորութիւնը գիշերադէմ ակա նահաներ ալ ունի։

Կէտ մը կայ ուր խոռոչը գերեզման է, և ուր լոյնը կը մարի։

Այս ամէն ականներուն տակը, զոր քիչ մը առաջ ցուցուցինք. այս ամէն գետնափոր ճամբաններուն տակ, յառաջդիմութեան և իւթօփիին այս երակաւոր և ստորերեայ անբաւ ամբողջութեան ներքեւ, երկրիս խիստ խորունկ տեղը, Մարայէն աւելի վար, Պապէօփին աւելի վար, աւելի վար, շատ աւելի վար, ուրիշ և յետին խրամ մըն ալ կայ որ ամեննեւին յարաբերութիւն չունի վերնագոյն յարկերուն հետ։ Զարհուրելի է այս յետին խրամը, այս է անա այն զոր երրորդ ստորայարկ անուանեցինք։

Խաւարին փոսն է այն։ Կոյրերու խոռոչն է այն։ Դժոխքն է։

Այդ յետին խրամը դէպ անդունդներ կը տանի։

մութեան չեն պարապիր. չգիտեն յառաջպիմութեան գաղափարը և խօսքը. իրենց միակ հոգն է անհատական յագումը:

Գրեթէ գիտակցութիւն չունին, և իրենց ներսը բան մը կը ջնջուի զարհուրելի կերպով, երկու մայրունին, երկուքն ալ մօրու, այսինքն տգիտութիւն և թշուառութիւն:

Առաջնորդ մը ունին որ է պիտոյքը, իսկ փայելումի ամէն եղանակները կ'ամփոփուին միայն կերպի մը մէջ որ է ստամոքսը. Անասնապէս որկորուստ են, այսինքն անգութ. անգութ չէ թէ բոնաւորին այլ վագրին պէս:

Այս ճիւաղները տառապանքէն դէպի ոճիր կ'անցնին, աղետալի՛ բղխում, ահարկու ծնունդ, տրամաքանութիւն մթութեան:

Ընկերային երրորդ տտորայատակին մէջ սողացողը ա՛լ ոչ թէ բացարձակին ծածկուած պահանջումը այլ նիւթին բողոքն է: Մարդո վիշապ կը դառնայ հոն:

Սկզբնակէտն է անօթի ըլլալ, ծարաւի ըլլալ. վերջակէտն է Դեւ ըլլալ: Լասընէր(\*) այս ստորերկը բրեայ խոռոչն կ'ելլէ:

Ասկէ առաջ՝ չորրորդ գրքին մէջ՝ տեսանք վերին ականին, քաղաքական, յեղաշրջական և գիլխոփասյական բնդարձակ խրամին խորչերէն: Այս խորչին մէջ՝ ինչպէս ըսինք արդէն՝ ամէն բան ազնիւ, անառատ, արժանաւոր և պատուաւոր է: Հոն ստոյդ է թէ մարդո կրնայ մոլորի, և կը մոլորի իսկ, բայց այն տեղի մոլութիւնը այնքան դիւցազնութիւն կ'ենթադրէ որ մնծարելի է:

(\*) Աւտզակապեսի մը անունն է:

Հոն կատարուած գործերուն ամբողջութիւնը առուն մը ունի, որ է Յառաջդիմութիւն:

Ուրիշ խորութիւններ, սոսկալի խորութիւններ ալ ընդնշմարելու ժամը հասաւ:

Կը կրինենք թէ մարդկային ընկերութեան ներքեւ չարութեան մեծ նկուղը կայ. կնուղ մը, որու էութիւնը պիտի շարունակուի մինչեւ որ տգիտութիւնը փարատի:

Այս նկուղը ամէն նկուղներուն տակն է և ամէնուն ալ թշնամին:

Ատելութեան նկուղն է այն որ բացառութիւն չդիտեր:

Այս նկուղը փիլիսոփայ չճանչնար. իր դաշոյնը դրիշ կտրած չէ բնաւ:

Իր սեւութիւնը ամենեւին նմանութիւն չունի կաղամարին վեհ սեւութեան հետ: Տգիտութեան մասերը՝ որոնք այս չնչարգել ձեզունին ներքեւ կը գաւառուին՝ բնաւ ոչ կիրք թղթատած, ոչ ալ լրագիր բացած են:

Պապէօֆ շահախնդիր մըն է Գարթուշի համարք Մարա աղնուապետական մըն է Շէնտըրհան աւազակապետին համար: Այս նկուղին նպատակն է ամէն բանի կը քումը:

Ամէն բանի: Նաեւ վերագոյն խրամներուն զօր կը քամահրէ:

Իր սոսկալի վխտումովը ական կը բանառէ միայն արդի ընկերային կարգաւորութեան, այլ նաեւ փիշավոփայութեան, այլ նաեւ գիտութեան, այլ նաեւ իրաւունքին, այլ նաեւ մարդկային մտքին, այլ նաեւ քաղաքակրթութեան, այլ նաեւ յեղափոխութեանը այլ նաեւ յառաջդիմութեան ներքեւ: Պարզապէս իբ անունն է գողութիւն, բողութիւն և մարդասպանութիւն:

Խաւար է այն, և քառոր կ'ուզէ:  
 իր գմբէթը կազմող տարերքներուն ամբողջու-  
 թիւնն է գիտութիւն:  
 Վերին նկուղներուն ամէնքն ալ նպատակ մը ու-  
 նիւն միայն որ է բառնալ այս չարութեան նկուղը:  
 Փիլիսոփայութիւնն ու յառաջդիմութիւնը իրենց ա-  
 մէն միջոցներովը միահամուռ ահա այս նպատակին  
 կը դիմեն. թէ՛ իրականը բարութելով և թէ բացար-  
 ձակը նկատելով:  
 Զնջէ՛ Տգիտութեան նկուղը, և ահա ջնջոծ կ'ըլ-  
 լաս Ոճիր խլուրդը:  
 Քանի մը խօսքով ամփոփենք մեր այս գրածնե-  
 րուն մէկ մասը:  
 Ընկերային միակ վտանգն է Մթութիւնը:  
 Մարդկո թիւնը նոյնութիւնն է:  
 Ամէն մարդիկ միեւնոյն կաւով կազմուած են:  
 Նախասահմանութեան մասին՝ գէթ այս աշխարհիս  
 իէշ՝ տարբերութիւն մը չկայ: Միեւնոյն խաւար՝  
 ծնելէ առաջ, միեւնոյն մարմին՝ կենդանութեան ժա-  
 մանակ, միեւնոյն աճիւն՝ մահուընէ ետք: Բայց ար-  
 գիտութիւնը՝ երր կը խառնուի մարդկային խմորին  
 հետ՝ կը սեւցնէ զայն:  
 Այս անբուժելի սեւութիւնը մարդուս ներսը կը  
 ծաւալի և կ'ըլլայ Զարութիւն:

Գ Լ Ո Ւ Պ Գ

ՊԱՊԵ, ԿԵՅԼՄԵՐ ԳԼԱԳՍՈՒԻ ԵՒ ՄՈՒԲԱՐԱՍ

Աւազակներու քառեակ մը, այսի քն Գլագոււ,  
 Կէօլմէր, Պապէ և Մօնրարնաս 1830էն մինչեւ 1835  
 Բարիզի երրորդ ստորայարկը կը կառավարէին:  
 Կէօլմէր դասատ (déclassé) հերթիւ մըն էր: Իր  
 այրն էր Արչ Մարիօնի կոյսւղին (égoût): Վեց ոտք  
 բարձրութեամբ հասակ մը, մարմարեայ լանջ մը, ա-  
 րոյրէ երկճղի (diceps) ջրղեր, խոռոչային շնչառու-  
 թիւն մը, վիթխարի իրան մը, թուչունի գանկ մը  
 ունէր:

Ով որ տեսնէր զինքը, կ'անեփեսյ կտաւէ բան  
 թալօն և բամբակեայ թաւէ բաճկոնակ մը հագած  
 Հէրքիւ Ֆարնէզ (\*) տեսնե, ափտի կարծէր: Կէօլմէր  
 արձանական կազմութեամբը՝ կրնար վայենի գազան  
 ներն զսպել: Առայ աւելի յարմար գտած էր ինքն ալ  
 անոնց մէկը ըլլալ:

(\*) Ֆարնէզի զերդաստնին պատճենութեամբ բան-  
 դակուած Հէրքիւլի անազին անդրի մը կայ իտալիայի  
 մէջ, եւ կ'անուանի «Հէրքիւ Ֆարնէզ»:

Ցած ճակատ լայն քունքեր, գրեթէ քառասնամշայ հասակ և սագի թաթեր ունէր. մազը կարծր և կարծ, այսը խոզանակի նման և մօրութը վարազայինէր. արդէն կը տեսնուի անոր ինչպիսի մարդ ըլլալը: Իր ջղերն աշխատի կ'ուզէին, բայց իր ապշութիւնը չէր ուզեր:

Ահագին ծոյլ զօրութիւն մըն էր ան: Կէօլմէր մարդ կը սպաննէր անհոգութեամբ: Կը կարծուէր թէ խառնածին մըն էր այն:

1815ին Ավինեօնի մէջ բեռնակրութիւն ըրած, և հաւանական է թէ քիշ մը մատ ունեցած էր Մարէշալ Պրիւնի սպաննութեան մէջ. Ավինեօնի մէջ բեռնակրութիւն ընելէ դադունավ աւազակ եղած էր:

Պապէի թափանցկութիւնը ներհակ պատկեր մը կ'ընծայէր կէօլմէրի մարմինին հետ:

Պապէ նիհար էր և գիտաւն: Թափանցիկ էր. այլ անթափանցելի: Իր ոսկորներուն մէջէն լոյս, այլ բերին մէջ ոչինչ կը տեսնուէր: Ինքինքը քիմիագէտի տեղ կը դնէր. Պօպէին քով միմոս և Պօպին քով ծագրածու էր:

Սէն Միհէլի թատրոնին մէջ նուագաւոր զաւեշափ դերասաննութիւն ըրած էր: Դիտաւորութիւններ ունեցող և լաւ խօսող մըն էր. իր ժպիաները կ'ըստորագծէր և շարժումները կը չակերտէր: Արհեստն էր փողոցները բռաչէն կիսարձաններ և «Տէրութեան Պետին» պատկերներ ծախել: Նաեւ ակռայ կը քաշէր: Տօնավաճառներու մէջ երեւութներ ցուցուցած, և խրճիթ մը ունեցած էր չեփորայով և այս ծանօւցագորով: — Պապէ արհեստագէտ ատամնաբուժ, անդամ ճեմարաններու, բնադիմական փորձեր կը կատարէ մետաղներու և մետաղակերպերու վրայ, ակռայ կը քաշէ, եւ կը ձեռնարկէ այն տկոտյի բեկորներուն, զոր թողած են իր արհեստակիցները:

Գին. մէկ ակռայ, մէկ ֆրանք յիսուն. երկու ակռայ, երկու ֆրանք. երեք ակռայ, երկու ֆրանք յիսուն:

Առիթը մի՛ փախցնէք («Այս առիթը մի՛ փախցընէք»ը կը նշանակէր. կարելի եղածին չափ ակռայ քաշել տուէք):

Ժամանակաւ կարգուած եւ զաւակներ ունեցած էր: Զգիտեր թէ ի՞նչ եղած էին իր կինն ու զաւակները:

Կորսնցուցած էր զանոնք թաշկինակ մը կորսընցընելու պէս:

Պապէ իր խաւարասէր ընկերներուն մէջ մեծ բառառութիւն ըլլալով, լրագիրները կը կարդար: Օր մը երբ ընտանիքը տակաւին իր հետն էր իր թաւալուն խրճիթին մէջ:

«Մէսաժէ» լրագիրը կարդալով իմացած էր թէ կին մը բաւական ապրելի տղայ մը բերած է որ կովի կնծիթ մը ունի. եւ աղազակած էր.

— Ահա հարստութիւն մը, ինչո՞ւ իմ կինս ալ ինծի ասանկ զաւակ մը ծնելու խելքը հունենար:

Ասկէ ետք ամէն բան թողած էր Բարիզին ձեռնարկելու համար: Իրն էր այս խօսքը:

Գագսու ի՞նչ էր: Խաւարն էր: Տեսնուելու համար կը սպասէր որ երկինք սեւնայ: Գիշերը ծակէ մը կ'ելլէր, և լուսնալու մօտ դարձեալ հոն կը մտնէր: Ուր էր այս ծակը:

Ոչ ոք գիտէր:

Ամէնէն թանձր մութին մէջ անգամ միշտ կը նակը դարձնելով կը խօսէր իր մեղսակիցներուն հետ: Գլագսո՞ւ էր անունը. ոչ: Անունս Ամենեւին է, կ'ըսէր: Եթէ ճրագ մը բերուէր յանկարծ, գիմակ մը կ'առնէր ան, որովայնախօս էր: Պապէ կ'ըսէր: — Գլագսու երկձայն տխուր եղանակ մըն է:

այդ վայելչասիրութեանց առաջինն է պարապորդութիւնը . աղքատի մը պարապորդութեան հետեւանքն է ոճրագործութիւն :

Թափառաշրջիկներու մէջ քիչերը Մօնթարնասին պէս ահարկու էին :

Տասնըութը տարեկան էր, և արդէն բազմաթիւ դիակներ ունէր իր ետեւը :

Շատ անցորդներ այս թշուառականին շուքին մէջ զետինը փառւած էին թեւառութած և իրենց երեսը արեան մօրի մը մէջ ընկղմած :

Մօնթարնասի մազերը գանգրածեւ և անուշանոտ խղերով ծեփուած . մէջքը բարակ և ազդրերը կային էին . կէս մէջքէն վերը բրուսիացի պաշտօնատարի մը կը նմանէր . պուլվարին աղջիկները իր վրայ կը փըս- փըսային . փողկապը վարպետութեամբ կը կապէր , գրպանին մէջ մահակ մը և կոճկարանին վրայ ալ ծաղիկ մը կը կրէր . այսպէս էր ահա այս գերեզմանին պճնամոլ երիտասարդը :

Գրագուու անյայտ, թափառական և սոսկա ի էր .  
ոչ ոք ստու դապէս զիտէր թէ ձայն մը ունի, վասնզի  
որովայնը աւելի ստէպ կը խօսէր քան թէ բերանը .  
ոչ ոք ստուգապէս զիտէր թէ երես մը ունի ան վասն  
զի ամէն մարդ անոր միայն զիմակը կը տեսնէր : ա՞մա-  
ներեւութեանար անհետումի մը պէս . երբ կ'երեւար,  
կարծես թէ երկնից տակէն կ'ելլէր :

Սոսկալի անձ մըն ալ Մօնթարնասն էր, Մօնթար-  
նաս պատանի մըն էր . քսան տարեկան չկար . աղոր-  
երես մը, կերասանման շուրթներ, սեւաթոյր և զմայ-  
լելի մազեր, և աչքերուն մէջ գարնանային պայծա-  
ռութիւն ունէր, ամէն մոլութիւն կար իր վրայ . և  
ամէն ոճիր գործելու կը փափաքէր . Մօնթարնաս չարը  
մարսելովը յոռեգոյնի նկատմամբ ախորժակը կ'ա-  
ւելնար :

Նախ ստամբակ մըն էր, յետոյ թափառաշրջիկ  
սրիկա, ետք՝ ալ մարդասպան եղաւ :

Սիրուն կնատ, չնորհաձեւ, հաստաբազուկ, մեղկ  
և գաղանաբարոյ էր :

1829ի ձեւին համեմատ գլխարկին եզրը ձախ կող-  
մէն դէպի վեր կը նայէր՝ մազերուն փունջը ցուցնե-  
լու համար :

Բոնապէս գողութիւն ընելով կ'ապրէր : Թիկնոցը  
լաւագոյն ձեւով կտրուած, բայց խիստ մաշուած էր :  
Մօնթարնաս մօտայի քանդակ մըն էր, որ թշուառու-  
թեան մէջ ըլլալով մարդասպանութիւններ կ'ընէր  
նենգապէս :

Այս չափահասին ամէն եղեռնալործութեանց  
պատճառն էր հագու ած շքուած ըլլալու փափաքը :  
Առջի անգամ հանգիպող կրեզէրը Մօնթարնասին գե-  
ղեցիկ ես, ըսեւով՝ անոր սիրաը խաւարով արատած  
և այս Աբէլը կայէն մը ըրած էր, Մօնթարնաս աղ-  
ւոր ըլլալուն համար ուզած էր վայելչասէր ըլլալ :

Գլուխի Դ.

ԽթիՄԲԻՆ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԻ

Այս չորս աւազակները տեսակ մը Բրօթէ (Պրօտէվո) կը կազմէին ի միասին՝ ոստիկանութեան առջեւէն, ետեւէն կամ մէջէն օձապտոյտ սողալով, տարբեր գէմք առնելով, ծառի, բոցի, աղբիւրի կերպարանք մանելով՝ Վիտօդի հետաքրքիր նայուածքին չերեւելու համար. իրենց անունները և գործողութեան միջոցները մէկ մէկու փոխ տալով, բուն իսկ իրենց մթութեան մէջ պահուելով, իրարու համար գաղատուփ և պատսպարան ըլլալով. դիմակային պարահանդէսի մէջ իրենց շինծու քիթը հանելու պէս իրենց անձերը այլափոխելով, երբեմն ամէնքը մէկ անձ կազմելու չափ նուազելով, երբեմն ալ այնքան բազմանալով որ նոյնիսկ Գօգօ-Լագուր բազմութիւն մը կը կարծէր զանոնք:

Այս չորս մարդերը չորս մարդ չէին. Հայլ տեսակ մը քառագլխի և թագուն գող մը. և Բարիզի մէջ մեծ գողութեանց կը ձեռնարկէին. չարութեան հրէշատիպ բազմուեանն էին անոնք և ընկերութեան գետնափորին մէջ կը բնակէին:

Իրենց ճիւղերուն, նաեւ յարաբերութեանց ստո-

բերկրեայ ցանկին չնորհիւ կէօլմէր, Գլագուու, Պապէ և Մօնբարնաս Սէն գաւառին դաւաճանութեանց ընծանուր ձեռնարկութեան վարիչներն էին: Անոնք անցորդը ստորերկրեայ պետական հարուածով կը տապալէին:

Այս տեսակ գաղափարներ գտնողները, գիշերային երեւակայութիւն ունեցող մարդերը անոնց կը գիմէին իրենց գաղափարին գործադրութեան յամար: Մրագիրը հայթայթուելով այն չորս չարագործներուն կը յանձնուէր, անոնք ալ տեսարանը հանելու պաշտօնը կը կասարէին:

Տեսարանին վրայ կը գործէին: Միշտ պատրաստ էին պէտք եղածին չափ և յարմար անձեր տալ այն ամէն եղեռնական ձեռնարկութեանց, որոնք բաւական շահաբեր էին և անսիջական ձեռնարկութեան մը կարօտ: Ո՞հիր մը երբ բազուկ կը ֆինտոէր, անոնք մեղակիցներ կուտային անոր: Այս չորս աւազակները գիշերագէմ գերասաններու խումբ մը ունէին՝ խոռոչներու ամէն ողբերգութեանց ներկայացումը տալու պատրաստ:

Սովորաբար Սալրէթրիէի մօտակայ տափաստան ներ կը հաւաքուէին գիշերուան մութը տիրելու ժամանակ որ անոնց զարթումին ժամանակն է: Հոն կը խորհրդակցէին:

Մինչեւ առաւօտ տասներկու գիշերային ժամեր ունէին, որոնց գործածութիւնը կը կարգադրուէր այն աւազակներու ժողովին մէջ:

Ստորերկրեայ շրջաբերութեան մէջ «Բ թրօն Մինէթ» կ'անուանուէր այս չորս մարդերուն ընկերակացութիւնը:

Ժողովրդային հին և այլանդակ լեզուին մէջ որ ամէն օր կորսուելով կ'անհետլ, «Բաթրօն Մինէթ» առաւօտ ըսել է, ինչպէս որ «անթրը շիէն է լու» խօսքն ալ երեկոյ կը նշանակէ:

Աս Բաթրօն Մինէթ անունը հաւանօրէն յառաջ  
եկած էր այն ժամէն ուր կը վերջանար խումբին  
գրծողութիւնը, ըստ որում արշո ոյսը ու բուական  
ներու անհետացումին և աւազակներու բաժանումին  
միջոցն է:

Չորս աւազակները այս անունով ճանչցուած էն:  
Եղեռնական ատեանին նախագահը երբ բանոտ զնաց  
Լասրնէր աւազակապետը տեսնելու, հարցումներ բառ  
անոր իրողութեան մը նկատմաւմը զոր կ'ու բանար  
Լասրնէր:

— Ո՞վ ըրաւ այս բանը, հարցուց նախագահը:  
Լասրնէր յետագայ պատասխանը տուաւ որ դա-  
տաւորին համար անիմանալւ, այլ ոստիկանութեան  
համար դիւրիմանալի էր.

— Գուցէ Բաթրօն Մինէթը:  
Երբեմն թատրերգութիւն մը ինչ ըլաւը կը գու-  
շակուի երբ անձերու անունները կ'իմացուին, այս-  
պէս ալ գրեթէ կարելի է խումբի մը արժէքը կշռել  
աւազակներու անուններուն ցանկը տեսնելով: Անա-  
հոս կը նախակենք Բաթրօն Մինէթի գլխաւոր ան-  
դամակիցներուն անունները, վասնդի այս անունները  
դեռ մասնաւոր յիշողութեանց մէջ կը ծփան:

Բանչօ, որ նաեւ Բրէնթանիէ ու Պիկրընայլ կ'ը-  
սուի:

Պրիւժօն, (Պրիւժօնի սերունդ մը կար, որու վրայ  
քանի մը խօսք պիտի խօսինք ետքէն):

Պուլաթրիւէլ ուղեղործ, զոր ընթերցողն արդէն  
կը ճանչնայ քիչ մը:

Լավէօվ:  
Ֆինիսթէր:

Օմէր Օկիւ, սեւադէմ:  
Մարախուար:

Տէրէշ:

Յօնըրոյ, որ Պուզրիթիւր ալ կ'ըսուի:  
Կօրիէօ, աղատագիր թիւազաբու:

Պարզգարօն, որ Պարոն Տիւրօն ալ կ'ըսուի:  
Լէրլանատ ոիւ Սիւտ

Բուսակոիւ:  
Գարմանեուլէ:

Քրեւիսընիէ որ Պիզարրօ ալ կ'ըսուի:  
Մա ժաննիւլ:

Լէ բիէզաննէրէ:  
Տըմիլիար, որ Տէօ-Միլեար ալ կ'ըսուի:

Եւ այլն, և այլն . . .:  
Ուրիշ անուններ եւս կան, բայց զանց կ'ընենք,

թէեւ յոսեգոյններու կարգէն Հըլլան: Այս անուն-  
ները կերպարանք ունին:

Աչ միայն էակներ, այլ նաեւ տեսակներ կը ցու-  
ցունեն:

Այս անուններոն ամէն մէկը քաղաքակրթու-  
թեան ներքեւ բուսնող տձեւ սունկերուն ամէն մէկ  
զանազանութիւնը կը նշանակէ:

Այս անձերը որոնք ոչ այնքան կը ցուցնէին ի-  
րենց երեսոր, չին այն անձերու կարգէն, որոնք փո-  
ղոցները կ'երթեւեկեն, Տաժանեւի գիշերներ անցու-  
ցած և յօգնած ըլլալով՝ ցորեկը կ'երթային կը քնա-  
նանային մերթ բուհնոցներու, մերթ Մօնմարթըրի  
կամ Մօնրութիւնեալ քարահատներուն, երբեմն ալ  
կոյուղիններուն մէջ: Երկրի տակ կը պահուին:

Ի՞նչ եղան այս մարդերը. կ'ապրին միշտ ապրած  
են միշտ:

Հօրաս կը խօսի այս մարդերու. և քանի որ  
մարդկային ընկերութիւնը իր արդի էութիւնը պիտի  
շարունակէ, անոնք ալ իրենց էութիւնը պիտի ու-  
նենան:

Իրենց նկուղին մթին ձեղունին տակ անընդհատ

Կը ծնին ընկերային ծորումէ : Կը վերադառնան այս  
ճիւաղները , միշտ միեւնոյն յատկութիւններով . միայն  
թէ ոչ ոչ միեւնոյն անունները և ոչ ալ միեւնոյն  
մարմինները կը կրեն :

Անհատները հետազինջ կ'ըլլան , այլ առհմը միշտ  
կը մնայ-

Միշտ միեւնոյն կարողութիւնները ունին : Ցեղը՝  
մուրացկանէն թափառողին կ'անցնի անարատ : Ասոնք  
զրպանին մէջ դրուած ստակը կը գուշակեն , ժայա-  
ցոյցին հոտը կ'առնեն :

Ասկին և ստակը հոտ մը ունի անոնց համար :  
Կան այնպիսի միամիտ քաղքենիներ որոնց համար  
կարելի ըսել թէ գողանալի երեւոյթ մը ունին : Այս  
մարդերը համբերութեամբ այն քաղքենիներուն ետե-  
ւէն կ'երթան :

Երբ օտարական մը կամ գաւառաբնակ մը կ'անց-  
նի , սարդի պէս ցնցում մը կը զգան անոնք :

Երբ կէս գիշերի սիջոցին ամայի պուլվարի մը  
զբայ հանդիպելու ըլլաս այս մարդերուն կամ ընդ-  
նըշմարես զանոնք , կը զարհուրիս , վասնզի սոսկալի  
են : Այն միջոցին մարդերու չեն նմանիր , այլ կեն-  
դանի մշուշով մը կազմուած կերպարանքներու . կրնայ  
ըսուիլ թէ սովորաբար խաւարէն չեն զանազանուիր ,  
թէ իրենց հոգին խաւարն է միայն , և թէ առժամա-  
նակեայ կերպով հրէշային կեանքով մը քանի մը  
վայրկեան ապրելու համար զատուած են խաւարէն :

Ի՞նչ պէտք է այս ճիւաղները բնազինջ ընելու  
ընելու համար : — Լո՛յս . հեղեղանման լոյս : Զիզչե-  
քուն և ոչ մէկը կը դիմագրէ արշալոյսին : Լուսաւորէ  
սաորերկրային ընկերութիւնը :

## ՈՒԹԵՐՈՐԴ ԳԻՐՔ

### ՅՈՒԻ ԱՂՔԱՏԸ

Գ Լ Ա Խ Խ Ա.

ՄԱՐԻՈՒԾ ՓԵՂՈՒՐԱԿԻՈՐ ԱՂՋԻԿ ՄԸ ՓՆՏԲԵԼՈՎ

ԳԼԽԱՆԱԿԱԽՈՐ ՄԱՐԴՈՒ ՄԸՆԿԵ ՀԱՆԴԻՊԻ

Ամառը անցաւ , աշունն ալ անցաւ , և ձմեռը իւ-  
կաւ : Ոչ Պ. Լըպլան , ոչ ալ անտիսկան օրիորդը Լիւք-  
ոէնպուրկ եկած չէին ընաւ : Մարիուսի մինակ մտա-  
ծումն էր նորէն տեսնել այն քաղցր և պաշտելի գէմօ-  
քը : Միշտ կը փնտոէր , ամենուրեք կը փնտոէր , այլ  
բան մը չէր գտներ :

Մարիուս առաջուան պէս ա՛լ ոչ եռանդուն մը-  
տախոհ մը, ոչ համարձակ, վառ ու բորբոք և ան-  
յողգոզ մարդ մը, ոչ ճակատազրին յանդուզն գըրգ-  
ոիչը, ոչ ապագան ապագալի վրայ կազմող ուղեղը,  
և ոչ ալ յատաշագծերով, նպատակներով, մեծամտու-  
թիւններով, գաղափարներով և կամքով լի նորակազմ  
տքն էր, այլ կորուած շնուն մը:

Սեւ տրամութեամբ մը համակուեցաւ: Ա՛լ գործը  
լինացած էր:

Աշխատութիւնը կ'ատէր, յաջագայութեան ժա-  
մանակ կը յոգնէր, առանձնութեան մէջ կը ձանձրա-  
նար, հիմա բոլորովին դատարկ կ'երեւար իրեն հան-  
րածաւալ բնութիւնը որ առաջները կերպարանքնե-  
րով, պայծառութիւններով, ձայներով, խորհուրդնե-  
րով հետառեսիլներով հորիզոններով և ուսումնե-  
րով լի կը թուէր: Կը կարծէր թէ ամէն բան աներե-  
ւոյթ եղած է:

Մարիուս կը մտածէր միշտ, վասնզի մտածումէ  
զատ բան մը չէր կրնար ընել բայց իր մտածումները  
ինչ որ իրեն կ'առաջարկէին լույսայն և անդուլ  
Մարիուս կը մարժէր և մութին մէջ կը պատասխա-  
նէր. ինչի՞ կը ծառայէ:

Բիւր յանդիմանութիւններ կ'ընէր ինքնիրեն,  
ինչու ետեւէն գացի: Ա՛րքան երջանիկ էի միայն  
աեսնելով զինքը:

Ինծի կը նայէր նէ. միթէ անբաւ բարիք մը չէր  
այսքանը. նաեւ կ'երեւար թէ կը սիրէր զիս. միթէ  
այս չէ՞ ամէնը:

Ո բիշ ի՞նչ տեսնել ուղեցի: սիրուելէն ետք ա՛լ  
տւրիշ բան չկայ:

Այլանդակ վարմունք ունեցայ: Յանցանքը իմս  
է... աայլ...: Գուրփէ բագ որու Մարիուս բան մը  
յայտնած չէր՝ իր բնաւորութեանը համեստ և որ

սակայն քիչ մը կը գուշակէր ամէն բան, վասնզի  
գուշակելն ալ Գուրփէ յրագի բնաւորութիւնն էր նախ  
Մարիուսը՝ սիրահարը ըլլալուն համար՝ չնորհաւորած  
և միանգամայն հիացած էր անոր սիրահարութեան  
վրայ: յետոյ տեսնելով թէ Մարիուս այսպիսի թախ-  
ված յետոյ տեսնելով թէ Մարիուս այսպիսի թախ-  
ված յետոյ տեսնելով թէ Մարիուս այսպիսի թախ-  
ված յետոյ տեսնելով թէ Մարիուս այսպիսի թախ-

ված յետոյ տեսնելով թէ Մարիուս օր մը Մարիուս  
Սեպտեմբերի արեւափայլ օրերէն օր մը Մարիուս  
Գուրփէ յրագի, Պօսիէի և Կրանթէրի թախանձանաց  
զինանելով՝ Սոյի պարահանդէսը գացած էր, յուսալով  
թէ ո՞հ, ի՞նչ երազ, թերեւս հոն պիտի գտնէր իր  
սիրուհին:

Փութանք բաելու թէ Մարիուս չը գտաւ այն ազ-  
ջիկը զոր կը փնտուէր: —

Սակայն հոս կը գտնուին ամէն կորսուած կիսե-  
րը, կը մրմար կրանթէր մեկուսի: Մարիուս պարա-  
հանդէսը թողուց իր բարեկամները, և ետ դարձաւ  
հետի, մինակ և տեսնզանար: Գիշերային մթութեան  
մէջ իր աչքերը կը պղտորուէին և կը տրաշէին. իսկ  
այն զուարթ կառքերը որոնց մէջ խոնող և երգող  
անձերը պարահանդէսէն կը գտանային և անոր քուէն  
կ'անցնէին. իրենց աղմուկովն ու փոշիովը կը չփո-  
թէին զայն. Մարիուս ահա այսպէս իր սենեակը զար  
ձաւ, վհատելով և զլուխը զովացնելու համար՝ ճամ  
բուն վրայի ընկուզենիներուն կծու հար չնշելով:

Սկսաւ հետզհետէ աւելի առանձնութեամբ, մոլո-  
րումով, վհատութեամբ ապրիլ, բոլորովին՝ իր նար-  
քին վիշտովը համակուելով, որոգայթը ինկող գայլի  
մը պէս իր վշտին մէջ երթեւեկելով, ամենուրեք  
տարակայ օրիորդին հետքը որոնելով և սիրովը ա-  
պուշ մը գառնալով:

Անդամ մը բան մը պատահեցաւ Մարիուսի և տա-

րօրինակ տպաւորութիւն մը ըրաւ իր գրայ։ Տէղ-  
էնվալիտի պուլվարներուն մօտակայ գոեհներուն մէջ  
Մարիուսի դէմ մարդ մը ելած էր. այս մարդը բան-  
ւորի մը պէս հագուած էր և երկայն պահանակով  
գլխանոց մը ունէր որու տակէն խիստ սպիտակ մա-  
զերու փունջեր կ'երեւային։ Մարիուս զարմացաւ այս  
սպիտակ մազերուն գեղեցկութիւնը տեսնելով և մար-  
դուն նայեցան որ յամրապէս կը քալէր և կարծիս թէ  
ցաւագին մտախոհութեան մը մէջ ընկղմած էր։ Մա-  
րիուս կարծեց թէ Պ. Լըպլանն էր ան. ի՞նչ զարմա-  
նալի բան։

Մարիուս նոյն մազերը, նոյն կիսադէմքը կը  
տեսնէր որքան որ գլխանոցին տակէն կ'երեւար ան,  
նաեւ միեւնոյն ընթացքը, միայն թէ աւելի տրտում  
էր մարդը։ Բայց ինչո՞ւ բանորի զգեստներ հագած  
էր այն. ի՞նչ ըսել կ'ուզէր այս. ի՞նչ կը նշանակէր  
այս ծպառումը, Մարիուս շատ զարմացաւ։ Երբ ուշա-  
ցերեցաւ, իր առաջին շարժումն եղաւ այս մարդուն  
ետեւէն երթալ. ո՞վ դիտէ, թերեւս գտած էր վերջա-  
պէս այն հետքը զոր կը փնտոէր. ի՞նչ կ'ուզէ թող  
ըլլայ, պէտք է, կ'ըսէր, ի մօտուստ նորէն տեսնել  
մարդը և կնճիռը քակել։ Բայց շատ ուշ ծնաւ այս  
գաղափարը իր մտքին մէջ, վասնդի մարդը ա'լ հեռա-  
ցած և աներեւոյթ եղած էր. կողմնական պզտիկ փո-  
ղոցներէն մէկը մտած էր, հետեւաբար Մարիուս չկըր-  
ցաւ զտնել զայն։ Այս հանդիպումը քանի մը օր ա-  
նոր միտքը զրաւեց, յետոյ մոռցուեցաւ. — Մանա-  
ւանդ թէ, ըսաւ իւրովի, հաւանօրէն ոչ այլ ինչ էր  
այն եթէ ոչ նմանութիւն մը։

Կ լ Ռ ի Խ թ Բ.

### ԳիհՏ ՄԸ

Մարիուս կորպոյի խարիսուլ տունը կը բնակէր  
միշտ, ուր և ոչ մէկուն ուշադրութիւն կ'ընէր։

Ստուգիւ այն միջոցներուն կորպոյի տան մէջ  
իրմէ և ժօն.որէթ անուն ընտանիքէն զատ ոչ ոք կը  
բնակէր։

Մարիուս անգամ մը այս ժօնարէթներուն վարձ-  
քը ինք վճարած, սակայն ո՞չ հօրը, ոչ մօրը, ոչ ալ  
աղջիկներուն հետ խօսած էր։

Միւս վարձակալները առւնէն ելած կամ մեռած  
և կամ վարձքը վճարել կարենալով արտաքսուած  
էին։ Նոյն ձմեռը օր մը արեւը քիչ մը կնեցած էր  
կէսօրէն ետք։

Բայց փետրուարի երկուքին օրն էր ան, Տեա-  
ռընդառաջի այն հին օրը որու մատնաու արեւը վեց  
շաբաթուան ցուրտի կարապետն է և օր Մաթէօ Լաէնո-  
պէրկի յետագայ երկաոզ և (Փրանսերէնի մէջ) իր-

ւամբ դասական ըսուած բանահիւսութիւնը ներշնչեց .

Թէ արեւ փայլի միշտ կամ մերթընդմերթ .  
Արջը դառնալով իր խոռոշ մտնէ :

Մարիուս իր խոռոջէն պահ մը առաջ ելած էր :  
Գիշերուան մութը կը տիրէր : Ընթրելու ժամանակն  
էր այս :

Վասնզի , աւա՛ղ պէտք էր ընթրել սկսիլ դարձա-  
եալ . ու տկորութիւն տեսլական սիրոյ :

Մարիուս դուրս ելած էր իր դրան սեմէն , զոր-  
նոյն միջոցին Պուկօն խաթունը կ'աւլէր յետագայ ե-  
րեւելի մենախօսութիւնը արտասանելով .

— Հիմա ի՞նչ կայ աժան . ամէն րան սուզ է :  
Միայն աշխարհիս վիշտը աժան է . ոչինչ գինով կը  
առացուի աշխարհիս վիշտը :

Մարիուս կամաց կամաց քալելով պուլվարէն վեր  
կ'ելլէր և գէպի քաղաքաղուոը կ'ուղղուէր Սէն ժագի  
գոռեհր երթալու համար :

Գլուխը կախած և խորհուն կերպարանքով կը  
քալէր :

Յանկարծ արմուկէ մը դրդուիլ զգաց մշուշին  
մէջ . ետեւը դարձաւ և ցնցոտիներ հազած երկու մեծ  
աղջիկ տեսաւ . որոնց մէկը երկայն և նրբածեւ հա-  
սակ ունէր , իսկ միւսը քիչ մը պղտիկ էր , և որոնք  
արագապէս , չնչասպառ և ահաբեկ կ'անցնէին և կար-  
ծես թէ կը փախչէին . այս աղջիկները Մարիուսի դէմը  
ելած . և՝ քովէն անցնելու միջոցին՝ չտեսնելով դըր-  
գած էին զայն :

Մարիուս վերջալուսին մէջ անոնց աժգոյն կեր-  
պարանքը , բաց և հերարձակ գլուխը , սոսկալի գը-  
ակները , հին ու փուտ միջազգեստները և բոպիկ ոտ-  
քերը կը նշմարէր :

Կը վազէին ու միանգամայն կը խօսէին աղջիկ-  
ները :

Ամէնէն մեծը ցած ձայնով կ'ըսէր .

— Փայտորները եկան : Քիչ մնաց զիս պիտի  
բռնէին կէս շրջանին մէջ :

Միւսը կը պատասխանէր .

— Ես ալ տեսայ զանոնք : Փախայ , բոլոր ու-  
ժովս փախայ :

Արկօթեան սոսկալի լեզուով կ'ըսէին այս խօս-  
քերը , զոր Մարիուս իմացաւ և աղջիկներուն ոստի-  
կանութեան մարդէն դժուարաւ ազատելով խոյս տը-  
ւած ըլլալը հասկցաւ :

Աղջիկները Մարիուսին ետեւի կողմէն պուլվա-  
րին ծառերուն տակ սուզուեցան . և հոն մութին  
քանի մը վայրկեան տեսակ մը անորոշելի սպիտակու-  
թիւն կազմեցէն որ շուտ մը անհետ եղաւ :

Մարիուս պահ մը կանգ առաւ :

Ճամբան շարունակել ուզած միջոցին գետինը ոտ-  
քերուն քով պղտիկ և գորշագոյն ծրար մը նշմարեց :  
Ծոեցաւ և առաւ ծրարը . տեսակ մը պահարան էր  
այն և կ'երեւար թէ թուղթեր կը պարունակէր :

— Լա՛ւ , ըսաւ , կարծեմ թէ այն թշուասուհի-  
ները ձգած պիտի ըլլան այս ծրարը :

Ետ զարձաւ , կանչեց , բայց չգտաւ զանոնք . մը-  
տածելով թէ արդէն հեռացած էին աղջիկները , ծրա-  
րը գրպաւը դրաւ և ընթրելու գնաց :

Ճամբան քալելու ժամանակ Մուֆթարի փողոցին  
մօտ ծառուղին մէջ մանուկի դագաղ մը տեսաւ որ  
սեւ սաւանով մը ծածկուած և երեք աթոռի վրայ  
դրուած էր և զոր ճրագ մը կը լուսաւորէր :

Մշուշին մէջ նշմարած երկու աղջիկները միտքը  
եկան :

— Իե՛ղճ սայրերը ըսաւ մտալիէս , բան մը կայ

որ իր զաւկին մեռնիլը տեսնելէն աւելի արտամալի է։  
այսինքն աեսնել անոնց գէշ ապրիլը։

Յետոյ ելան մաքէն այս ստուերները որոնք զա-  
նազանութիւն կուտային անոր արտամութեան, և նոս-  
րէն պաշարուեցառ իր օօվօրական մտահոգութիւն-  
ներէն։

Սկսաւ մտածել իր վեցամսեայ սիրոյն և երանու-  
թեան վրայ զոր կիւքսէնպօւրկի ծառերուն աակ բաց  
օդով և պայծառ լոյսով վայելած էր։

— Քանիօն տիսրեցաւ կեանքս, կ'ըսէր իւրսվի։  
Նորատի աղջիկներ միշտ կ'երեւան ինձ, միայն թէ  
առաջները կրեշտակներ, իսկ կիմտ դիակներ ճիւտղներ  
էին անոնք։

Գ Լ Ո Ւ Խ Գ.

### ԶՈՐԾ ՆԱՄԱԿ

Գիշերը՝ Մարիուս պառկելու համար՝ երբ վրայի  
զգեստները կը հանէր, ձեռքովը գրպանը խառնած  
միջոցին հանդիպեցաւ այն ծրարին զոր պուլվարին  
վրայ գետնէն գտած էր։

Մարիուս մոռցած էր զայն։ Մտածեց թէ անօ-  
գուտ չպիտի ըլլար բանալ ծրարը. թէ երիտասարդու-  
նիներուն հասցէն թերեւս անոր մէջ նշանակուած է,  
եթէ իրօք անոնց կը վերաբերէր այն, և թէ գէթ  
պիտի ստանար հարկ եղած տեղներութիւնները որպէս  
զի հասկնայ ծրարին որու վերաբերիլը և յանձնէ  
զայն տիրոջը։

Բացաւ պահարանը որ կնքուած չէր և որու մէջ  
չորս նամակ կար նոյնպէս անկնիք։

Այս նամակներուն հասցէնները գրուած էին։

Չորսն ալ ծխախոտի սոսկալի հոտ մը կուտար։  
Առաջին նամակին հասցէն էր։

«ԱՌ Տիկին, տիկին մարքիզուհի Տը Կրիւշըէյ,  
երեսփոխանաց խորհրդարանին հրովարակը, թիւ...»

Մարիուս ըստ իւրովի թէ հաւանօրէն պիտի  
ստանար իր վնասուած տեղեկութիւնները, և մանա-

ւանդ թէ նամակը գոց չըլլալով ստոյգ էր թէ կրնար  
կարդացուիլ առանց անպատեհութեան:  
Ահաւասիկ այս նամակին պատճէնը.

«Տիկին Մարքիզուհի,

«Ընկերական միութեան ամենէն ամենէն սերա  
կապն է գթութեան և բարեպաշտութեան առաքինու-  
թիւնը:

«Պատցուցէք ձեր քրիստոնէական զգացումը և  
կարեկցարար նայեցէ՛ք անգամ մը աննսեն Սպանիա-  
ցիին որ Պուրպօնեան ցեղին նուիրական դատին յա-  
րած և հաւատարիմ մնացած ըլլալուն համար նահաւ-  
ատակուեցաւ. որ նոյն դատը պաշտպանելու համար իր  
արիւնը թտիեց. հարստութիւնը, վերջապէս ամէն  
բան զոհեց, և որ այսօր յետին թշուառութեան մէջ  
կը գտնուի:

«Ապահով եմ թէ ձեր պատուարժան անձը օգնու-  
թիւն մը պիտի չնորհէ ինձ՝ պահպանելու համար  
կեանք մը որ վէրքով լի կիրթ և պատուակիր զին-  
ուորականի մը շատ անտանելի եղած է. կը վստահիմ  
ձեր սրտին մարդարութեան և այն համակրութեան,  
զոր դուք. տիկին մարքիզուհի, ունիք այսպիսի դըժ-  
բախտ ազգի մը վրայ:

Մեր աղաչանքը ապարդիւն չպիտի մնայ և մեր  
երախտագիտութիւնը պիտի պահէ ձեր սիրուն յիշա-  
տակը:

«Ընդունեցէ՛ք իմ յարդական զգացումներուն հա-  
ւաստիքը:

«Մնամ... եւայլն.

«ՏՕՆ ԱԼՎԱՐԵԶ, Սպանիացի գնդապեա  
հեծելազօրաց, և արքայական, որ իր  
հայրենիքը երթալու համար ուղեւորե-  
լով մրանսա հասած և ապաւինած է, և  
որ իր ճամբորդութիւնը չկրնար շարու-  
նակել ստակ չունենալուն համար:»

Այս ստորագրութեան քով հասցէ մը չկար ամե-  
նեւին:

Մարիուս յուսաց թէ հասցէն միւս նամակին մէջ  
պիափ գտնէ, որուն վրայ գրուած էր.

«Ա՛ռ Տիկին, տիկին Տը Մօնվերնէ կոմսուհի.  
Գասէթ փողոց. թիւ 9»:

Մարիուս յետագայ տողերը կարդաց.

«Տիկին կոմսուհի.

«Դժբախտ մայր մըն եմ ես և վեց զաւակ ունիմ,  
որոնց վերջինը ութը ամսուան է:

«Վերջին ծննդաբերութենէն ի վեր հիւանդ եմ,  
հինգ ամիսէ ի վեր էրիկս թողած է զիս, սոսկալի չը-  
քաւորութեան մէջ կը տառապիմ՝ աշխարհիս մէջ ա-  
մենեւին ձեռնտու մը չունենալով:

«Տիկին կոմսուհի, յոյս ձեր վրայ գնելով,

Մնամ խորին յուրդանօք  
«Կին ՊԱԼԻՉԱՐ»

Մարիուս երրորդ նամակն ալ կարդաց որ նա-  
խորդներուն պէս աղերսագիր մըն էր:

«Պ. Բապուրժօ, ընտրող. մեծ վաճառական-խոյրարար, Աէն-Տընի փողոց, 0-Ֆէր փողո-ցին անկիւնը.»

«Կը համարձակիմ այս նամակը ուղղելու ձեզ և աղաչելու որ ձեր համակրութեանց անգին չնորհը չի զլանաք ինձ և պաշտպանէք դրագէտ մը որ մօտ օրերս թատրերգութիւն մը դրկած է Թէաթրը-Ֆրանսէ թատրոնը:»

«Ենիւթթ պատմական է, և գործողութիւնը 0վէր-նիէի մէջ տեղի կ'ունենայ կայսերական կառավարութեան ժամանակ:»

«Ոճը կարծեմ թէ բնական և լակոնական է, և կրնայ արժէք մը ունենալ. Չորս տեղ երգի տուներ կան:»

«Այս թատրերգութեան մէջ ծիծաղաշրժ, անկատակ և անսակնկալ դէպքերը կը խառնուին բնաւորութեանց զանազանութեան և վիպականութեան գործնի մը հետ, որով թեթեւակի նկարուած են գործողութեան ամէն մէջէ մէջ խառնուող պատահարնեծութիւն ամէն մէջէ մէջ խառնուող պատահարնեծութիւն մը որ խորհրդաւորապէս կը յառը, գործողութիւն մը որ խորհրդաւորապէս կը յառաջանայ, և որ յանկարձական փոփոխումներէ ետք կը վերջանայ տեսարանի բազմաթիւ և փառաւոր իրողութիւններով:»

«Գլխաւոր նպատակս է յաղեցնել այն փափաքը որով հետզհետէ կը վասի մեր դարուն մարդը, այս սինքն մօտան, այն անհեթեթ և այլանդակ հողմասինքը որ ամէն նոր հովին փոփոխութիւն կ'առնէ:»

«Թէեւ թատրերգութիւնս այս կատարելութիւնս ները ունի, բայց և այնպէս կը վախնամ որ առանձնաշնորհեալ հեղինակներուն նախանձուութիւնը, ինքնամուլութիւնը թերեւս պիտի կրնայ զիս արտաքսել տալ թատրոնէն, գասնզի դիտեմ այն ամէն դառնութիւնները զոր կը ճաշակեն նորեկները:»

«Պ. Բապուրժօ, դուք գրագէտներու լուսաւոր պաշտպանը ըլլալու իրաւացի համբաւը ունիք. ահա այս համբաւէն խրախուսելով կը զրկեմ ձեզ աղջիկս որ մեր չքաւոր վիճակը պիտի նկարագրէ ձեզ և պիտի ըսէ թէ ինչպէս առանց հացի և կրակի մնացած ենք այս ձմեռնային եղանակին մէջ:»

«Կը փափաքիմ ձեր անունին նուիրել թէ՝ այն թատրերգութիւնս և թէ այսուհետեւ գրելիքներս առաջելով որ համիք ընդունիլ իմ այս ակնածական նուէրս. ասիկա կ'ապացուցանէ թէ որքան կ'ուզեմ ձեր վահանին ներքեւ ապաւինելու և հեղինակութիւններս ձեր անունին պաշտպանութեան ներքեւ գնելու պատիւով փառաւորիլ: Եթէ կը համիք պըզտիկ նուէրով մը պատուել զիս, անմիջապէս պիտի սկսի՛ տաղաչափական երգ մը յօրինելու պարապի՛ երախտադիտութեանս հաւասարիքը ձեզ նուիրելու համար:»

«Այս երգը զոր կրցածիս չափ պիտի աշխատիմ անթերի կերպով հեղինակելու, թատրերգութեան սկիզբը և տեսարանին վրայ կարդացուելէ առաջ ձեզ պիտի զրկուի:»

«Կը համարձակիմ յարգանացս հաւասարիքը նուիրելու.»

«Առ Պարոն

և Տիկին Բապուրժօ.»

«ԺԱՆՖԼՕ» գրագէտ

«Յ. Գ.— Գէթ երկու ֆրանք ըլլայ, չնորք ըրէք:»

«Ներեցէք անձամբ չի գալուս և աղջկս զրկելուս համար, վասնզի, հագուստի տրտմալի տրտմալի պատճառներ զիս կ'արգիլեն դուրս ելլելու . . . :»

Մարիուս վերջապէս չորրորդ նամակն ալ բացաւ։  
հասցէն էր.

«Առ Պարոն բարերար Սէն-Փագ տիւ Հօ-Բա եկե-  
ղեցւոյ» :

Նամակը յետագայ տողերը կը պարունակէր.

«Բարերար մարդ,

«Եթէ կը զիջանիք աղջկանս հետ դալ, թշուառ  
աղէտք մը պիտի տեսնէք, և վկայագիրներս պիտի  
ցուցունեմ ձեզ» :

«Երբ պիտի տեսնէք այս վկայագիրները, ձեր  
առատաբուխ սիրած զգալի բարեսիրութեան զգացու-  
մով մը թունտ պիտի ելլէ, վասնզի ճշմարիտ փիլի-  
սոփաները միշտ բուռն կերպով կը յուզուին» :

«Հաւանեցէ՞ք, կարեկից մարդ, թէ պէտք է ա-  
նագորոյն հարկ մը զգալ, և թէ միսիթարութիւն մը  
գտնելու համար շատ ցաւալի բան է ապացոյցով հաս-  
տատել այս հարկը, իբր թէ ազատ չըլլայինք վշտա-  
բեկ տառապելու և անսնունդ մնալով մեռնելու՝ սպա-  
սելով որ սփոփում մը գտնէ մեր թշուառութիւնը։  
Ճակատագիրներն ոմանց համար շատ աղէտաբեր և ո-  
մանց համար շատ աղէտաբեր և ոմանց համար շատ  
աղէտաբեր և ոմանց համար շատ առատաձեռն կամ  
պաշտպան են» :

«Չեր ներկայութիւնը կամ նուէրը կը սպասեմ,  
եթէ կը հաճիք նուէր մը ընելու, և կ'աղաչեմ որ  
ընդունիք իմ յարգանաց հաւասարիքը, որով

«Մնամ, ո՛ սպուգիւ մեծ անձն մարդ  
«ամենախոնարհ և ամենահնագանդ ծառայ ձեր  
«Բ. ՖԱԳԱՆԹՈՒԽ դերասանապետ

Մարիուս այս չորս նամակները կարդալէն ետք  
առջի գիտցածէն աւելի բան մը չիմացաւ։

Նախ ստորագրողներուն և ոչ մէկը իր հասցէն  
նշանակած էր ստորագրութեանը քով։

Երկրորդ կ'որեւար թէ այս նամակները չորս զա-  
նազան անձերու, այսինքն Տօն Ալվարէզի, կին Պա-  
լիզար կնոջ, ժանֆիօ գրագէտին և Ֆավանթու զե-  
րասանապետին կողմէն գրուած էին, բայց զարմա-  
նալի է որ այս նամակներուն չորսն ալ միեւնոյն գի-  
րով գրուած էին։

Ասկէ կը կարծիքը թէ չորսն ալ միեւնոյն ան-  
ձին կողմէ զրկուած էր. ուրիշ ի՞նչ հետեւութիւն  
կարեւի էր հանել։

Այս կարծիքը աւելի իրաւանման կ'երեւար ուրիշ  
պատճառով մըն ալ. չորս նամակին թուղթն ալ մի-  
եւնոյն էր, այսինքն ստորին և դեղին. չորսն ալ  
միեւնոյն ծխախոտի հոտը ունէր. և՝ թէեւ յայտնա-  
պէս կ'երեւար թէ ոճը փոփոխելու ջանք մը եղած է,  
սակայն միեւնոյն ուղղագրական սխալները չորսին  
մէջն ալ խորին հանգարատութեամբ մը կ'արտադրուէին,  
և ժանֆիօ գրագէտը սպանիացի գնդապետէն ոչ նը-  
ւազ ուղղագրական սխալներ ըրած էր (բնագրին մէջ)։

Ազօգուտ աշխատանք էր այս պզտիկ հանելուկը  
լուծելու նկրտիլը։

Եթէ գետնէն գտնուած չըլլային նամակները,  
կրնար կարծուիլ թէ միամիտներու քիթէն բռնելու  
համար գրուած էին անոնք։

Մարիուս շատ արառում ըլլալով չէր կրնար աղէկ  
միտքով առնել նաեւ զիպուածին մէկ կատակը և նե-  
րել այն խաղը զոր կ'երեւայ թէ փողոցին քարայ-  
տակը կ'ուզէր խաղալ իրեն։

Մարիուս կը կարծէր թէ ինք աչք-կապուկ մըն  
էր չորս նամակներուն մէջ որոնք զինքը կը ծաղ-  
րէին։

Մանաւանդ թէ ամենեւին նշան մը չկար հաս-  
ատելու համար թէ անոնք կը վերաբերէին այն նո-  
րատի աղջիկներուն, որոնց հանդիպած էր Մարիուս  
պուլվարին վրայ:

Վերջապէս յայտնապէս կ'երեւար թէ կարեւորու-  
թիւն չունեցող թուղթեր էին այն նամակները:

Մարիուս նորէն պահարանին մէջ դրաւ զանոնք,  
մէկդի նետեց և պառկեցաւ:

Առաջուն ժամը եօթին ելլելէն և նախաճաշիկը ը-  
նելէն ետք աշխատիլ սկսելու կը պատրաստուէր, կա-  
մաց մը իր սենեակին դուռը զարնուեցաւ:

Մարիուս բան մը չունենալուն համար բանալին  
գուռին վրայէն հանած չէր. երբեմ և շատ քիչ ան-  
գամ կը հանէր, և այն՝ երբ ստիպողական գործի մը  
պարապելու ըլլար:

Մանաւանդ թէ գուրս ելած ժամանակները ան-  
գամ բանալին կղպակին վրայ կը թողուր:

— Բան պիտի գողցնես, կ'ըսէր Պուրկօն խա-  
թունը:

— Ի՞նչս պիտի գողցնեմ. կը պատասխանէր Մա-  
րիուս:

Սակայն ստոյգ է թէ օր մը Մարիուսին զոյգ մը  
էին կօշիկը գողցուած էր ի մեծ յաղթանակ Պուրկօն  
խաթունին:

Սենեակին դուռը անգամ մըն ալ զարնուեցաւ  
առաջուան պէս խիստ կամաց մը:

— Մտի՛ր, ըստ Մարիուս:

Դուռը բացուեցաւ:

— Ի՞նչ կ'ուզես, Պուկօն խաթուն, հարցուց  
Մարիուս աչքը առանց վերցնելու իր գիրքերուն և  
ձեռագիրներուն վրայէն:

— Ներեցէ՛ք, պարոն... պատասխանեց ձայն մը  
որ Պուկօն խաթունին ձայնը չէր:

Այս ձայնը սուր, տկար, քաշուած եւ թուլցած  
ձայն մըն էր, ողի եւ ցքի խմած ծեր մարդու մը  
կերկերուն ձայնին նման ձայն մըն էր:

Մարիուս խկոյն ետեւը դարձաւ եւ նորատի աղ-  
ջիկ մը տեսաւ:

† Ա կ Խ Պ †.

## ԹՇՈՒԱՌՈՒԹԵԱՆ ՄԷջ ՎԱՐԴ ՄԷ

Կիսաբաց դրան սեմին վրայ նորահաս աղջիկ մը  
կկթած էր:

Վերնայարկի երգն ուր լոյս կ'երեւար, Ճիշտ  
դրան գէմն էր եւ աֆգոյն լուսով մը կը լուսաւորէր  
այս կերպարանքը:

Տժգոյն, վախտ եւ ոսկերուա անձ մըն էր անձ, եւ  
մարմինին վրայ՝ որու մերկութիւնը կը սարսոէր եւ  
կը սառէր, շապիկէ եւ միջազդեստէ մը ի զատ ոչինչ  
կար:

Գօտիք, տեղ չօւան մը, գդակի տեղ նոյնպէս չուան  
մը, սրածայր ուսեր որոնք շապիկէն գուրս կ'ելլէին,  
խարտիշանման եւ աւշայի՛ տժգունութիւն մը, հո-

զագոյն անրակներ, կարմիր ձեռքեր, կիսաբաց եւ աւերուն բերան մը, ակուներու պակասութիւն. աչքը մթին, յանդուգն և ստորին, ազազուն երիտասարդուհի մը մը ձեւերը եւ ամբարիշտ պառափի մը նայուածքը, յիսնամեայ հասակի հետ խառնուած տասնըհնգամեայ հասակ մը, այն արարածներէն մէկը որոնք տկար ու միանգամեայն սոսկալի են եւ որոնք սարսուռ կուտան տեսնողին եթէ չկրնան լացընել զայն. ահա այս էր Մարիուսի դրան շեմին վրայ սպասող աղջկան նկարագիրը:

Մարիուս ելած էր եւ տեսակ մը շուարումով այս աղջկան կը նայէր որ երազներու մէջէն անցնող ըստուերին ձեւերուն գրեթէ համատիպն էր:

Տեսնողը կսկիծ մը կը զգար մանաւանդ դիտելով թէ այս նորատի աղջիկը տղեղ ըլլալու համար եկած չէր աշխարհ.

Իր առաջին մանկո թեան մէջ կ'երեւայ թէ աղուրութիւն անգամ ունեցած էր:

Նորահասութեան գեղեցկութիւնը տակաւին կը կռուէր շուայտոռնեան և աղքատութեան կանխահաս և սոսկալի ծերութեան դէմ: Այս տասնըվեցամեայ դէմքին վրայ գեղեցկութեան մնացորդ մը կը մեռնէր այն տժգոյն արեւին նման որ ձմեռնային օրուան մը արշալոյսին ժամանակ սոսկալի ամպերու ներքեւ կը մարի:

Այս դէմքը բոլորովին անծանօթ չէր Մարիուսի: կը կարծէր Մարիուս թէ տեղ մը տեսած է զայն: — Ի՞նչ կ'ուզէք, օրիորդ, հարցուց:

Նորատի աղջիկը արբանիա թիապարտի մը ձայնով պատասխանեց:

— Ձեզ նամակ մը բերի, պարոն Մարիուս: Երիտասարդուհին Մարիուսին անունը տալով կը խօսէր, հետեւաբար Մարիուս առանց տարակուսելու

հասկցաւ թէ իրօք զինքը տեսնելու եկած էր ան, բայց ո՞վ էր այս աղջիկը. ի՞նչպէս գիտէր իր անունը: Ներս մտաւ աղջիկը առանց սպասելու որ Մարիուսին հրաւէր բնդունի ներս մտնելու:

Ներս մտաւ վատահութեամբ՝ սենեակին ամէն կողմը և զեռ չշտկուած անկողնին նայելով տեսակ մը սրտաճմլիկ համարձակութեամբ:

Ոտքերը բոպիկ էին: Միջազգեստին լայն ծակերէն անոր երկայն սրունքը և նիհար ծունկերը կը տեսնուէին: Աղջիկը ցրտահար կը սարսուար:

Իրօք ձեռքը նամակ մը կար, զոր Մարիուսին տուաւ:

Մարիուս այս նամակը բանալով գիտեց որ լայն և ահագին նշխարը տակաւին թաց էր: Հսել է թէ նամակը հեռու տեղէ եկած չէր կրնար: Մարիուս հետեւեալ տողերը կարդաց.

«Սիրելի դրացիդ նմ երիտասարդ,

«Իմացայ ձեր ինծի ըրած բարիքը, իմացայ թէ վեցամիս առաջ սենեակիս վարձքը գնարեր էք: Կ'օրհնեմ զձեզ, ո՞վ երիտասարդ: Առջնեկ աղջիկէս պիտի իմանաք որ երկու օրէ ի վեր առանց պատառ մը հացի մնացած ենք, չորս հոգի և հիւանդ կինս: Եթէ միտքովս խարուած չեմ, կարծեմ կը պարտաւորիմ յուսալ թէ ձեր վեհ սիրտը պիտի գթայ մեր այս վիճակին վրայ և ձեզ ինձ նպաստաւոր ըլլալու և թեթեւ ուղրմութիւն մը տալու փափաքը պիտի ներշնչէ:

«Մնամ այն յարգալի ակնածութեամբ, զոր կը պարտաւորինք մարդկութեան բարերարներուն:

«ԺՕՆՏՐԷԹ»

«Յ. Գ. Աղջիկս ձեր հրամանին պիտի սպասէ, սիրելի պարոն Մարիուս:

Առջի գիշերուընէ ի վեր Մարիուսին ուշը գրաւող մթին գէպքին մէջ այս նամակը նմանեցաւ նկուզի մը մէջ վառուած ճրագի մը։ Ամէն բան յանկարծ լուսաւ ւորուեցաւ։

Նամակը՝ կուգար միւս չորս նամակներուն տես դէն։ Միւնոյն գիրը, միւնոյն թուղթը, միւնոյն ծխախոտի հոտն էր։

Հինգ նամակ, հինգ պատմութիւն, հինգ անուն, հինգ ստորագրութիւն, և միայն մէկ ստորագրող կար։ Տօն Ալվարէզ սպանիացի զնդապետը, Պալիզար անուն գդրախտ մայրը, բանաստեղծ Փանֆլո և ծերունի թատրերգու գերասանապետ Ֆապանթու Փօնտրէթի կ'անուանուէին, եթէ սակայն նոյնիսկ Փօնտրէթի անունը իրօք Փօնտրէթ էր։

Մարիուս երկար մանակէ ի վեր թէեւ այս խարխուլ տունը կը բնակէր, բայց՝ ինչպէս ըսինք արգէն, խիստ քիչ անգամ առիթ ունեցած էր տեսնելու, ընդնշմարելու իսկ իր ամենատրուպ գրացիները։ Միաքը ուրիշ տեղ էր, և մարդուս միտքը երբ ուրիշ տեղ կը շրջի, նայուածքն ալ հոն կը շրջի։ Շատ անգամ նրբանցքին մէջ և սանդուխին վրայ Փօնտրէթներու հանդիպած էր, բայց ասոնք իրեն համար ուրիշ բան չէին եթէ ոչ դիմաստուերներ, այնքան ուշադրութիւն չէր ըրած որ առջի օր երեկոյեան ժամանակ ընդհարում մը ունեցած էր Փօնտրէթի աղջիկներուն հետ առանց ճանչնալու զանոնք։ ըստ որում յայտնի է թէ անոնք էին պուլվարին վրայ իրեն հանդիպող աղջիկները, և թէ տեսնելով այն աղջիկը որ հիմա իր սենեակը մտած էր, պժդումով և կարեկցութեամբ համակուած միջոցին մեծ դժուարութեամբ և անորս շապէս կրցած էր յիշել թէ տեղ մը հանդիպած էր անոր։

Հիմա Մարիուս ամէն բան յայտնապէս կը տես-

նէր։ Կը հասկնար թէ իր Փօնտրէթ անուն զրացին յետին կարօտութեան մէջ բարերար անձերու գթասիրութենէն շահ հանելու արհեստը ունէր թէ հասցէներ կ'առնէր, և թէ կեղծ ստորագրութիւններով նամակներ կը գրէր այնպիսի անձերու, զոր հարուստ և գթոտ կը կարծէր նամակներ, զոր իր աղջիկները կը տանէին՝ վտանգը և պատասխանատուութիւնը իրենց վրայ ունենալով, վասնզի այս չայրն իր աղջիկները վտանգի գնելու վիճակին հասած էր ալ, ճակատագրին հետ խաղ մը կը խաղար և ստակին տեղ այս աղջիկները կը գնէր խաղին մէջ։

Մարիուս այս թշուառուհիներուն առջի օրուան փախուստը, չնչասպառութիւնը, սարսափը և արկօթեան խօսքերը յիշելով ըստ այնմ դատելով կը հասկընար թէ անոնք հաւանօրէն չփիտեմ ի'նչ տիսուք արհեստ մըն ալ կը բանէին, և թէ այս ամէն իրերէն մարդկային ընկերութեան արդի վիճակին մէջ երկու տեսակ թշուառ արարածներ գոյացած էին, որոնք ոչ մանուկ, ոչ աղջիկ և ոչ ալ կին էին, այս տեսակ մը պիդ և անմեղ հրէշներ, զոր թշուառութիւնը արտադրած էր։

Տրտմելի արարածներ, որոնք ո'չ անուն, ոչ հասակ և ոչ սեռ ունին, որոնց համար ո'չ բարին և ոչ չարը հնարին է, և որոնք մանկութեան հասակէն ելլելով այս աշխարհի մէջ արդէն բան մը չունին, ո'չ աղատութիւն, ո'չ առաքինութիւն։ ոչ պատասխանատուութիւն։

Հոգիներ որոնք երեկ փթթած և այսօր թօշնած են փողոցը նետուած այն ուազիկներուն պէս զոր ամէն տիղմերը կը թառամէ յնեն մինչեւ որ անիւի մը ներքեւ ճնշուին։

Սակայն մինչդեռ Մարիուս անդուլ աղջկանը կը թշրիմներ (լ. Հ.)

Մարիուս կը մտախոհէր, եւ կը թողուր որ աղջիկը ուզածը ընէ:

Սեղանին մօտեցաւ նորատի աղջիկը:

— Ահա, ահա՛ գիրքեր, բաւ:

Նշոյլ մը անցաւ անոր ազօտ աչքին մէջէն:

— Կարդալ գիտեմ ես, երկնեց, եւ իր ձայնը բանի մը նկատմամբ պարձենայու երանութիւնը կ'արտայաւտէր, երանութիւն զոր չկայ մարդկային արած մը որ չզգայ:

Սեղանին բրայ բացուած գիրքը առաւ ուժգնակի, եւ գիւրութեամբ կ'ըգաց.

«... Պօտիւն զօրապետը հրաման ընդունեց իր վաշտին հինգ գո նդերովը Ուկօմօնի գահակին տիրել որ Վաթերլոյի դաշտին մէջտեղն է...»:

Ընթերցումը ընդմիջելով պօռաց.

— Ահ, Վաթերլօ, գիտեմ ասոր ի՞րչ ըլլալը: Պատերազմ մըն է որ ասկէ առաջ տեղի ունեցաւ: Հայրս ալ այս պատերազմին մէջը կար: Հայրս բանակներուն մէջ զինուորութիւն ըրած է, Մենք ամենքս ալ ընտանիքով հանդերձ հաւատարիմ պահարթեան ենք գիտէ՛ք: Վաթերլօն Անգլիացիներուն դէմ պատերազմ մըն էր:

Վար գրաւ գիրքը, գրիչ մը առաւ և պօռաց.

— Գրել ալ գիտեմ:

Գրիչը մելանին թաթիւց, եւ դէպի Մարիուսին դառ ալով:

— Կ'ուզէ՞ք տեսնել: Ահա՛ խօսք մը գրեմ տեսնելու համար:

Եւ առանց ժամանակ տալու Մարիուսին որ պատասխանէ, սեղանին վրայ գրուած թերթ մը ճերմակ թուղթին վրայ գրեց.

«Փայտորները եկան»:

Ապա գրիչը նետելով:

Նայէր զարմանքով և ցաւով, նորատի աղջիկը ճիւղային յանդնութեամբ մը վերնայարկին մէջ կ'երթեւեկէր:

Հոն հոս ժուռ կուգար առանց հոգ ընելու իր մերկութիւնը:

Իր քակուած և պատառուած շապիկը երրեմն գրեսթէ մինչեւ մէջքը կ'իյնար:

Աթոռները կը շարժէր, զարանի վրայ դրուած պածուանքի առարկաները կը խառնէր, Մարիուսի զգեստներուն կը դպչէր, հոն հոս ինչ որ կար, հետաքրքրութեամբ կը քննէր:

— Ահա հայելի մը ըստաւ նորատի աղջիկը:

Եւ սենեակին մէջ առանձին ըլլալու պէս՝ ակուաներով սկսաւ երգախառն զաւեշտի կտորն եր, զուարթուն հազներգներ երգ՝ լորոնք ա որ կոկորդային և բիրտ ձայնովը սոսկալի եղանակ մը կը դառնային: Այս յանդնութեան տակ չգիտեմ ի՞նչպիսի զգուշութիւն, խոռվութիւն և խոնարհութիւն մը կ'ընդնըշարուէր:

Լրբութիւնը ամօթ մըն է: Ամենատիուր բան մըն էր տեսնել թէ այս աղջիկը ինչպէս Մարիուսի սենեակին մէջ կը զրօնուը և կարծես թէ կը թրչուէր լոյսէն խրտչող կամ թեւարեկ թռչունի մը շարժումներով:

Մարդո կը զգար թէ այս նորատի աղջիկը եթէ ուրիշ տեսակ կրթութիւն և ճակատագիր ունեցած ըլլար, իր զուարթ և համարձակ ընթացքը կրնար քաղցր և սիրուն բան մը ըլլալ:

Կենդանիներուն մէջ բնաւ ծովարծիւի մը փոխուիր այն արարածը որ աղաւնի մը ըլլալու համար ծնած է:

Այս փոփոխութիւնը միայն մարդերու մէջ կը աեսնուի:

84

— Աւզագրական սխալ չկայ, ըստ կրնանք նայիլ, Քոյրս և ես կրթութիւն առած ենք, ինչ ոք ենք հիմա, նոյնն եղած չէինք միշտ: Մեր առջի վիճակին նայելով պէտք չէր որ հիմա մենք...

Հոս ընդմիջեց իր խօսքը, մթին բիբը Մարիուսին վրայ յառեց և քահ քահ խնդալով, վա՛շ, ըստ այսպիսի հնչումով մը որ ամէն անամօթութիւններէ զսպուած ամէն վիշտերը կը պարունակէր:

Եւ ապա սկսաւ ակուներովը յետագայ խօսքերը երգել զուարթ եղանակով մը:

Նօթի եմ, հայր իմ,  
Սակայն հաց չունիմ.  
Կը մսիմ, մայր իմ,  
Բայց զգեստ չունիմ:  
Յուրաքանչ գողայ,  
Թող երանիկ,  
Եւ հեծկլաց  
Ապերջանիկ:

Հազիւ թէ լմցուցած էր այս երգը, և ահա՝ պոռաց.

— Երբեմն թատրոն կ'երթա՞ք, պարոն Մարիուս: Ես կ'երթամ: Պատիկ եղբայր մը ունիմ, որ դերասաններուն հետ բարեկամ է և որ երբեմն տոմսակ կուտայ ինձի: Օրինակի համար վերնատուններուն բազմոցները շեմ սիրեր, վասնզի այս բազմոցներուն վրայ նստազը նեղութիւն կը կրէ, հանգիստ չունետար: Թատրոններուն վերնատունները երբեմն բիրտ մարդեր կ'ըլլան, նաեւ այնպիսի մարդեր որոնցմէ սրիկայութիւն կը բուրէ:

Յետոյ Մարիուսի նայեցաւ, տարօրինակ կերպարանք մը առաւ և ըստ անոր.

— Պարոն Մարիուս, գիտէ՞ք որ դուք խիստ աղուոր տղայ մըն էք:

Եւ ահա նոյն միջոցին երկուքին միտքէն միեւնոյն բանը անցնելով, աղջիկը ժպտեցաւ, Մարիուս ալ կարմրեցաւ:

Աղջիկը Մարիուսին մօտեցաւ և ձեռքը անոր ուստի վրայ դնելով, ըստ:

— Ինձի ուշադրութիւն չէք ըներ. բայց ես կը ճանչնամ ձեզի, պարոն Մարիուս: Հոս երբեմն սանտուիսին վրայ կը տեսնեմ ձեզի, երբեմն ալ երբ Աւրոտերլիցի կողմերը կը պարտիմ, կր տեսնեմ որ այն կողմը բնակող Մապէօֆ ախպար անուն մէկու մը տունը կ'երթաք: Այդ գիսախորիւ մազերը շատ աղէկ կը վայելեն ձեզ:

Աղջիկը թէեւ կը ջանար խիստ մեղմիկ հանել ձայնը, բայց չէր կրնար. փոխանակ մեղմովին ելլելու միմիայն ցածէն կ'ելլէր ձայնը:

Բառերուն մէկ մասը կոկորդէն մինչեւ շուրթերը գալը անհետ կ'ըլլար այն պակաս խաղերուն նման որոնց ձայնը չի լսուիր դաշնակի մը ստեղնաշարին վրայ:

Մարիուս ետ քաշուած էր լոելեայն.

— Օրի՞րդ, ըստ անտարբեր ծանրութեամբ մը, ծրար մը կայ հոս որ կարծեմ ձերն է: Ներեզէք որ ձեզ յանձնեմ զայն:

Եւ երկնցուց պահարանը որու մէջն էին չորս նամակները:

Աղջիկը ձեռքերը մէկզմէկու զար ելով պոռաց.

— Արքան փնտուեցինք ատիկա:

Ապա ծրարը առաջ ուժգնակի և պահարանը բացաւ ըսելով.

— Փա՞ռք քեզ Աստուած: Արքան փնտուեցինք ես և քոյրս: Հաել է զուք գտաք ասիկա. պուլվարին

վրայ գտաք, այնպէս չէ։ անշուշտ պուլվարին վրայ գտած ըլլալու էք։ Հոն ինկած պիտի ըլլայ երբ վաս զելով կ'երթայինք։ ձգողը քոյրիկս է։ խեւը։ Երբ տուն եկանք, չգտանք ծրարը, և չուզելով պարապ տեղը, բոլորովին պարապ տեղը, բացարձակապէս պատերապ տեղը ծնծ ուտել, ըսինք թէ նամակները տարապ տեղը ծնծ ուտել, ըսինք թէ նամակները տարապ տեղը որոնց որ ուզուած էին, և թէ «Աստուած րինք որոնց որ ուզուած էին, և թէ «Աստուած տայ» ըսին մեզ։ Ահա՛ ուրիմն այն խեղճ նամակնեւամայ» ըսին մեզ։ Ահա՛ ուրիմն այն խեղճ նամակնեւամայ։ Բայց ուրկի հասկցաք թէ իմս էին անոնք։ Հա՞՛, աղէկ մինքս եկաւ, գիրէն հասկցած էք։ Ըսել է թէ գուք էիք այն անձը որու զարկինք երէկ գիշեր երբ կ'անցնէինք։ Յանցանքը մերը չէր։ մութին չկրցանք կ'անցնէինք։ Միթէ կրթեալ մըն էր ան, հարցուցի քրուտեսնել։ Միթէ կրթեալ մըն էր, ըսաւ ինծի քոյրու ջըս։ Կարծեալ թէ կրթեալ մըն էր, ըսաւ ինծի քոյրու ջըս։ Սակայն այսպէս խօսելով բացած էր այն աղերսագիրը, որու հասցէն էր։

«Ա՛ռ պարոն բարերար Սէն-Փագ-տիւ-Հօ-Բա եւ կեղեցւոյ»։

— Ահա՛ ասիկա այն ծերինն է որ ժամ կ'երթայ, ըսաւ։ Հիմա ժամանակն է տանելու։ Երթամ տանիմ։ Գուցէ բան մը տայ, որով կարենանք նախաճաշել։

Յետոյ սկսաւ ինդալ և շարունակեց.

— Եթէ այսօր նախաճաշելու ըլլանք, ինչ ըրած պիտի ըլլանք, գիտէ՞ք։ Մեր առջի օրուան նախաճաշիկը, առջի օրուան ընթրիքը, երէկուան նախաճաշիկը, երէկուան ընթրիքը ամէնը մէկ անդամով ըրած պիտի ըլլանք՝ եթէ այս առաւօտ նախաճաշելու ըլլանք։ Հա՛, հա՛, մեզի՞ ինկեր է ատոր հոգը, գա՞ ըլլանք։ Եթէ անօթի սատկեցէ՞ք, շունե՞ր։

Մարիուս այս խօսքին վրայ յիշեց թէ թշուած առւնին իր սենեակը ողորմութիւն ուզելու համար եւ կած էր։

Ժիլէն խառնեց, բայց բան մը չկար գրպանը։

Երիտասարդուհին կր շարունակէր, և կարծես Մարիուսին ներկայութիւնը մոռնալով, կը խօսէր։

— Երբեմն զիշերները կր ձգեմ կ'երթամ։ Երբեմն ալ տուն չեմ գառնար։ Երբ տակաւին այս տունը եկած չէինք։ Անցած տարի ձմեռը կամուրջներուն կամարներուն տակ կը բնակէինք։ Հոն քով քովի կը կենաւինք չսառելու համար։ Պատիկ քոյրս կուլար։ Ո՛քան արտմալի բան է ջուրը։ Երբ կը մտածէի գետը նետուիլ և խղղուիլ։ չէ ջուրը շատ պաղէ։ կ'ըսէի։ Երբ որ սիրոս ուզէ, մինակս կ'երթամ ուր որ երթամ։ Երբեմն ալ խրամներոմ մէջ կը քնանամ։ Գիտէ՞ք որ գիշերը երբ պուլվարին վրայ կը քաւեմ, կը կարծեմ թէ ծառաները երեքտանիներ են, կը կարծեմ թէ սեւաթոյր և մեծ տուները Նօթրը-Տամի աշտարակներն են, կ'երեւակայեմ թէ ձերմակ պատերը գետեն, և կ'ըսեմ իւրովի։ Ահա, ահա ջուր կայ հոն։ Ասողերը յուսպառութեան կանթեղներու պէս կ'երեւան։ Կարծես թէ կը ծիեն և հոգէն կ'անցնին, այն տան կը շուարիմ կը մնամ, կը կարծեմ թէ ինել մը ձիեր ականջիս մէջ կը հեւան։ Զայներ կը լսեմ որոնք երգեհոններու և մանարանի մեքենաներու ձայներ են, ինչ են, ես ալ չգիտեմ։ Կը կարծեմ թէ ետեւէս քաշեր կը նետուին, ուստի կը փախչիմ առանց գիտնալու. ամէն բան կը դառնայ, ամէն բան կը դառնայ։ Մարդս երբ բան մը չուտեր, ի՞ն ըլլալը ինչն ալ չգիտէ։

Յետոյ մոլորագին կերպով մը Մարիուսին նայեցաւ։ Մարիուս իր գրանները փորեւով, խառնելով վերջապէս կրցած էր հինգ ֆրանք և տասնընքեց սու գումարել։ Նոյն միջոցին աշխարհիո մէջ իր բոլոր ունեցածը այս գումարն էր միայն։ — Ահա այս օրուան ընթրիքիս համար, ըսաւ մտովի, վաղը Ասուուած ողորմած է։ — Տասնընքեց սուն իրեն պահեց և

Հինգ ֆրանքը աղջկան տուաւ։ Աղջիկը առաւ դրամը։

— Լա՛ւ, ըսաւ, արեւ կայ վրան։

Եւ իրը թէ արեւը անոր ուղեղին մէջ արկօթեան բառերու ձիւսակոյտեր հալեցնելու յատկութիւնն ուսնենար, սկսաւ պոռալ։

— Հինգ ֆրանք, իրաւ որ արեւի պէս փալիքը լուն է, վրան թագաւոր մը կայ. ի՞նչ աղւոր ստակ, բարեսիրտ մարդ մըն էք դուք. չնորհակալութիւն մեծապէս։ Ապրին աղքատասէրները, երկու օր հաց պիտի ուտենք, միս ալ պիտի ուտենք, պանիր ալ, պատուական պիտի կշտանանք։

Շապիկը ուտերուն վրայ վերցուց, յարգանօք բարեւեց Մարիուսը, յետոյ ձեռքով ընտանեբար նշան մը ըրաւ, և դէպի դուռը ուղղուեցաւ, ըսկով.

— Մնաք բարով, պարոն։ Հոգ չէ։ Երթամ ձերս գանեմ։

Անցած միջոցին դարանին վրայ չորաբեկ հացի կեղես մը նշմարեց որ կը բորբոսէր փոշիին մէջ. յարձակեցաւ այն հացի կեղեւին վրայ և խածաւ մըմաւ լով. — Դէշ չէ ասիկա, կարծր է, ակուաներս կը խորտակէ։

Ետոյ դուրս ելաւ։

Գ լ լ ի Խ Ե

ՆԱԽԱԽԱՄՈՒԹԵԱՆ ՅՈՒԹԱՅԱԾԱԿԵ

Մարիուս հինգ տարիէ ի վեր աղքատութեամբ զրկումով, չքաւորութեամբ իսկ ապրած էր, բայց հիմա նշմարեց որ իրական թշուառութիւնը տակաւին չէր ճանչցած։

Դեռ հիմա կը աեսնէր բուն թշուառութիւնը։ Պահ մը առաջ իր առջեւէն անցնող այն ճիւազն էր բուն թշուառութիւնը։

Եւ իրօք, ո՛վ որ միայն մարդուս թշուառութիւնը տեսած է, բան մը չէ տեսած. պէտք է տեսնել կնոջ թշուառութիւնը. ով որ միայն կնոջ թշուառութիւնը տեսած է, բան մը չէ տեսած. պէտք է տեսնել մանկան թշուառութիւնը։

Երբ մարդս վերջին ծայրը հասած է, կը ստիպուի նաեւ վերջին ապաւէններու գիմել։ Վա՛յ այն անպաշտպաններուն որ ալսպիսի մարդու մը բոլոր տիքը կը գտնուին։

Աշխատութիւն, վարձք, հաց, կրակ, խրախոյս, արամագրութիւն, վերջապէս ամէն բան կը պակսի իրեն համար։

Արեւին ճառագայթը կարծես կը խաւարի դուրս։

բարոյական լոյսն ալ ներսը կը մարի. առ կրկին մթութեան մէջ մարդս կնոջ և մանկան տկարութեան կը հանդիպի, և զանւնք խայտառակութեանց կը վարժեցնէ բռնապէս:

Այն ատեն հնարին կ'րլան ամէն պժգալի իրեւը: Յուսահատութիւնը կը շրջապատուի դիւրաբեկ միջնորմներէ որոնց ամէնն ալ մոլութեան կամ ոճիրի վրաց կը նային:

Սոռղջութիւնը, երիտասարդութիւնը, պատիւը, անարատ մարմինին սրբաւէտ և անընդել փափկութիւնները, սիրուը, կուսութիւնն ու ամօթխածութիւնը, որ հոգիին կեղեւն է. աղետալի կերպով կը շոշափուին այն խարիսխումէն որ ապրելու միջոցներ կը փնտոէ, որ խայտառակութեան կը հանդիպի և որ կ'ընդունի այն խայտառակութիւնը:

Հայր, մայր, մանուկ, եղբայր, քոյր, մարդ, կին, աղջիկ, ամէնքն ալ կը հաւանին, և՝ գրեթէ հանքային կազմութեան մը պէս՝ իրարու հետ կը շաղուին սեռերու, ազգականութեանց, հասակներու, նշաւակութեանց և անմեղութեանց այս միզապատ խառնուրդին մէջ:

Իրարու հետ կոնակ կոնակի տալով տեսակ մը ողորմելի ճակատագրի մէջ կը կծկուին:

Ո՛ թշուառներ, քանիօն տժգոյն որքան ցըրտահար կը տառապին:

Կարծես թէ այնպիսի մոլորակի մը մէջ են. որ մեզմէ շատ աւելի հեռու էր արեւէն:

Այս երիտասարդունին Մարիուսի համար խաւարին կողմէն եկած տեսակ մը առաքելուհի եղաւ:

Այս առաքելուհին խաւարին մէկ կողմը ամբողջապէս յայտնեց անոր:

Մարիուս գրեթէ ինքզինքը մեղազրեց իր խելքը միտքը մտախոհութեան և սիրոյ տուած ըլլալուն հա-

մար, վասնզի այն պատճառաւ մինչեւ հիմա ժամանակ ունեցած չէր անգամ մը իր դրացիները նկատելու:

Անոնց բնակուրանի վարձքը վճարած ըլլալը մերքինական յօժարութիւն մըն էր. ամէն մարդ կրնարայս յօժարութիւնը ունենալ. բայց Մարիուս կը պարաւորէր աւնիի ուծ բան մը ըրած ըլլալ:

Ի՞նչ, պատով մը սիրյն բաժնուած մնալ այն լքեալ անձերէն, որոնք կենդանի մարդերէ հեռու և խաւարի մէջ խարխափեով կ'ապրին, առանց դպի, խաւարի մէջ խարխափեով կ'ապրին, առանց դպի, մարդկային սեռի շղթային կերպիւ իւիք յետին օս դակը ըլլալ անոնց մօտ, իր քով անոնց ապրիլը՝ կամ դակը ըլլալ է ըսե՝ հոնչելը լոել և ամեններին ուշադրութիւն չընչել. ամէն օր, ամէն վայրկեան պատին եթիւն անոնց քալելը, երթալը, գալը, խօսիլը լոել և ականջ չտալ. անոնց խօսքերը հեծումներ պարունակին, և այս հեծումները չլսելով միտքը ուրիշ տեղ նակին, և այս հեծումները չլսելով միտքը ուրիշ տեղ տալ, երազներու, անհնարին ճառագայթումներու, եթե առաջ երազներու, անհնարին ճառագայթումներու, յիմարութեանց բեւակայական սիրոյ առարկաներու, յիմարութեանց պարապիլ. այլ սակայն իր քրիստոնեայ եղբայրները, ժողովրդային եղբայրները իր քով կը հոգեվարէին, պարապ տեղը կը հոգեվարէին, և ինքն ալ անոնց պարապ տեղը կը կազմէր, և այն դըժոգժբախտութեան մէկ մասը կը կազմէր, և այն դըժոգժբախտութեան մէկ մասնագնէ:

Վասնզի եթէ անոնք ուրիշ դրացի մը, նուազ ցնորամիտ և աւելի ուշադիր դրացի մը, հասարակ և գթուած դրացի մը ունենային, անշուշտ իրենց չքաւութիւնը դիտուած պիտի ըլլար, իրենց կարօտութիւնը դիտուած պիտի ըլլար, իրենց նշանները նշմարուած, և շատ ժամանակէ իթեան նշանները նշմարուած, և ապատուած պիտի ըլլարին:

Ստորգէ թէ անոնք շատ ապականուած, շատ ապականուած, շատ նուաստացած, շատ պժգալի խայտառակուած:

իսկ կ'երեւային, բայց հազուագիւտ են անոնք որ  
կ'իյնան առանց խայտառակուելու. մանաւանդ թէ  
կէտ մը կայ ուր գժբախտներն ու անուանարկները  
կը խառնուին և կը շփոթուին բառով մը, աղեալի  
բառով մը, որ է թշուառներ. որո՞ւն է յանցանքը.  
և մի՞թէ մարդու ալ աւելի չպարտաւորիր գթալ երբ  
ա'լ աւելի խորունկ է այն անդունդը ուր կը գլորի  
թշուառը.

Մարիուս ինքն իրեն այս յանգիմանութիւնները  
ընելու միջոցին, ըստ որում կային պարագաներ ուր  
Մարիուս՝ ամէն ստուգապէս բարեսէր սիրտերու պէս՝  
ինքն իր դաստիարակը կ'ըլլար և պէտք եզածէն ա-  
ւելի կը յանդիյանէր ինքինքը, Մարիուս, կ'ըսենք,  
զինքը ժօնարէթի ընտանիքէն բաժնող պատը կը դի-  
տէր իրր թէ կարող ըլլար իր գթալի նայուածքը այս  
միջնորմին մէջէն անդիի կողմը անցնել և միսիթարել  
այն թշուառները:

Պատը մարդակներով և նուրբ տախտակներով  
հիւսուած բոածեփ նուրբ թիթեղ մըն էր, ուր ետե-  
ւէն՝ ինչպէս ըսինք՝ միւս սենեակին խօսքերուն ձայ-  
ներուն շնուքը կատարելապէս կը լսուէր: Մարիուսին  
պէս մտախոհ մը միայն կրնար տակաւին նշմարած  
չըլլալ այս իրողութիւնը:

Այս պատին վրայ ոեւէ թուղթ փակած չէր, ոչ  
ժօնարէթի կողմէն, ոչ ալ Մարիուսի կողմէ, հետե-  
ւարար պատին անշնորհ շինութիւնը յայտնապէս կը  
տեսնուէր:

Մարիուս՝ գրեթէ առանց գիտակցութեան այս  
միջնորմը կը քննէր. մտախոհութիւնը՝ երբեմն մըտ-  
քին պէս՝ կը քննէ, կը դիտէ, և կ'որոնէ:

Յանկարծ ոտքի ելաւ Մարիուս, վասնզի պատին  
վերի կողմը, ձեղունին քով եռանկիւնաձեւ ծակ մը  
նշմարած էր, որ իրենց մէջ անջրպետ մը ձոռդ երեք

տախտակներէ կը գոյանար: Զկար այն բբածը ո՞՛  
հարկաւ այս անջրպետը գոցած էր, և դարանին վրայ  
ելլելով այն ծակէն կարելի էր տեսնել ժօնարէթի  
հիւզակին ներսը:

Կարեկցութիւնն ալ իր հետաքրքրութիւնը ունի  
և պէտք է որ ունենայ:

Այն ծակը տեսակ մը յուղայի կը նյանէր: Օգնե-  
լու գիտաւորութեամբ գժբախտութեան յուղայաբար-  
նայիլը ներելի է:

— Տեսնեմ քիչ մը թէ ինչ տեսակ մարդեր են և  
ի՞նչ է անոնց արդի վիճակը. ըսաւ մտապէս Մա-  
րիուս:

Դարանին վրայ ելաւ, բիբը ձեղքին մօտեցուց և  
նայեցաւ:

Գ Լ Ո Ւ Թ

## ՈՅԴԻՆ ՄԵԶ ԳՅԱՂԱՆԱԵԱՐՈՅ ՄԱՐԴ ՄԸ

Անտառներուն պէս քաղաքներն ալ անձաւորներ ունին ուր կը պահուի ինչ որ ամենաչար և ամենասոսկա ի է :

Միայն թէ քաղաքներուն մէջ ինչ որ այսպէս կը պահուի, անգութ, աղտեղի և պղտիկ, այսի քն տըզեղ է, մինչդեռ անտառներուն մէջ այսպէս պահուողը անգութ, վայրենի և մեծ այսինքն զեղեցիկ է : Արջերու դէմ որջեր, բայց գաղաններու որջերը մարդերու որջերէն նախամեծար են :

Խոռոչները խցիկներէն աւելի աղէկ են,

Մարիուսի տեսածն էր խցիկ մը,

Մարիուս աղքատ էր և իր սենեակն ալ չքաւոր, բայց ինչպէս ազնիւ էր իր աղքատութիւնը, նոյնպէս մաքուր էր իր վերնայրկը :

Իսկ այն խուցը՝ որու մէջ կը սուզէր հիմա իր նայուածքը՝ գձուձ, աղտոտ, նեխոտ ժանտահոտ, խաւարին և ստորին խուց մըն էր, ուր կարասիի աեղ ոչ այլ ինչ կար բայց եթէ խսիրէ աթոռ մը, կաղ սեղան մը, քանի մը հին խեցիներ, և երկու տեղ երկու

աննկարագրելի խշտեակ . իսկ իբր պատուհան քառապակեայ երգ մը ունէր զոր սարդոստայններ կը վարագուրէին :

Այս երգէն ճիշդ այնքան լոյս կուգար որքան պէտք է որպէսզի մարդու դէմք մը ուրուականի դէմք մը երեւայ :

Պատերը բորռտ տեսք մը ունէին և ծածկուած էին կարերով և սպիներով՝ սոսկալի հիւանդութիւն մը քաշելով տղեղած դէմքի մը պէս . այս պատերուն վրայ՝ որոնց բժային խոնաւութիւն մը կը հոսէր, տձեւօրէն մրուուած լրբենի ծրագիրներ կը նշարս էին :

Մարիուսին բնակած սենեակը աղիւսաշէն յատակ մը ունէր աւրուած, բայց ժօնտրէթի սենեակը ոչ աղիւսէ և ոչ ալ տախտակէ յատակ ունէր . քալողը գետինը խարխուլ տունին հին գաճին վրայ կը քալէր, որ ոտքերու տակ կոխուառելով սեւցած էր : Այս անհաւասար գետնին վրայ ուր փոշին կարծես թէ ծեփաւած էր և որ միայն մէկ կուսութիւն մը ունէր, այսինքն աւելի երես տեսած չէր . հոն հոս հին շըզուականներու, հինուգրատ մուճակներու և պժգալի քուրջերու գէզեր կային . սակայն բուխերիկ մը կար այս սենեակին մէջ, և ասոր համար տարին քառասուն ֆրանքի կը վարձուէր .

Այս բուխերիկին մէջ ամէն բան կար, այսինքն կրակարան մը, սան մը, կարուած տախտակներ, բեւեռներէ կախուած ծռէններ, թոչունի վանդակ մը, մոխիր և նաեւ քիչ մը կրակ :

Երկու կիսախանձ փայտ տրտմապէս կը ծխէին այս բուխերիկին մէջ :

Բան, մը եւս կար, որով այս գձուձ սենեակին սաշուափը կ'աւելինար, և որ էր սենեակին մեծութիւնը,

Այս սենեակը ցցուած մասեր, անկիւններ, մութ ծակեր, տանիքներու ներքին կողմեր, ծոցեր և հըրուանդաններ ունէր:

Այս պատճառաւ սոսկալի և խորունկ խորշեր կը կազմուէին որոնց մէջ ներելի էր կարծել թէ ձեռքի չափ մէծ սարդեր, ոտքի չափ լայն նեպսւկներ և թերեւս չգիտեն ի՞նչ տեսակ մարդկային հրէշներ կծկուելով կը պահուէին:

Խշտիներէն մէկը դրան քով, միւսն ալ պատօւանին մօտ գրուած էր:

Երկուքն ալ ծայրով մը բուխերիկին կը հպէին և Մարիուսի դիմացի կողմը կ'իյնային սենեակին մէկ անկիւնը՝ որ Մարիուսին նայած ծակին մօտ էր՝ պատին վրայ սեւ փայտէ շրջանակի մը մէջ գունաւոր պատկեր մը կախուած էր, և տակը խոշոր աշոերով գրուած էր. ԵԲԱԶ.

Այս պատկերին նկարներն էին կին մը եւ քնացած մանուկ մը որ կնոջ ծունկերուն վրայ նստած է. ամպի մէջ արծիւ մը որ կտուցովը պսակ մը բոնած է, եւ կինը առանց արթնցնելու՝ մանուկը, անոր գլուխէն կը հեռացնէ պսակը. ներսը բաց երկինքի մէջ նաբոլէոն կ'երեւայ՝ մութ-կապոյտ սիւնի մը կոթնած որու խոյակը դեղին է եւ որ յետագայ փորադիրը ունի:

### ՄԱՐԷՆԿՈ

### ԱԻՍՏԷՐԼԻՑ

### ԻԷՆԱ

### ՎԱԿՐԱՄ

### ԷԼՕԹ

Այս շրջանակին տակը եւ գիտինը աւելի երկայն քան թէ լայն եւ փայտեայ տապակի նման բան մը գրուած և պատին կոթնած էր շեղակի. դարձած պատկերի մը, հաւամնօրէն միւս կողմը մրոտուած շըր-

ջանակի մը, պատէ մը վար առնուած կամ տեղը կախունելու տեղ հոն մոռցուած հայելիի պէս բան մըն էր այն

Սեղանին քով՝ որու վրայ Մարիուս գրիչ մը, մելան և թուղթ կը նշարէր՝ գրեթէ վաթսուն տարեկան, պղտիկ, նիհար, գունատ, վայրենադէմ, վարսպետորդի, անգութ և անհանդարտ մարդ մը, սոսկալի անզգամ մը նստած էր:

Լավագթէր եթէ գիտած ըլլար այս դէմքը, պիտի տեսնէր անգութ մը որ նենգամիտ գտատասէրի մը հետ խառնուած է. պիտի տեսնէր գիշակեր թոչունը և խարերայ մարդը որոնք զիրար կը տղեցնեն և կ'ամոբողջացնեն, այսինքն գիշակեր թոչունը գարշելի դառնալով խարերայ մարդուն օգնութեամբ, և խարերայ մարդն ալ սոսկալի հանդիսանալով գիշակեր թոչունին օգնութեամբ:

Այս մարդը ալեխառն երկայն մօրուք մը ունէր։ Կինը շապիկի մը հագած էր որով իր թաւ կուրծքը կ'երեւար, նաեւ մերկ թեւերը որոնց վրայ ալեխառն մազեր տնկուած էին։

Այս շապիկէն զատ մարդը տղմուա բանթալօն մը և կօշիկներ հագած էր որոնցմէ դուրս կ'ելլէն ոտքերուն մատները։

Բերանը ծխափայա մը ունէր և կը ծխէր։ Խուրցին մէջ ա'լ հաց չկար, բայց տակաւին ծխախոտ կար։

Հաւանօրէն նամակ մը կը գրէր նման այն նուակներուն զոր Մարիուս կարդացած էր։

Սեղանին մէկ կողմը կարմիր և անզոյգ հատոր մը կար հինցած. այս գիրքին ձեւէն որ ընթերցարաններու հին 12նոց Փօրմանի ձեւէն էր. կը հասկըցուէ թէ վէպ մըն էր այն. կափարիչին վրայ խոշոր գլխազիրներով՝ այս վզբնագիրը տպուած էր.

ԹՇՌԻԱՌՆԵՐԸ (Հ. Բ. Դ.)

ԱՍՏԱՒԱԾ, ԱՐՔԱՅՆ, ՊԱՏԻՒՆ ՈՒ ՏԻԿԻՆԵՐԸ,

ՀԵՂԻՆԱՆ ՏԻՒԳՐԵՅ-ՑԻՒՄԻՆԻԼ

1814

Մարդը գրելու ժամանակ միանգամայն կը խօսէր  
բարձր ձայնով, և Մարիուս սա խօսքերը կը լսէր.

— Ո՛չ, հաւասարութիւն չկայ, նաեւ մեռնելէն  
ետք: Տե՛ս փոքր ինչ թէր-լաշէզի գերեզմանատունը:  
Մեծերը, որոնք որ հարուստ են, վերերը ագասիա-  
ներու ծառուղիին մէջն են որ քարայատակ ունի: Ա-  
նոնք կրնանք կառքով գալ հոն: Բայց պղտիկները,  
աղքատ մարդիկը, թշուառ մարդիկը, Ե՛հ, ասոնք  
վարի կողմը կը դրուին, կը թաղուին ուր որ տիղմը  
մարդուս մինչեւ ծունկը կը հասնի, կը նետուին ծա-  
կերուն մէջ, խոնաւութեան մէջ: Հոն կը թաղուին  
որպէսզի աւելի շուտ փատին: Անկարելի է զանոնք  
տեսնելու երթալ առանց ընկղմելու տիզմին մէջ:

Հոս կանգ առաւ մարդը, ձեռքը սեղանին զար-  
կաւ և ակռաները կճրտելով շարունակեց.

— Ե՛հ, կ'ուզէի աշխարհն ուտել:

Յուխերիկին քով իր մերկ ներքաններուն վրայ  
կծկուած մաեղ կին մը կար որ քառասուն կամ յիսուն  
տարեկան կրնար կարծուիլ:

Այս կինը եւս շապիկ մը հագած էր և կտաւէ մի-  
ջազգեսա մը որ հին չուխայի կտորներով կարկտուած  
էր: Հաստ կտաւէ զենջակ մը միջազգեստին կէսը կը  
ծածկէր

Թէեւ կծկուած և սմքած, կ'երեւար սակայն որ  
խիստ բարձրահասակ էր ան: Երկանը քով տեսակ մը  
հսկայուհի մըն էր:

Կարմիր կապոյտի զարնող ալեխառն և սոսկալի  
մազեր ունէր զոր ժամանակ առ ժամանակ կը խառ-  
նուէին տափարակ եղունգներով փալփլող ահագին  
ձեռքերով:

Այս կնոջ քով գետինը բոլորովին բաց գերք մը  
կար որ միւսին դիրքը ունէր և հաւանօրէն նոյն վէ-  
տին մէկ հատորն էր:

Խշտիներէն մէկուն վրայ Մարիուս տեսակ մը եր-  
կայնակասակ, գունատ և գրեթէ մերկանդամ պղտիկ  
աղջիկ մը կ'ընդնշմարէր որ ոտքերը երկնցնելով նըս-  
տած էր և որ կ'երեւար թէ ոչ մտիկ կ'ընէր, ոչ կը  
տեսնէր և ոչ ալ կ'ապրէր.

Ասիկա անշուշտ Մարիուսին սենեակը եկող աղջօ-  
կան կրտսեր քոյրն էր:

Տասնըմէկ կամ տասներկու տարեկան կ'երե-  
ւար ան:

Ուշադիր քննող մը կրնար սակայն դիտել թէ ճիշդ  
տասնըչորս տարեկան էր:

Ասիկա այն պատանուհին էր որ առջի օր երե-  
կոյեան դէմ պուլվարին վրայ ըստած էր.

— Փախայ, անմիջապէս փախայ:

Այս աղջիկը այն տկար տունկերուն կը նմանէր  
որոնք երկար ատեն կը յապաղին, յետոյ շուտ ո՛ը և  
յանկարծ կ'աճին:

Զքաւորութիւնն է այս մարգկային տկար տուն-  
կերը կաղմողը:

Այս արարածները ոչ մանկութիւն և ոչ չպիտ-  
հասութիւն ունին:

Տասնըկինդամեայ հասակի մէջ տասներկու տա-  
րեկան կ'երեւան, իսկ երբ սասնըվեց տարեկան կ'ըլ-  
լան, քանախեայ կ'երեւեն: Այսօր պղտիկ աղջիկ են,  
վաղը կին: Կրնայ ըսուիլ թէ փոխանակ քայլ առ  
քայլ ապրելու՝ ոստումով կ'ապրին շուտ մը ծերանա-  
լու և վերջանալու համար:

Նոյն պահուն այս անձը մանկուհիի մը կը նը-  
մանէր:

Սակայն այս բնակարանին մէջ աշխատութեան  
մը հետքը չէր տեսնուեր բնաւ. ամեննեւին ոչ ար-  
ուեստ մը, ոչ ճախարակ մը, ոչ գործիք մը կար: Տեղ  
մը քանի մը հինուփուտ երկաթներ կային, որոնց  
տեսքը կասկածելի էր:

Սենեակին մէջ կը տիրէր այն տիսուր ծուլու-  
թիւնը որ յուսահատութենէ ետք և հոգեվարութենէ  
առաջ կուգայ:

Մարիուս ժամանակ մը դիտեց այս տիսրալի սեն-  
եակին ներսը որ գերեզմանի մը ներսէն աւելի ահար-  
կու էր, վասնզի կը զգար թէ հոն մարդկային հոգին  
կը շարժի և կենդանութիւնը կը յուզուի:

Գձուձ բնակարանը, նկուզը, ցած փոսը ուր չը-  
քաւորներէ ոմանք ընկերային շէնքին ամէնէն վարի  
կողմերը կը սողան, բուն գերեզմանը չէ, այլ անոր  
նախասենեակն է:

Բայց՝ ճիշտ այն հարուստներուն պէս որ իրենց  
ամենէն մեծ ճոխութիւնները իրենց պալատին դրան  
քով կը տարածեն, մահն ալ որ բոլորովին մօտ է,  
կարծես թէ իր ամէնէն մեծ թշուառութիւնները այն  
նախասենեակին մէջ կը գնէ:

Մարդը լոած էր, կինը չէր խօսեր, նորատի աղ-  
ջիկը կարծես թէ շունչ չէր առներ: Թուղթին վրայ  
գրչին հանած ձայնը կը լսուէր:

Մարդը՝ առանց զրելէ զադրելու, մրմոաց.

— Սրիկայ են, սրիկա՛յ, ամենքն ալ սրիկայ:

Կինը անդամ մը հառաչեց երբ Սողոմոն իմաս-  
տունին այս վճռական վերջարանութիւնը լսեց:

— Սիրուն բարեկամ, հանդարակէ՛, ըսաւ: Մի  
այդքան նեղանար, սիրելիս: Շատ բարի ես որ այդ  
ամէն մարդերուն նամակներ կը գրես, հոգիս:

Մարմինները ինչպէս ցուրտին նոյնպէս և թը-  
ուառութեան մէջ իրարու կը մօտենան, բայց սիր-  
ուերը կը հեռանան:

Ըստ երեւոյթի զ'երեւար թէ այս կինը ժամա-  
նակով սիրած էր այս մարդը որքան որ կրնար սի-  
րել, բայց այս սէրը հաւանական է թէ մարած էր  
սոսկալի չքաւորութեան մը փոխադարձ և հանապա-  
զօրեայ յանդիմանութիւններով:

Այս կինը սրտին մէջ իր ամուսնոյն նկատմամբ  
ա'լ սիրոյ մոխիր կար միայն:

Սակայն զգուելի ածականները մնացած էին, ինչ-  
պէս շատ անգամ կը պատահի այս:

Բերնով՝ «սիրելի, սիրուն, բարեկամ, հոգիս»,  
կ'ըսէր ամուսնոյն, բայց սիրտը կը լոէր:

Մարդը նորէն սկսած էր գրել:

Դ Լ Ո Ւ Ե

### ԶՈՐԱՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԱՐՏԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Մարիուս սիրտը ճնշուած՝ կը պատրաստուէր վար իջնել այն տեսակ մը դիտարանէն զոր անակնկալ կերպով գտած էր. բայց ձայն մը առնելով ուզեց հասկընալ ի՞նչ ըլլալը, և տեղէն չարժեցաւ:

Հիւղին դուռը յանկարծ բացուեցաւ, և առջինեկ աղջիկը սեմին վրայ երեւցաւ:

Մարդու հաստ մուճակներ հագած էր, զոր տիզմը ոչ միայն ցեխոտած այլ նաեւ աղջկան մինչեւ կարմիր պճեղներուն վրայ ժայթքած էր: Վրան հին լօթիկ մը ունէր, որ ծուփկ ծուփկ էր:

Մարիուս ժամ մը առաջ անոր վրայ տեսած չէր այս լօթիկը. հաւանական է թէ աղջիկը անոր արդաւ հատանքը աւելի շարժելու համար դուրս ձգած և ետաքէն դարձեալ վրան առած էր զայն:

Ներս մտաւ, ետեւը դառնալով դուռը հրեց, կանգ տուալիշունչ առնելու համար, վասնզի բոյորովին շընչ չասպառ էր, յետոյ յազթական և ուրախալի ձայնով մը պոռաց.

— Պիտի գա՞յ,

Հայրը աչքերը դարձուց, կինը գլուխը դարձուց, պղտիկ քոյրը տեղէն չարժեցաւ: — Ո՞վ հարցուց հայրը: — Պարո՞նը: — Մարդասէ՞րը: — Այո՞ւ: — Սէն-Ժադ եկեղեցիի՞ն մարդասէրը: — Այո՞ւ: — Ծին-Ժադ եկեղեցիի՞ն մարդասէրը: — Ծին-Ժադ եկեղեցիի՞ն մարդասէրը:

— Կամաց, քիչ մը կամաց, ծերուկ, շատ շնւակ՝ աղջիկը: Ահաւասիկ իրողութիւնը. եկեղեցի մտայ. մարդը իր սովորական տեղը նստած էր. յարգանօք բարեւեցի և նամակը յանձնեցի. կարգաց և ըստ ինձի, Ո՞ւր կը բնակիք, ո՞րդեակ: Հետաեկէք, ցուցնեմ մեր տունը, ըսի: — Բ'չ, տուր ինձ ձեր հասցէն. աղջիկս քանի մը բան պիտի գնէ. գնելէն ետքը կառք մը պիտի մտնեմ, ետեւէդ գալով քե-

զի հետ միատեղ տուն կը հասնինք։ Տուի հասցէն։  
Երբ տունին ուր և ո՞ր տունը ըլլալը ըսի, զարմա-  
ցաւ և պահ մը գեղեցաւ, յետոյ ըսաւ ինձ։ Լա՛ւ,  
պիտի գամ։ Երբ պատարագը լմնցաւ, իր աղջկանը  
հետ ժամէն ելլելը և կառք մը մանելը տեսայ։ Աղջէն  
մը հասկցուցի թէ նրբանցքին ներսը աշակողմեան  
վերջին դուռն է մեր սենեակը։

— Եւ ո՞ւրկէ գիտես թէ անպատճառ պիտի գայ։

— Հիմա կառքի տեսայ որ թըթի Պանքիէի փո-  
ղոցէն կուգար, ահա՛, անոր համար վազելով եկայ  
հասայ։

մն Ռւսկէ գիտես թէ եկողը այն կառքն է։

— Էս, դուն ալ, գիտես, վասնզի թիւը միտքա-  
պահած էի։

— Քանի՞ է թիւր։

— 440։

— Լաւ, խելացի աղջիկ մըն ես եղեր։  
Աղջիկը համարձակապէս հօրը նայեցաւ, և ոտքը  
հագած մուճակները ցուցնելով, ըսաւ։

— Կարելի է թէ խելացի աղջիկ մը ըլւամ, բայց  
գիտնաս որ ալ չպիտի հագնիմ այս մուճակները, և  
թէ և ոչ իսկ անոնց երեսը կ'ուզեմ տեսնել, նախ՝  
առողջութեան, երկրորդ մաքրութեան համար։ Մար-  
դուս ամէնէն աւելի ջիզերուն գաչող բանն է հագնիլ  
այնպիսի կօշիկներ որու ներբանները ջուր կ'առնեն  
և ճամրան քալելու ատեն չըգ չըգ չըգ ձայն կը հա-  
նեն։ Աւելի ազէկ կը սեպեմ բոկոտն երթալ։

— Իրաւունք ունիս, ըսաւ հայրը մեզմ կերպով  
մը որ նորատի աղջկան խստութեան հակապատկերն  
էր, բայց եթէ բոկոտն երթաս, թոյլ չտրուիր որ ե-  
կեղեցիէն ներս մանես. պէտք է որ աղքատները մու-  
ճակ ունենան։ Աստուծոյ տունը բոկոտն երթալը նե-  
րելի չէ. շարունակեց գառնապէս։

Յետոյ իր միտքը գրաւող առարկային վրայ մը-  
տածելով հարցուց։

— Ապահո՞վ ես թէ պիտի գայ, ստուգապէս գի-  
տես։

— Ետեւս ձգեցի, հիմա կուզայ, ըսաւ աղջիկը։  
Մարդը կանգնեցաւ։ Դէմքին վրայ տեսակ մը  
լուսաւորութիւն կ'երեւար։

— Կը լսե՞ս, կնի՛կ, պոռաց։ Ահա կուզայ մար-  
դասէրը, Մարէ կրակը։

Կինը շուարելով տեղէն չշարժեցաւ։

Մարդը ձեռնածուի մը արագաշարժութեամբ բե-  
րանը կարուած անօթ մը առաւ որ բուխերիկին վրան  
էր, և ջուրը թափեց կրակին վրայ։

Յետոյ առջինեկ աղջկանը գառնալով։

— Դուն ալ սա աթոռին խսիրը հանէ։

Աղջիկը չէր հասկնար թէ ինչ ըսել կ'ուզէր հայրը։  
Հայրը անմիջապէս բռնեց աթոռը և ոտքով ան-  
գամ մը զարնելով խսիրը պատոեց։ Ոտքը խսիրին  
մէջէն միւս կողմը անցաւ։

Մինչդեռ ոտքը խսիրէն դուրս կը քաշէր, աղջը-  
կան ալ կը հարցնէր.

— Ցուրտ կայ։

— Սաստիկ ցուրտ կայ։ Զիւն կուգայ։

Հայրը գէպի կրտսեր աղջիկը զարձաւ որ պա-  
տուհանին քով խշտեակին վրան էր, և որոտալիր  
ձայնով մը պոռաց։

— Շո՛ւտ ըրէ, վար իջիր անկողիկէդ, ծո՛յլ-  
բան մըն ալ դուն չե՞ս ըներ, ապակի մը կոտրէ՛,  
շո՛ւտ։

Պատանուհին շուարեցաւ մնաց։

— Ի՞նչ ըսի, չլսեցի՞ր կրկնեց հայրը. ըսի քեզ  
որ ապակի մը կոտրես։

Պատանուհին տեսակ մը ահաբեկ հնազանդութեամբ

ուաքին ծայրովը ելաւ կանգնեցաւ, և կռուիովը ասպակիի մը զարկաւ:

Ապակին խորտակուեցաւ և մեծ աղմուկով մը ինկաւ:

— Լա՛ւ ըսաւ հայրը:

Մանր և խիստ էր այս մարդը:

Արագորչն սենեակին չորս կողմը աչքէ կ'անցընէր:

Կարծես թէ զօրավար մըն էր որ վերջին պատրաստութիւնները կը կարգադրէ պատերազմը սկսելու միջոցին:

Մայրը որ տակաւին բան մը ըսած չէր ելաւ, և հարցուց յամր և խորին ձայնով մը. կարծես թէ թանձրացեր էին խօսքերը:

— Սիրելիդ իմ, ի՞նչ է զիտաւորութիւնդ:

— Անկողնին մէջ պառկէ դուն, պատասխանեց մարդը:

Որոսալի հրամանը խորհրդակցութիւն չէր ընդուներ:

Կնիքը հնագանդեցաւ, և ծանրութեամբ խշտեակներէն մէկուն վրայ ինկաւ:

Մակայն սենեակին մէկ անկիւնէն հեծկլտանք մը կը լսուէր:

— Ի՞նչ է այն, պոռաց հայրը:

Կրտսեր աղջիկը առանց ելլելու այն մութ տեղէն ուր կծկուած էր, ձեռքը ցուցուց որ արիւնաթաթաւ էր:

Ապակին խորտակելով ձեռքն ալ վիրաւորած էր, և մօրը խշտեակին քով երթալով լոելեայն կուլար:

Հիմա կարգը մօրը եկաւ կանգնելու և պոռալու:

— Հիմա հաւնեցա՞ր ըրած խենդութիւններուդ ապակին խորտակելով ձեռքը կտրեց:

— Իմին ուզածս ալ այսէ, զիտէի թէ ձեռքը պիտի վիրաւորուի, ըսաւ մարդը:

— Ի՞նչ ըսիր քու ուզածդ ալ ատէ եղեր հա՞-, կրկնեց կինը . . .

— Լոէ՛, պատասխանեց հայրը. մամուլի ազատութիւնը կը ջնջեմ:

Ցետոյ պատոելով իր վրայի կնային շապիկը, լաթի պատառ մը ըշաւ և չուտ մը պզտիկին արիւնաշաղախ ձեռքը կապեց անով: կապելէն ետք պատռուած շապիկին նայեցաւ զոհունակութեամբ:

— Շապիկն ալ ասանկ պատռուած աւելի աղէկէ. հիմա ամէն բան կարգին է, ըսաւ:

Սառնալի քամի մը կը փէտր կտրուած ապակիէն և ներս եը մտնէր: Դուրսի մշուշը նոյնպէս ներս կը մտնէր և սենեակին մէջ կը տարածուէր աներեւոյթ մատներէ անյայտնապէս պարզուած գրեթէ սպիտակ և նըրբաթել բամպակի մը պէս: Խորտակուած ապակիէն կ'երեւար դուրսը եկած ձիւնը, Առջի օրը Տեառն ընդպառջի արեւին խոստացած ցուրտը իրօք ելած էր:

Հայրը անգամ մը չորս դին նայեցաւ արագօրէն լսւ մը զիտելու համար որ մի գուցէ բան մը մոոցած ըլլայ: Հին բան մը առաւ և մոխիր ցանեց թրցուած խարոյկներուն վրայ՝ զանոնք բուրովին ծածկելու համար: Ցետոյ կանգնելով և բուխերիկին կոթնելով:

— Հիմա կրնանք ընդունիլ մարդասէրը, ըսաւ:

Գ Լ Ա Խ Խ Բ.

ԱՐՁԻՆ ՄԷՋ ՃԱՌԱԳԱՅԹ ՄԸ

Անգրանիկ աղջիկը մօտեցաւ և ձեռքը հօրը ձեռու  
մին վրայ դնելով։

— Նայէ՛, որքան պաղ է ձեռքս, ըսաւ։

— Վա՛շ, պատասխանեփ հայրը, ես ատկէ աւելի  
կը մսիմ։

Մայրը ուժգին կերպով մը պոռաց։

— Դուն ատանկ ես ահա, միշտ քու ունեցածդ  
ուրիշներուն ունեցածէն աւելի կ'ըլլայ, նաեւ գե-  
չութիւնդ։

— Պիտի պապանձի՞ս, ըսաւ մարդը։

Կինը՝ տեսնելով որ ամուսինը մասնաւոր կերպով  
մը կը նայի իրեն՝ լոեց։

Որջին մէջ պահ մը լոռութիւն տիրեց։

Առջինեկ աղջիկը անհոգ կերպարանքով մը լոթի-  
կին վարի կողմին ցեխերը կը հանէր. պղտիկ քոյրը  
տակաւին կը հեծկլտար. մայրը ասսր գլուխը ձեռ-  
քերուն մէջ առած էր և ստէպ համբուրելով մեղմիկ  
կ'ըսէր։

— Կ'աղաչեմ, գանձդ իմ, մի՛լար, շուտ մը կ'անց-  
նի. հիմա հայրդ պիտի նեղացնես։

— Ա՛չ, պոռաց հայրը, ընդհակառակը լա՛զ, լա՛զ,  
ոէշ չէ լալդ։

Յետոյ առջինեկին դառնալով։

— Բայց ո՞ւր է եա՛, տակաւին չեկաւ։ Եթէ չի  
գալու ըլլայ, պարապ տեղը կրակս մարած, աթոռա-  
խորտակուած, շապիկս պատուած և ապակիս կըտ-  
րուած պիտի ըլլոյ։

— Պղտիկն ալ վիրաւորուած, մրմռաց մայրը։

— Գիտե՞ս որ սոսկալի ցուրտ է այս գժոխային  
սենեակը։ Եթէ այդ մարդը չգայ։ Ա՛հ, ահա սպասել  
կուտայ մեղի, Թող սպասեն ինձ, սպասելէ զատ ի՞նչ  
գործ ունին հոն, կ'ըսէ անշուշ իւրոոի։ Ահ, որքան  
ատելի են ինձ այդ հարուստները. որքան կը փա-  
փաքիմ ամենայն զուարճութեամբ, ուրախութեամբ,  
եռանդով և գոհունակութեամբ խեղդել այդ հարուստ-  
ները, այդ ամէն հարուստները, այդ ամէն ինքնաս-  
կոչ գթասէր մարդերը, որոնք քաղցրաբարոյ կը ձե-  
ւանան, ժամ կ'երթան, տէրտէրներուն, քարոզիչնե-  
րուն, վարդապետներուն պոչէն չեն զատուիր. որոնք  
ինքդինքնին մեղմէ վեր կը դասեն, և որոնք կուգան  
մեղի նուաստացնելու և զգեստներ այսինքն ինչպէս  
կ'ըսեն անոնք, լաթեր բերելու որոնք հինգ ստակ  
չեն ըներ նաեւ հաց տալու համար։ Իմ ուզածս ա-  
տիկա չէ ա՛սրիկաներ ուզածս սրակ է ստակ։ Ա՛հ,  
ստակ չեն տար ամենեւին, վասնդի կ'ըսեն թէ կ'եր-  
թանք գինի կը խմենք և թէ գինով ենք, թափա-  
ռաշրջիկ ծոյլ ենք. հապա իրե՞սք, ով են իրենք, և  
ի՞նչ էին ժամանակաւ. գողեր. եթէ գող չըլլային,  
ասանկ հարուստ չէին կրնար ըլլալ։ Ա՛հ, պէտք է որ  
մարդկային ընկերութիւնը ոտքէն և գլուխէն ըըս-  
նուի, և վերէն վար նետուի ամէն բան. այն ատեն  
կարելի է թէ ամէն բան պիտի խորտակուի, բայց  
գէթ ոչ ոք բան մը պիտի ունենայ. գէթ այս օգուտը

աւնեցած կ'ըլլանք։ — Բայց մ՞ւր է, ի՞նչ կ'ընէ քու  
այդ էշու կտոր պարոն բարերարդ։ Ե՞րբ պիտի գայ,  
աւանակը գուցէ մոռցաւ հասցէն։ տարակոյս չկայ թէ  
այս պառաւ ապուշն ալ……

Նոյն պահուն թեթեւ կերպով մը դուռը զար-  
նուեցաւ, մարդը աճապարելով եկաւ դուռը բացաւ,  
և յարգական բարեններով և պաշտումի ժպիտներով  
պոռաց։

— Հրամմեցէ՛ք, պարոն, հաճեցէ՛ք մտնելու,  
յարդի բարերարդ իմ, և դուք սիրուն օրիորդ։

Սենեակին սեմին վրայ հասակաւոր մարդ մը և  
նորատի աղջիկ մը երեցաւ։

Մարիուս իր տեղէն չէր շտրժած։ Թէ ի՞նչ զգաց  
այն միջոցին, մարդկային լեզուի արուած չէ բա-  
ցատրել։

Նէ էր։

Ով որ սիրած է գիտէ թէ ի՞նչ ճառագայթաւոր  
նշանակութիւններ ունին «Նէ» բառին երկու տառերը։

Իրօք իխքսէնպուրկի պատանուհին էր ան։ Մա-  
րիուս հազիւ հազ որոշակի զայն կը նշմարէր այն  
լուսեղէն շոգիին մէջէն որ յանկարծ ծաւալած էր իր  
աչքերուն վրայ։ Նշմարածն էր իր տարակայ քաղցր  
էակը, այն աստղը որ վեց ամիս փայլած էր իր առ-  
ջեւ, այն բիբը, այն ճակը, այն բերանը և այն գե-  
ղեցիկ գէմքը որ աներեւոյթ ըլլալով գիշերային խա-  
ւար կազմած էր։ Տեսիլը խաւարած էր, և հիմա նո-  
րէն կ'երեւար։

Վորէն կ'երեւար մթութեան մը, գձուձ սենեակի  
մը, տձեւ որջի մը, սոսկումի մը մէջ։

Մարիուս կը սարսուար մոլեգին։ Ի՞նչ. իրօք ա՞յն  
էր եկողը. սրտին բաղխումները իր աչքը կը պղաս-  
րէին։ կը զգար թէ պատրաստ էր լալու, ի՞նչ. վեր-  
ջապէս նորէն կը տեսնէր զայն՝ այնքան ժամանակ

փնտոելէն ետք. այնպէս կ'երեւար Մարիուսի թէ իր  
հոգին կորոնցուցած էր, և թէ հիմա կը գտնէր։

Նորատի աղջիկը միեւնոյն աղջիկն էր. միեւնոյն  
աղջիկն էր. միայն թէ քիչ մը գունատ էր, մանիշա-  
կագոյն թաւշեայ գլխարկ մը անոր փափուկ կերպա-  
րանքը կը շրջանակէր և սեւաթոյր սնդուսէ մաշկեակ  
մը մէջքը կը ծածկէր։ Երկայնաձեւ րոպային տակէն  
պղափի ոտքը կ'երեւար որ մետաքսեայ կիսաձեւ կօ-  
շիկի մը մէջ կը սեզմուէր։

Դարձեալ Պ. Լըպլանին հետ եկած էր։ Քանի մը  
քայլ առնելով ներս մտած և սեղանին վրայ բաւա-  
կան մեծկակ ծրար մը դրած էր։

Ժօնարէթին առջինեկ աղջիկը զրան ետեւը քաշ-  
ուած էր և տիսուր նայուածքով մը անոր թաւիչէ  
փեղոյրը, մետաքսեայ լօթիկը և երանաւէտ սիրուն  
դէմքը կը նայէր։

Գ Լ Ա Խ Խ Թ.

### ԺՈՆՏՐԵԹ ԳՐԵԹԵ ԿՈԽՎՈՅ

Փօնտրէթի խուցը անքան մութ էր որ գուրսէն եկող մարդիկ երս ներս կը մտնէին ստորերկրեայ շտեմարան մը մտնել կը զգային:

Ուստի երկու նորեկները զեղեւումով մը յառաջաբան հազիւ հազ անյայտ կերպարանքներ նշմարեցված իրենց չորսդին, մինչդեռ խուցին բնակիչները, որոնք սովորած էին այս մշուշին կատարելապէս կը տեսնէին և կը զննէին զանոնք:

Պ. Լըպլան բարեսէր և արտում նայուածքովը մտեցաւ, և ըստ Փօնտրէթի.

— Պարո՞ն, այս ծրարին մէջ նոր զգեստներ առուէ գուրզաներ և վերմակներ կան:

— Մեր հրեշտակային բարերարը երախտագիտութեամբ կը համակէ մեզի, ըստ Փօնտրէթ՝ մինչեւ գետինը խոնարհելով:

Մետոյ իր առջինեկ աղջկան մոտեցաւ, մինչդեռ երկու այցելուները այս ողորմելի սենեակը կը դիմէին, և անոր ականջին կամաց մը և արագօրէն ըստաւ:

— Տեսա՞ր, միթէ ձեզի չըսի՞։ ահա բերածը լաս-

թեր են, ստակ չկայ։ Ամենքն ալ մէկ հորի ջուր են։ Աղէկ միտքս ինկաւ, ի՞նչպէս ստորագրուած էր այս ապուշ ծերին գրուած նամակը։

— Ֆապանթու, պատասխանեց աղջիկը։

— Դերասանապետ, լա՞ւ։

Փօնտրէթ աղէկ որ նամակին ստորագրութիւնը հարցուց, վասնզի միեւնոյն միջոցին Պ. Լըպլան դէպ անոր կողմը կը գառնար և կը հարցնէր՝ անունը յիշելու գողի մը կերպարանքով։

— Կը տեսնեմ որ շատ ցաւալի է ձեր վիճակը, պարո՞ն . . .

— Ֆապանթու, պատասխանեց Փօնտրէթ ստակապէս։

— Պ. Ֆապանթու, այս՛, այս է։ կը յիշեմ առնունդ։

— Դերասանապետ, պարոն, որ յաջողութիւններ ունեցած է։

Հոս Փօնտրէթ կարծեց թէ «մարդասէրը» գրելու վայրկեանը եկած է։

Ուստի պոռաց այնպիսի ձայնով մը, որ աօնավաճառներու մէջ ծաղրածուի մը սնափառութեան ու միանգամայն մեծ ճամբաներու վրայ մուրացողի մը խոնարհութեան յատուկ ձայն մըն էր։

— Թալժայի աշկե՛րտ, պարոն, թալժայի աշկերտն եմ։ Բախտը ժամանակաւ ժատեցաւ ինծի։ Աւա՞զ, որ հիմա կարգը եկաւ ոժքախտութեան։ Տէր իմ բարերար, անուշ անգամ մը, ոչ հաց ունինք, ոչ կրակ։ Ինչդ զաւսկներս կրակ չունին։ Մէկ աթոռ ունիմ, անոր ալ խսիրը պատուած է։ Պատուհանին ապակին կարած է ասանկ ցուրա հղանակի մը մէջ։ Կինս ալ հիւանդ է, անկողնին մէջ կը տառապի։

— Խե՞զ կին ըստ Պ. Լըպլան։

ԹՇԱՒԱՅՆԵՐ (Ը. Հ.)

— Զաւակս ալ վիրաւոր է, շարունակեց ժօնտրէթ։  
Վիրաւոր աղջիկը՝ «տարականներուն գալուստովներ ցաւը մոռնալով սկսած էր «օրիորդին» նայիլ ակնապիչ, և դադրած էր հեծկլաւէ։

— Լա՛ց, պոռչտէ՛քիչ մը, ըսաւ ժօնտրէթ աղջկան մեղմով մը։

Եւ անմիջապէս աղջկան վիրաւոր ձեռքը ճմեց։  
Այս ամէնը ձեռնածուի մը յատկութիւններուն կը նժանէր։

Պատանուհին սկսաւ մեծածայն լալ։

Պաշտելի երիտասարդուհին զոր Մարիուս իր սըրտին մէջ «իւրսիւլս» կ'անուանէր՝ անմիջապէս մօտենալով։

— Խե՞ղա աղջիկ, ըսաւ։

— Տե՛ս ինչպէս արխւնլուայ է ձեռքը, զեղանի օրիորդ, շարունակեց ժօնտրէթ։ Օրը վեց սու վաստըկելու համար երբ մեքենայի մը տակ կ'աշխատէր, վասնդի մը հանդիպելով վիրաւորուեցաւ։ Գուցէ հարկ պիտի ըլլայ թեւը կտրել։

— Իրա՛ւ կ'ըսէք, հարցուց ձեր պարոնը խռովելով։

Պատիկ աղջիկը այս խօսքը իրաւ կարծելով սկսաւ նորէն հեծկլտալ։

— Աւա՛լ, տյո՛, բարերարդ իմ, պատասխանեց հայրը։

Քանի մը վայրկեանէ ի վեր ժօնտրէթ տարօրինակ կերպով մը կը դիտէր «մարդասէրը»։

Մինչեռ կը խօսէր, կ'երեւար թէ նաեւ ուշադրութեամբ կը զննէր զայն իբր թէ ուզէր միտքէն ելած բաներ յիւել։

Յանկարծ պատեհ առիթ մը սեպելով այն րոպէն ուր նորեկները համակրութեամբ պղտիկին հարցումներ կ'ընէին իր վիրաւոր ձեռքին նկատմամբ, կնողը

քովը գնաց որ անկողնին մէջ նստած էր վհատ և ապուշ կերպարանքով մը, և շուտով ու մեղմով ըսաւ անոր։

— Նայէ, աղջկ նայէ սա մարգուն։

Ցեսոյ գէպի Պ. Լըպլան դառնալով, իր ողբը շառունակեց։

— Տեսէ՛ք, պարոն։ Կնոջս շապիկէն զատ զգեստ մը չունիմ ամենեւին. այն ալ բոլորովին պատուած է ասանկ ամենասաստիկ ցուրտ եղանակի մէջ։ Թիկնոց չունիմ որ կարենամ դուրս ելլել։ Եթէ ուեւէ թիկնոց մը ունենայի, կ'երթայի օրիորդ Մարսը (Երեւելի գերասանուհի) տեսնելու որ կը ճանչնայ և շատ կը սիրէ զիս։ Միթէ՞ միշտ թուրթէ-Ցամ փողոցը չբնակիր։ Միատեղ զեր խաղացած ենք գաւառներու մէջ, լսա՞ծ էք արդեօք։ Ես ալ պատկներ ընդունած եմ իրեն հետ։ Սէլիմէն ձեռնտու ըլլալ պէտք էր ինձ, պարոն։ Էլմիր ողորմիլ պէտք էր Պէլիզէրին։ Բայց ոչ, բան մը չեմ տեսներ։ Եւ տունս ալ ստակ մը անգամ չկայ։ Աղջիկս վասնգաւոր կերպով վիրաւորուած է, ստակ մը չկայ։ Կինս հեղձումներու կ'ենթարկուի։ տարիքն է պատճառ ուրիշ պատճառ մըն ոչ ջղային դրութիւնն է որ խանգարուեցաւ։ Պէտք է որ դարմանուի ան, նաեւ աղջիկս։ Բայց բժիշկը, բայց դեղավաճառը, ուրկէ՞ գտնեծ ստակը որ ասոնց տամ և ոչ իսկ լումայ մը ունինք, պարոն։ Մէկ բուլի աշխեկրպագոռթիւն կ'ընէի, եթէ գտնէի։ Ահա տեսէք թէ մինչեւ ուր իջած են ճարտարութիւնները։ Գիտէ՞ք, սիրուն օրիորդ, և դուք, վեհանձն իմ բարերար, դուք որ առաքինութիւն և բարութիւն կը չնչէք, գիտէ՞ք որ խեղա աղջիկս աղօթք ընելու համար եկեղեցի կ'երթայ, այն եկեղեցին զոր դուք կ'անուշանոտէք և ուր ձեզի կը նշմարէ միշտ։ Վասնզի աղջիկներուս կրօնական պարտականութիւններ կա-

առարել կուտամ, Զօւզեցի որ գերասանուհի ըլլան։  
Ա՛հ, եթէ տնգամ մը գայթին լակոտները, կը հաս-  
կըցնեմ իրենց իմ ով ըլլալս։ Ես կատակ չգիտեմ։  
Պատիւի, բարոյականի, առաքինութեան վրայ անոնց  
խատներ տալէ բերանս կը չորնայ, պարոն։ Հարցու-  
ցէք, եթէ չէք հաւատար։ Կ'ո զեմ որ աղջիկներս ու-  
ղիղ քալեն։ Հայր մը ունին անոնք. չեն բնաւ այն  
թշուառուհիներու կարգէն որոնք սկզբան ընտանիք  
չեն ունենար և որոնք հուսկ յետոյ հասարակութեան  
հետ կ'ամուսնանան. որոնք նախ օրիորդ Անհատ կ'ամ-  
սնանուին, և յետոյ տիկին Ամէն-Մարդ կ'րլան։ Ա-  
սանկ բան չկրնար ըլլալ ֆապանթուի ընտանիքին  
մէջ։ Կ'ո զեմ առաքինապէս գաստիարակել զանոնք,  
կ'ուզեմ որ պարկեշտ ըլլան, ազնիւ ըլլան. Աստուծոյ  
հաւասան, թէ ոչ Աստուած վկայ. . . . Բայց սակայն,  
պարոն, իմ աղնիւ պարոնս, զիտէ՞ք թէ վազը ի՞նչ  
փորձանք պիտի պատահի։ Վազը փետրուարի 4ն է,  
օ՛ր աղետալի, յետին պայմանաժամ զոր այս տունին  
տէրը տուած է ինձ. եթէ այս գիշեր սենեակիս վարձ-  
քը չվճարեմ, վազը մեծ աղջիկս, ես, կնիկս իր տեն-  
քը, պատիկ աղջիկս իր գէրքովը, ամէնքս ալ ասկէ  
զովը, պատիկ աղջիկս իր գէրքովը, գուրս նետուելով առանց պա-  
պիտի արտաքսուինք, գուրս նետուելով առանց պա-  
պիտի միանք անձեւին տակ, ձիւնին տակ կենալով։  
Ահա գիճակս, պարոն։ Զորս եռամսնայ, այսինքն մէկ  
առարուան վարձք պարտք ունիմ որ է վաթսուն ֆը-  
րանք։

Ժօնարէթ կը ստէր։

Զորս եռամսնան քառասուն ֆրանք կ'ընէր, և  
չէր կրնար չորս եռամսնայ պարտաւորիլ քանի որ Մա-  
րիուս՝ զեռ վեց ամիս չկար՝ երկու եռամսնան վճա-  
րած էր։

Պ. Լըպլան գրանէն հինգ ֆրանքոց մը հանեց

և սեղանին վրայ նետեց։ Ժօնարէթ ժամանակ ունե-  
ցաւ իր մեծ աղջիկան ականջին մրմռալու։

— Անզգա՛մը. ի՞նչ ընեմ ես հինգ ֆրանք։ Աս և  
ոչ իսկ աթոռիս և ակակիխա արժէքն է։ Եկո՛ւր տէ  
ծախս ըրէ ասանկ մարդերու համար։

Սակայն Պ. Լըպլան թխագոյն մեծ վերարկոն մը  
հանելով զոր իր կապտագոյն վերարկուին վրայէն  
հագած էր՝ աթոռին կոնակին վրայ նետած էր։

— Պ. Ֆապանթու, ըսաւ, վրաս հինգ ֆրանք ու-  
նիմ միայն. բայց հիմա աղջիկս տուն պիտի տանիմ,  
և այս իրիկուն դարձեալ հոս պիտի գամ. ըսիք թէ  
պարտաւոր էք այս գիշեր վճարել, այնպէս չէ։

Ժօնարէթի դէմքը ասրօրինակ արտայայտումով  
մը լուսաւորեցաւ։

— Այս՛, տէր իմ յարգապատիւ։ Այս իրիկուն  
ժամը ութին տան ակրօջս տունը երթալու պարտա-  
ւոր եմ։

— Ժամը վեցին հոս պիտի ըլլամ, և վաթսուն  
ֆրանքը պիտի բերեմ։

— Տէր իմ, բարերար, պոռաց Ժօնարէթ մոլեգ-  
նարար։

Եւ կամաց մը շարունակեց.

— Կնի՛կ, աղէկ նայէ իրեն։

— Լըպլան գեղանի աղջիկան թեւը մտաւ դարձեալ  
և գէպի գուռը գառնալով։

— Այս իրիկուն, բարեկամնեք, ըսաւ։

— Ժամը վեցին, այնպէս չէ, հարցուց Ժօնա-  
րէթ։

— Ժիշք ժամը վեցին։

Նոյն պահուն Ժօնարէթի մեծ աղջիկը աթոռին  
վրայ ձգուած վերարկուն տեսնելով։

— Պարոն, ըսաւ, մոռցաք առնել ձեր վերար-  
կուն։

Ժօնտրէթ ահարկու կերպով մը ուսերը վեր ըսնելով անգամ մը աղջկանը նայեցաւ շանթաձիգ նայուածքով մը :

Պ. Լըպլան ետեւը դարձաւ և ժպտելով պատասխանեց .

— Զեմ մոռնար, այլ կը թողում:

— Ա' պաշտպանդ իմ, ըսաւ Ժօնտրէթ, ո՛վեազն բարերարդ իմ, կ'արտասուեմ երախտագիտութեամբ: Ներեցէք որ մինչեւ կառքը տանիմ ձեզի:

— Եթէ դուրս պիտի ելլէք, կրկնեց Պ. Լըպլան, առէք սա վերարկուն: Ստուգիւ սաստիկ ցուրտ կայ: Ժօնտրէթ երկրորդ անգամ ըսել տալու հարկ չը թողուց: Անժիշտապէս կրնակը անցուց գորշագոյն վերարկուն:

Եւ երեքը մէկ դուրս ելան, Ժօնտրէթ օտարականներուն առջեւէն երթալով:

Գ Լ Ա Խ Խ Ժ.

Բէժիի ԿՈՌԵԲԵՐՈՒՆ ՎՈՐՉՔՔ ԵՐԿՈՒ ՖՐԱՆՔ է

ԱՄԻՆ ՄԷԿ ԺԱՄԻՆ ՀԱՄԱՐ

Մարիուս այս տեսարանը ամէն պարագաներովը տեսած էր, այլ սակայն իրապէս բան մը տեսած չէր: Աչքերը նորատի օրիորդին վրայ յառեր էին անդուլ: օրիորդին գէպի սենեակը առած առաջին քայլէն իվեր կրնանք ըսել թէ Մարիուսի սիրաը բոլորովին րռնած և պաշարած էր զայն:

Անոր գալէն մինչեւ երթալը Մարիուս ապրած էր այն հիասքանչ կեանքով որ ամէն նիւթական ըմբռոնումները կը գաղրեցնէ և հոգին ամբողջապէս միտյն մէկ կէտի վրայ կը գահավիժէ:

Կը նայէր ակնապիշ չէ թէ այն աղջկան, այլ այն լոյսին որ անդուսեայ լօթիկ և թաւիշէ փեղոյր մը ունէր:

Եթէ Սիրիուս աստղը սենեակը մտած ըլլար, աւելի սաստիկ չացում չպիտի տար Մարիուսին:

Մինչգեռ անտիական օրիորդը ծրարը կը քակէր,

զգեսաները և վերմակները կը բանար, բարեսիրապէս հիւանդ մօրը և կարեկցաբար վիրաւոր աղջկան հարցումներ կ'ընէր, Մարիուս անոր ամէն շարժումները կը դիտէր, ամէն խօսքերը լսելու կը ջանար: Կը ձանչնար անոր աչքերը, ճակատը, գեղեցկութիւնը, հասակը, քայլը, բայց ձայնին հնչիւնը չէր ձանչնար: Կարծած էր թէ Լիւտէնպուրկի մէջ անոր քանի մը խօսքը լսած է, բայց կատարելապէս ապահով չէր լըսած ըլլալուն:

Իր կ'անքէն տասը տարի կուտար՝ անոր խօսիլը լսելու, այն երածշտութենէն մաս մը առնելով հոգիին մէջ պահելու համար:

Բայց ամէն բան լսելի կը մնար Փօնտրէթի ոռորմելի վայնասուններուն և չեփորական աղմուկներուն պատճառաւ:

Մարիուս հիացումով գրաւուած ժամանակ, միանուամայն իրապէս կը բարկանար Փօնտրէթին դէմ: Գեղանի օրիորդին կը նայէր անընդհատ և սիրագին: Զէր կրնար երեւ ակայել թէ իրօք այն երկնային առարածն էր այն զոր այս գարշելի մարդերուն և սոսակալի խուցին մէջ կը նշմարէր:

Կը կարծէր թէ գորտերնւ մէջ Կոլիպը(\*) մը կը տեսնէ:

Երբ դուրս ելաւ գեղանի աղջիկը, Մարիուս ու զեց անմիջապէս ետեւէն երթալ, հետքը չթողուլ, չը բաժնուիլ մինչեւ գիտնալը թէ ո՛ւր կը բնակի, գէթ դարձեալ չկորոն ցնել զայն, այսպիսի հրաշքով մը վերըլուին գտնելէ ետք: Վար ցատկեց գարանէն և փերը առաւ:

(\*) Կոլիպը, Փաբր եւ գունեղ բռչաւն մըն է ուա զեցիկ:

Երբ ձեռքը պարզունակի սողնակին կը տանէր գուբու ելլելու համար, բան մը եկաւ միտքը և կանգ առաւ:

Նրբանցքը երկայն, սանդուխը զիս, Փօնտրէթ ալ շաղակրատ էր. ♀. Լըպլան անշուշտ տակաւին կառքը մտած չէր. հետեւաբար նրբանցքին մէջ, կամ կառքը մտած չէր. հատեւաբար նրբանցքին մէջ, կամ սանդուխին վրայ, կամ չեմին վրայ եթէ ետ դառնաւով Մարիուսը տեսնէր այս տունին մէջ, անշուշտ պիտի խոռվուէր; և նորէն անոր ձեռքէն ազատելու միջոց պիտի գանէր, և այս անգամ ալ Մարիուսին յոյսը ի գերեւ կ'ելլէր:

— Ի՞նչ ընեմ, սպասե՞մ արգեօք քիչ մը, կ'ըսէր իւրովի Մարիուս. բայց սպասելու տաենս կառքը կը բայց մեկնիր:

Մարիուս վարանումի մէջ էր:  
Վերգապէս վտանգը աչքը առաւ, և սենեակէն գուրս ելաւ:

Նրբանցքին մէջ ալ ոչ ոք կար:  
Դէպի սանդուխը վազեց: Սանդուխին վրան ալ ոչ ոք կար:

Շուտ մը իջաւ, պուլպարը հասաւ ճիշդ այն պահուն ուր կառքի մը Բըթի Պանքիէի փողոցին անկիւնէն դառնալը և Բարիզ վերագառալը տեսաւ:

Մարիուս վազելով գնաց դէպի այն կողմը. Երբ պուլպարին անկիւնը հասաւ, նորէն տեսաւ այն կառքը որ Մուֆթարի փողոցին կուգար արագապէս. կառքը արգէն բաւական հեռու էր, և ամենեւին կարելէ չէր հասնիլ անօր քով. Ի՞նչ ընէր. միթէ՞ վազէր. անչէր հասնիլ բան. մանաւանդ թէ ♀. Լըպլան իր նստած կառքին մէջ անշուշտ պիտի տեսնէր անոր այսպէս վազելով կառքի մը ետեւէն ելթալը, և պիտի ճանչուար զայն:

Նոյն պահուն, — ի՞նչ անլուր և հրաշալի գիպ-

ուած, — Մարիուս Բէժիի երկանիւ կառք մը նշմարեց որ պուլվարին վրայէն պարապ կ'անցնէր: Մտածելու հարկ չկար. պէտք էր մտնել այս երկանիւ կառքը ։ Պ. Լըպլանին կառքին ետեւէն երթալ: Ասիկա ապահով, ազգու և անվտանգ միջոց մըն էր:

Մարիուս նշան ըրաւ կառապանին որ կենայ և պոռաց:

— Ժամի վրայ հաշուելով:

Մարիուս փողակապը դրած չ'ը. վրայի թիկնոցը ամէն օրուան հին թիկնոցն էր որու քանի մը կոճակները փրթած էին, իսկ շապիկը կուրծքին վրայի ծալքերուն մէկուն քովէն խզտուած էր:

Կառապանը կանգ առաւ, աչքերը թարթեց և գէպի Մարիուս երկնցուց ձախ ձեռքը իր ցուցամատը բոյթին հետ մեղմիկ շփելով:

— Ի՞նչ, ըստ Մարիուս:

— Կանխիկ վճարէ, ըստ կառապանը:

Յիշեց Մարիուս թէ վրան տասնըեց սու ունէր միայն:

— Ո՞րքան հարցուց:

— Քառասուն սու:

— Դարձին կը վճարեմ:

Կառապանը, փոխանակ պատասխան մը տալու, Հա Բալիսի եղանակը սուլեց և երիվարը մտրակեց:

Մարիուս մոլորագին կերպարան քով մը երկանիւ կառքին հեռանալուն նայեցաւ:

Քսանըօրս սուի համար, զոր չունէր. իր ուրախութիւնը, երանութիւնը, սէրը կը կորսնցնէր, նորէն խաւարով կը պաշարուէր. աչքը բացուած էր, այլ հիմա նորէր կը կուրնար:

Դառնապէս՝ և պէտք է ճիշդը ըսել, սաստիկ վիշտով մը յիշեց այն հինգ ֆրանքնոցը, զոր նոյն օրը առտուն այն թշուառական աղջկան առւած էր: Եթէ

քովը ըլլար այն հինգ ֆրանքնոցը. պիտի ազատէր, պիտի վերածնէր. լիժպոսէն և խաւարէն պիտի ելեր. առանձնութենէ, թախծութենէ. այրիութենէ լիք պիտի ազատուէր. իր ճակատագրին սեւաթոյր թելք նորէն պիտի կապէր այն ոսկեղէն զեղեցիկ թելին նետ որ պահ մը առաջ իր առջեւ կը ծփար և որ երկուրդ անգամ կարուած էր:

Տուն գարձաւ յուսաբեկ:

Մարիուս կրմար ըսել իւրովի թէ Պ. Լըպլան խօսք տուած էր իրիկունը դարձեալ զալու և թէ այս անգամ անոր ետեւէն երթալու համար կը պարաւաւորէր լաւագոյն կերպով պատրաստուիլ. բայց Մարիուս հոգւով սրտով գեղանին նայելու զբաղելով հազիւ հազ լսած էր Պ. Լըպլանին խոստումը:

Երբ սանգուխէն վեր պիտի ելլէր, պուլվարին միւս կողմէ ֆօնտրէթը նշմարեց որ Պարիէր տէ Կօպէլէնե փողոցին ամայի պատին քովն էր «մարդասէրին» կերպրկուովի պլուած, և կը խօսակցէր կասկածելի կերպարանք ունեցող այն մարդերէն մէկուն հետ զոր սովորութիւն եղած է «քաղաքագուռներու թափառիկներ» անուանել. մարդե՛ր որոնք երկդիմի կերպարանք, կասկածելի մենախօսութիւն ունին. որոնք չարախօրհուրդ կ'երեւան և որոնք գրեթէ սովորաբար ցորեկը կը քնանան, ուրկէ ներելի է ենթագրել թէ գիշերը կ'աշխատին:

Այս երկու մարդերը որ յորձանքով եկող ձիւնին տակ անշարժ կը խօսէին, խումբ մը կը կազմէին չորստիկան մը անշուշտ պիտի կրնար դիտել և զոր սահայն Մարիուս հազիւ հազ նշմարեց:

Թէեւ վշտագին մտատանջութեամք մը գրաւուած էր Մարիուս, բայց և այնէս ստիպուեցաւ ըսել իւրովի թէ քաղաքագուռներու այն թափաթիկը, որու հետ կը խօսէր ֆօնտրէթ, կը նմանէր Բրէնթանին

ըսուած, Պիկրընայլ ըսուած Բանջօ անուն մէկու մը  
զոր Գուրքէյրադ անգամ մը ցուցուցած էր իրեն, և  
որ թագին մէջ իրբ գիշերային բաւական վասնգաւոր  
որջող մը կը նկատուէր:

Նախորդ գիշերին մէջ այս մարդուն անունո տես  
ապնք արդէն:

Այս Բրէնթանիէ. Պիկրընայլ ըսուած Բանջօն  
ետքէն բազմաթիւ եղեանական դատերոս մէջ գտնուե-  
ցաւ, և անկէ ետք հոչակաւոր անառակ մը եղաւ:

Այն ատեն տակաւին անուանի անառակ մը էր  
միայն:

Այօր աւանդութիւն մըն է աւազակներու և մար-  
դասպաններու մէջ:

Նախորդ իշխանութեան վերջերը աւազակութեան  
դաս կուտար:

Եւ երեկոյին գիշերուան ժութը տիրած ժամանակ  
ուր խումբերը կը կազմուին և ցած ձայնով կը խօ-  
սին, բանարկեալները Ֆօրսի (բանտ) Ֆօս-օ Լիօն  
ըսուած գաւիթը խմբուելով անոր վրայ կը խօսակ-  
ցէին:

Այս բանտին մէջ, ճիշտ հան ուր գիշերապահնե-  
րու ճամբուն տակէն արտաքնոցի խոզովակը կ'անց-  
նի, — այս խոզովակը 1843ին երեսուն բանտարկեալ-  
ներու անլուր փախուստին ծառայեց, — ուզողը կրնայ  
այս արտաքնոցին սալաքարին վերեւը տեսնել անոր  
ԲԱՆՑՈ անունը զոր անգամ մը փախչելու փորձ մը  
ըրած ժամանակ ինք յանդգնաբար քանդակած էր  
պահնորդներու պատին վրայ:

Ոստիկանութիւնը 1832ին արգէն հսկողութեան  
առկ գրած էր զայն, բայց Աանջօ տակաւին մեծ գոր-  
ծերու ձեռնարկած էր:

Գ Լ Ա Կ Խ Ժ Ա

ԹՇՈՒԱՌՈՒԹԻՒՆԸ Կ'ԱՌԱՋԱՐԿԵ

ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ ԸՆԵԼ ՎԵՏԻՆ

Մարիուս տոկնին սանդուխէն վերելաւ յամբա-  
քայլ:

Երբ իր խուցը մանելու վրայ էր, նրբանցքին  
մէջ ժօնարէթի մեծ աղջիկը տեսաւ որ իր ետեւէն  
կուզար:

Մարիուս ատելութիւն մը զգաց այս աղջիկը  
աեսնելով, վասնզի անոր քոմն էր իր հինգ ֆրանքը  
զոր չէր կրնար ետ ուզել վասնզի շատ ուշ էր, երկա-  
նիւ կառքը ա'լ գացած, և Պ. Լըպլանի կառքն ալ  
շատ հեռացած էր:

Մանաւանդ թէ ետ ուզելու ալ ըլլար հինգ քը-  
րտնքը, աղջիկը չպիտի տար:  
Քիչ մը առաջ իրենց սենեակը եկող անձերու

առունին վրայօք անոր հարցումներ ընելն ալ աւելորդ  
էր անշուշա. այն չէր զիտեր անսնց ուր բնակիլը,  
վասնզի Ֆապանթու ստորագրուած նամակին հասցէն  
էր. — Առ պարոն բարեգործ Սէն-Փագ-Ֆիւ-Հօ-Բա ե-  
կեղեցւոյ:

Մարիուս իր սենեակը մասւ և դուռը հրեց ե-  
տեւէն:

Զգոցուեցաւ դուռը. ետեւը դարձաւ Մարիուս և  
տեսաւ ձեռք մը որ կիսաբաց դուռը կը բռնէր չգոց-  
ուելու համար:

— Ի՞նչ է այն, ո՞վ է ան, հարցուց Մարիուս:

Դուռը բռնողը Ժօնարէթին աղջիկն էր:

— Դո՞ւք էք, կրկնեց Մարիուս գրեթէ խստիւ:  
Դա՞ք ձեալ դուք էք: Ի՞նչ կ'ուզէք:

\*Աղջիկը խոհուն կ'երեւար և չէր նայէր: Առա-  
ւտեան համարձակութիւնը չունէր հիմա:

Ներս մտած չէր և նրանցքին ստուերին մէջ կը  
կենար, ուր Մարիուս կիսաբաց դոնէն կը նշմարէր  
զայն:

— Ե՛հ վերջապէս պիտի պատասխանէ՞ք թէ ոչ:  
Ի՞նչ կ'ուզէք:

Աղջիկը անսր վրայ պատցուց իր տիուր նայ-  
ուածքը ուր կարծես թէ տեսակ մը ճառագայթ կը  
վառէր ազօտաբար, և ըսաւ.

— Տրտում կ'երեւաք, պարոն Մարիուս: Ի՞նչ  
ունիք:

— Ե՞ս, ըսաւ Մարիուս:

— Այո՛, դուք:

— Բան մը չունիմ:

— Այո՛, ունիք:

— Ո՛չ:

— Ես կ'ըսեմ թէ ո՞նիք:

— Հանգարտ ձգեցէք զիս:

Մարիուս նորէն հրեց դուռը, բայց աղջիկը ձեռք  
քը չքաշելով դրան վրայէն:

— Իրաւունք չունիք այդպէս վարուելու հետս,  
ըսաւ: Թէեւ հարուստ չէք, բայց այս առառու բարե-  
պէս վարուեցաք հետս: Հիմա նոյնպէս վարուեցէք:  
Ստակ առւիք ինձի որ հաց ուտեմ: հիմակ ալ ըսէք  
ինձ թէ ի՞նչ ունիք: Յայտնի կ'երեւայ թէ վիշտ մը  
ունիք: Զեմ ուզեր որ վիշտ ունենաք: Ի՞նչ ընել  
պէտք է ատոր համար: Կրնա՞մ ձեզ ծառայութիւն մը  
ընել: Գործածեցէք զիս: Զեր գաղտնիքները չեմ հար-  
ցըներ, պէտք չունիք յայտնելու ինձ զանոնք, բայց  
վերջապէս կրնամ օգտակար ըլլալ: Կրնամ օգնել ձեզ,  
քանի որ հօրս կ'օգնեմ: Երբ հարկ ըլլայ նամակներ  
տանիլ, տուները երթալ, դուռնէ դուռ հարցնել, հաս-  
ցէ մը գանել, մէկու մը ետեւէն երթալ, իմ ձեռքէս  
կուզայ այդ ամէնը: Արդ ուրեմն կրնաք ըսել ինձ  
ինչ որ ունիք: Կ'երթամ խօսելու որոնց հետ որ պէտք  
է. երբեմն մարդ մը մարդերու հետ կը խօսի, և ահա  
կրնամ գիտնալ ինչ որ հարկէ գիտնալ, և ամէն բան  
կը կարգադրուի: Պատրաստ եմ ձեզ ծառայելու:

Մարիուսի մտքէն գաղափար մը անցաւ:

Մարդս երբ իյնալը կը զգայ, կա՞յ ոստ մը զոր  
առ ոչինչ համարէ:

Ժօնարէթի աղջկան մօտեցաւ:

— Մտի՛կ ըրէ... ըսաւ անոր:

Աղջիկը Մարիուսի խօսքը ընդմիջեց ուրախու-  
թեամբ մը ոք իի աչքերուն մէջ կը փայլատակէր:

— Ո՛հ ապրիք այդպէս դուզելով խօսեցէք հետս.  
աւելի սիրելի է ինձ դու քան թէ դուք ըսուիլը:

— Լա՛ւ. կրկնեց Մարիուս, դո՞ւն բերիր հոս  
այն ձեր պարոնը այն աղջկան հետ, այնպէս չէ՞:

— Այո՛:

— Ո՞ւր է անոնց առւնը, գիտե՞ս:

— ՊՇ:  
 — Գաի՛ր և ըսէ ինծի:  
 Փօնտրէթուհիին նայուածքը արտում ըլլալէ զոդո  
բելով ուրախութեամբ համակուած էր. հիմա ուրախ  
ըլլալէ զաղրելով տիրութեամբ համակուեցաւ:  
 — Ա՞յդ է ձեր ուզածք, հարցուց Մարիուսին:  
 — Այո՛:  
 — Միթէ կը ճանչնաք զանոնք:  
 — Ո՛չ:  
 — Այսինքն, կրկնեց ուժգնակի, չէք ճանչնար  
զնէ և կ'ուզէք ճանչնալ:  
 Այս «զանոնք»ը որ «զնէ»ի փոխուած էր, չգի-  
տեմ ի՞նչ յայտարար և գառնայի բան մը ունէր:  
 — Վերջապէս, կրնա՞ս, ըստ Մարիուս:  
 — Գեղանի օրիորդին հասցէն պիտի տամ ձեզին:  
 Այս «զեղանի օրիորդ» բառերն ալ նուրբ նշա-  
կութիւն մը ունէին որ Մարիուսին սիրու նեղացուց ։  
 Մարիուս կրկնեց.  
 — Վերջապէս ինչ և է. հօրը և աղջկան հասցէն ։  
անոնց հասցէն կ'ուզեմ. կրնա՞ս գտնել:  
 Աղջիկը ուզգակի Մարիուսին նայելով, ըստ.  
 — Ի՞նչ պիտի տաք ինծի:  
 — Ի՞նչ որ պիտի ուզեմ:  
 — Այո՞:  
 — Հասցէն պիտի ունենաք:  
 Աղջիկը վար ըրաւ գլուխը, ապա յանկարծական  
շարժումով մը քաշեց դուռը որ գոցուեցաւ:  
 Մարիուս մինակ մնաց իր սենեակին մէջ:  
 Աթոռի մը վրայ նստաւ իյնալու պէս, գլուխը և  
երկու արմուկները անկողինին վրայ կոթնցուց և  
պաշարուեցաւ այնպիսի մտածումներէ զոր չէր կրնար  
ամփոփել և կարծել թէ գլուխը կը զառնար. իր ուս

զեզին մէջ խառն ի խուռան գիզուած էին ինչ որ ա-  
ռաւօսնէն ի վեր տեղի ունեցած էր. այսինքն հրեշ-  
տակին երեւալը, աներեւութեանալը, ինչ որ Փօնտր-  
էթի աղջիկը քիչ մըն ալ բած էր իրեն. և յայսի  
նշոյի մը որ անբաւ յուսահատութեան մը մէջ կը  
ծփար, Յանկարծ իր մատախոհութեանէն սթափեցաւ  
ուժգնակի: Փօնտրէթի բարձր և բիրտ ձայնը լսեց որ  
յետագայ խօսքերը կ'բաւէր, խօսքեր որոնք իրեն հա-  
մար ատառակ կարեւորութիւն մը աւնելին:  
 — Կը կրկնեմ թէ ապահով եմ և թէ կը ճանչ-  
նամ զինքը:  
 Փօնտրէթ օրու վրայ կը խօսէր: Զո՞վ ճանչցած  
էր. Պ. Լըպիա՞նը. «Եթ իւրսմիւին» հա՞րը. լ՛ոչ.՝  
միթէ Փօնտրէթ կը ճանչնա՞ր զայն: Մարիուս ասանկ  
յանկարծական և անակնկալ կերպով մը վերջապէս  
ալ պիտի ստանա՞ր այն ամէն տեղեկութիւնները ա-  
ռանց սրոյ իր կեանքը նոյնիսկ իրեն համար մթին  
էր. ա՛լ պիտի զիտնա՞ր վերջապէս թէ ո՞վ էր իր սի-  
րածք, թէ ո՞վ էր այն երիտասարդունին, նաեւ ա-  
նոր հայրը. այն մթութիւնը որ կը պաշարէր զա-  
նոնք, ա՛լ վերջապէս պիտի փարատէ՞ր ուրեմն. Ա՛հ,  
սուրբ Աստուած: Դարանին վրայ աւելի ոստեց քան  
թէ ելաւ և միջնորմին պզտիկ ծակին մօտեցաւ գարձ-  
եալ նայելու համար:

Նորէն կը տեսնէր Փօնտրէթի որջին ներսը:

Գ լ լ ի Խ Ժ Բ

### Պ. ԼՐՊԱՆԻ ՀԻՆԴ ՖՐԱՆՏԻՆ ԳՈՐԾՎԸՆԻԹԻՒՆԻ

Ընտանիքին տեսքը զրեթէ ամփոխոխ մնացած էր, վասնզի կինն և աղջիկները ծըպրին պարունակածները առնելով ասուէ զանկպաներ և շապիկներ հագած էին:

Երկու անկողիններուն վրան տլ երկու նոր վերակ նետուած էր, այս էր միայն եղած փոփոխութիւնը:

Ժօնտրէթ յայտնի է թէ նոր եկած էր դուրսէն: Տակաւին շնչասպառ կ'երեւար:

Աղջիկները բուխերիկին քով գետինը նստած էին, և առջիննեկը կրտսերին վիրաւոր ձեռքը կը դարմանէր: Կինը բուխերիկին մօտակայ խշտեակին վրայ կարծես թէ սմբեր էր զարմանալի գէմքով մը: Ժօնտրէթ խուցին մէջ աջ ձախ կ'երթեւեկէր մեծաքայլ: Աչքերը տարօրինակ կ'երեւային:

Կինը որ էրկանը առջեւ վեհերոտ և շուարումով համակուած կ'երեւար, համարձակեցաւ ըսելու անօր.

— Երա՞ւ կ'ըսես: Ապահովապէս գիտե՞ս:

— Զարմանալի՛ հարցում: Ութը տարի առաջ էր. այս՛, կը ճանչնամ զինքը: Ա՛հ, կը ճանչնամ, իսկոյն

Ճանչցայ թէ ո'վ է: Զարմանք որ անմիջապէս աչքիդ չզարկաւ:

— Ո՛չ:

— Բայց ըսի քեզի որ ուշադրութիւն ընես. հասակը նոյնը. գէմքը նոյնն է, հազիւ թէ աւելի ծերէ է. կան մարդիկ որոնք չեն ծերանար. չգիտեմ թէ ի՞նչ կ'ընեն որ չեն ծերանար. ձայնն ալ նոյնն է: Աւելի մաքուր հագուած է. ահա այս է միայն փոփոխութիւնը, Ա՛հ, սմսեղուկ ծերուկ, հիմակ ա'ւ բըռնեցի քեզի կեցի՛ր:

Կանգ առնելով իր աղջիկներուն ըսաւ.

— Դուք ելէք գացէք ասկէ: Շա՛տ զարմանալի բան որ անմիջապէս աչքիդ չզարկաւ այդ մարդը:

Աղջիկները հնագանգելու համար ոտք ելան:

— Իր վիրաւոր ձեռքո՞վը, թոթովեց մայրը:

— Օդ առնելով ցաւը պիտի մեզմանայ, ըսաւ ժօնտրէթ: Գացէք:

Ցայտնի էր թէ ժօնտրէթ այն մարդոց կարգէն էր որոնց ներելի չէ դիմադարձութիւն ընել: Դուրս ելան աղջիկները:

Միւզեռ զոնէն գուրս կ'ելէին, հայրը առջինն էին թեւը բռնեց, եւ մասնաւոր ձայնով մը ըսաւ անօր.

— Ճիշտ ժամը հինգին հոս պիտի գտնուիք երկուքնիդ ալ: Պէտք պիտի ունենամ ձեզի:

Մարիուս կրկնապատկեց ուշադրութիւնը:

Ժօնտրէթ երբ մինակ մնաց կնիկին հետ, նորէն սկսաւ քալել սենեակին մէջ և լոելեայն երկու կամ երեք անգամ շրջան ըրաւ ծայրէ ի ծայր: Ցետոյ վըրայի կնային շապիկին ստորին մասը իր բանթալօնին գօտիին մէջ խօթեց և իջեցուց. քանի մը վայրկեան եւս անցաւ:

Յանկարծ գէպի իր կինը դարձաւ, և թեւերը

կուրծքին վրայ գնելով պոռաց . — Կ'ուզե՞ս որ քեզ  
ուրիշ բան մըն ալ բռեմ . օրիորդը ...

— Է՞ , ըստ նայիմ . ի՞նչ է օրիորդը . պատասխա-  
նեց կինը :

Մարիսու չէր կրնար կասկածիլ . իրօք «անոր»  
վրայ էր խոսքը :

Եսանդաղին անձկութեամբ մտիկ կ'ընէր : Իր բո-  
լոր կեանքն ականջներուն մէջն էր :

Բայց ժօնարէթ ծռած և կնոջը ցած ձայնով բան  
մը ըսած էր :

Յետոյ կանգնեցաւ . և բարձր ձայնով վերջացուց  
խոսքը :

— «Անձ է :

— Ա՞ն որ... ըստ կինը :

— Ան է հա՛ ըստ էրիկը :

Բառ չենք զոներ որ կարենանք մեկնել ինչ որ  
կը պարունակէր կնոջը այս «ա՞ն որ»...ը : Այս խօս-  
քին մէջ ամփափուածն էր զաքմանք . կատաղութիւն,  
ատելութիւն . բարկութիւն որոնք հրէշային գոչումի-  
մը հետ խառնուած և միացած էն :

Էրիկը կնկան ականջին քանի մը բառ ըսելով ,  
անշուշտ օրիորդին անսւնը տալով ահա այս ամենի և  
ուժած կինը արթնցաւ . և պժգալի ըլլալէ գաղրելով  
ահարկու կերպարանք մը առաւ :

— Անկարելի բան , պոռաց : Երբ կը մասնեմ թէ  
իմ աղջիկներո բոկոտն կը քալեն և բօպա մը չունին  
որ հազնին : Ի՞նչ . անդուսէ մաշկեակ մը . թաւչէ վե-  
զոյր մը . մնապասեայ կիսաճեւ կօշիկներ և ուրիշ բա-  
ներ . որոնք ամէնը մէկ երկու հարիւր ֆրանքէն ա-  
ւելի կ'արժեն . հագո՛ւսա մը զոր աեսնողը պիտի  
կարծէ թէ աղնիք օրիորդ մըն է ան . ոչ , կը սխալիս ,  
բարեկամ . ասիկա ան չէ . բայց նախ զիտէ որ միւսը  
առսկալք ադիզ մըն էր . առենա գէտ չե . իրօք կ'ըսնեմ

թէ ասիկա գէտ չե . ասիկա չկրնար ոն ըլլալ :

— Ես ալ կ'ըսեմ թէ ոն է : Պիտի աեսնեն :

Ժօնարէթի կնիկը երբ այս բացարձակողէն հա-  
տառական պատասխանը առաւ . իր լայն գէմքը որ  
կարմիր և խարտեալ էր վեր ըրաւ և ձեղունը նայե-  
ցաւ աձեւ նայուածքով մը :

Նոյն պահուն այս կինը իր էրիկէն աւելի ահար-  
կու երեւցաւ Մարիսուին :

Մասակ վագրի մը պէս նոյզ մասակ խոզ մըն  
էր ան :

— Ի՞նչ , կրկնեց կինը . ուրեմն այն մաւրացկան  
լոկո՞ւն է այս օսսկոլի գեղեցիկ օրիորդը որ կարե-  
կից կերպարանքով մը աղջիկներուս կը նայէր : Ո՞հ ,  
ո՞ւր էր թէ կարոզ ըլլայի սաքերուս առկ առնել և  
սանդաներովո կոխկրտելով փորք դորս թափել :

Անկողինէն վար ցատկեց և պահ մը սաքի վրա ,  
կեցու՝ գլուխը բաց . ռունգերը ուսեցած . բերանը կի-  
սաբաց . և ձեռքերն ալ պրկուած ու գէզի եսեւը  
նեռուած էր :

Ապա իյնալու պէս նորէն երինցու խշաւակին  
վրայ :

Մարդը կ'երթեւեկէր առանց ուշ զնելու իր էգին :  
Բանի մը վայրկեան անցաւ լուշեայն . մարդը  
կնոջը մօտեցաւ և կանգ տառ անօր սաջեւ թեւերը  
կուրծքին վրայ առնելով ինչպէս ըրոծ էր պահ մը  
տառջ :

— Կ'ուզե՞ս որ քեզ ուրիշ բան մըն ալ ըշամ :

— Ի՞նչ , նարցուց կինը :

Կարճ և ցած ձայնով պատասխանեց :

— Ա՛լ հարստացայ :

Կինը էրիկին նայեցն այն նայուածքով որ կը  
նշանակէ .

— Միթէ փախուկ է հետ խօսովք :

Փօնտրէթ շարունակեց.

— Նղովից արժատ. Անօթի-մեռիր-եթէ-կրակունիս. ցրտահար-մեռիր' քեթէ-համ-ունիս. թաղին թաղեցին էի մինչեւ հիմա. ա՛լ այսքանը կը բաւէ. կը բաւէ ա՛լ կրած թշուառութիւնը. ինծի համար, ուրիշներուն համար ալ կրցի. ա՛լ կատակը մէկդի. ա՛լ ծիծաղաշարժ չերեւար ինձ այս վիճակը, այսքան բառախաղները կը բաւեն. ո՛, Աստուած, ա՛լ կատակ չեմ վերցներ հա՛րդ յաւիտենական ես ալ պիտի ուստիմ յսգենալու համար, ես ալ պիտի խմել ծարաւս անցնելու համար. ես ալ կ'ուզեմ յուայտիւ, քնանալ, չբանիլ ամենեւին. սատկելէս առաջ կ'ուզեմ որ կարգը ինձի ալ եկած ըլլայ, կ'ուզեմ քիչ մը միլիոնատէր ըլլալ.

Որջին բոլորտիքը շրջան մը առնելէն ետք.

— Ուրիշներուն պէս, շարունակեց:

— Ի՞նչ ըսել կ'ուզեմ, հարցուց կինը:

Գլուխիը օրօրեց աչքը թարթեց և ձայնը հանեց փողոցներու բնագէտի մը պէս որ կ'ուզէ հնարք մը ցուցնել:

— Ի՞նչ ըսել կ'ուզեմ, մտիկ ըրէ:

— Կամաց խօսէ, մրմռաց կինը. մի՛այդքան բարձր խօսիր, եթէ գործի վրայ պիտի խօսիս, պէտք չէ որ լսուի ըսելիքդ:

— Վաշ, ո՞վ պիտի լսէ, զրացի՞ն. քիչ մը առաջ գուրս ելլելը ես տեսայ: Բայց եթէ չելոծ ըլլայ անդամ, առ աւանակին աւանա՞ր միթէ կը լսէ. բայց կը կրկնեմ թէ գուրս ելլելը աչքովս տեսայ:

Սակայն տեսակ մը բնական դրդումով Փօնտրէթ սկսաւ աւելի ցած ձայնով խօսիլ, թէեւ բաւական ցած ձայնով չխօսելուն համար, Մարիուս կը լսէր առնոր խօսքերը:

Մարիուս այս խօսակցութիւնը կէտառկէտ և ամ-

բողջապէս կրցաւ լսել նպաստաւոր պարագայի մը շը-նորհիւ. այս պարագան էր ձիւն եկած ըլլալը սրու-պատճառաւ չէր լսուեր պուլվարէն անցնող կառքե-րուն աղմուկը:

Ահաւասիկ ինչ որ Մարիուս լսեց.

— Աղէկ մտիկ ըրէ: Յանուեցաւ Ռօչիլտը. բըռ-նուած ըսել է, արդէն եղաւ լմցաւ այս գործը: Ամէն բան կարգի գրուած է: Պէտք եղած անձերու հետ տեսնուեցայ: Այս իրիկուն ժամը վեցին պիտի գայ վաթսուն ֆրանքը բերելու համար, սինլքո՛ր: Տեսար ինչպէս շտկեցի և կլլեցուցի. վաթսուն ֆրանք պարտք ունիմ, տան տիրոջս տունը պիտի երթամ, պայմա-նաֆամը փետրվար 4ին կը լրանայ ըսի: Ինչ որ ըսի, ամէնն ալ հաւատաց. աւանա՞կ էր, ի՞նչ էր, արդ ժամը վեցին պիտի գայ, այսինքն այն միջոցին ուր դրացին ալ բնթրելու գացած կ'ըլլայ: Պիւրկօն խա-թունն ալ քաղաքին մէջ սպասները լուալու վրայ պիտի ըլլայ: Դրացին ժամը տասնըմէկէն առաջ տուն չդառնար: Պատիկները պիտի հսկեն դուրսը: Դուն պիտի օգնես մեղի: Մարդը մեր գործը պիտի ստիպուի լմցնելու:

— Եւ եթէ չլմցնէ՞ հարցուց կինը:

Փօնտրէթ սոսկալի շարժում մը բնելով ըսաւ.

— Մենք ալ զինքը կը լմցնենք:

Եւ սկսաւ քան քան ինդալ:

Մարիուս առաջին անգամն էր որ անոր խնդալը կը տեսնէր: Այս խնդուքը ցուրտ և մեղմ էր և ուր-սուռ կուտար:

Փօնտրէթ շըմինէին քով պահարան մը բանալով գլխանոց մը առաւ և թեզանիքովը զայն խողանակե-լէն ետք գլուխը զրա:

— Հիմա ես կ'երթամ, ըսաւ: Տակաւին տես-նուելու մարդեր ունիմ, լաւ տեսակներէն: Պիտի տես-

Նես թէ ինչպէս գործը պիտի յաջողիք կարելի եղածին շափ յուտ պիտի գոտնամ. յահաւոր գործ մըն է մեր այլ կառարելիք գործը դուն տունը պահպանէ:

Եւ՝ երկու ձեռքք բանթալօն/ն գրպաններուն մէջ դրած՝ պահ մը կեցաւ խորհերով, յետոյ ազաղակեց.

— Մեծ բարերախտութիւն մըն ալ սա է որ ան տանչաւ զիս: Եթէ ան ալ զիս ճանչցած ըլլար. ա՛ չպիտի գար հու: Պիտի փախցնէինք զինքը: Մօրուս ազատեց զիս, զիպական մօրուսիկս. իմ աղուոր վիզական մօրուսիկս:

Եւ նորէն ոկասւ խնդալ:

Պատուհանին քով զնաց: Անդադար ձիւն կուգար և երկնից գորշ գոյնը կը գծաւորէր:

— Ինչ սոսկայի օդ, լըսաւ:

Ապա վերարկուն հագնելով.

— Թիչ մը յայն կարուած է, բայց հող չէ. յարուեակեց ժօնարէթ, ազէկ որ թշուառական ծերուեկ ինձ տուտու այս վերարկուն: Եթէ այս վերարկուն չըլլար, պիտի չկմնայի գուրս ելլել, և զարձեալ ամէն բան պարապի գացած պիտի ըլլար: Տես թէ ինչպիսի բաներէ կախուած ունին գէպքերը:

Եւ գիբանոցը մինչեւ աչքերուն իջեցնելով դուրս ելու: Հազիւ թէ զուրսը քանի մը քոյլ առնելու ժամանակ ունեցած էր, և անա դուռը նորէն բացուելով ժօնարէթի շիկագէյ և ուշիմ կերպարանքը կիսովին երեւցաւ զուրին բաց աեզէն:

— Մուցայ ըսելու. կրակարանին համար ածուխ առնես:

Եւ կնօջը զեջակին մէջ նետեց հինգ ֆրանքնոց դրամը զոր ժամանէրը առւած էր իրեն:

— Կրակարանին համար, հարցուց կինը:

— Այս:

— Բանի՞ օխա:

— Զորս օխա:

— Երեսոնն ուու կ'ընէ չորս օխան: Մնացորդով ընթրիքին պէտք եղածը կ'առնեմ:

— Զէ:

— Ինչո՞ւ:

— Այի վասներ հինգ ֆրանքնոցը:

— Ինչո՞ւ:

— Վասնզի ես ալ բան ոը պիտի գնեմ:

— Ի՞նչ:

— Բան մը:

— Ո՞րքան պէտք է քեզ:

— Այս կողմերը ո՞ւր կայ երկաթեզէն վաճառող մը:

— Մուխթարի փողոցը:

— Հա՛, ազէկ ըսիր, փողոցին ծայրն է. կրպակը գը աեսնեմ:

— Բայց ըսե՞ս ինձ թէ որքան պէտք է քեզ այն ծախու առնելու բանիդ համար:

— Երեք ֆրանքի չոփի:

— Ընթրիքին համար շատ բան մը չպիտի մնայ:

— Այսօր ընթրելու օր չէ: Աւելի ազէկ գործ ունինք կատարելու:

— Կը բաւէ այս գոհարդ իմ:

— Ժօնարէթ կնոջ այս խօսքին վրայ նորէն գոց ցուոր, և այս անդամ Մարիսւա լոեց նրբանցքին մէջէն անոր հեռանալը և սանդուխէն արագօրէն իջնելը:

Նոյն պահաւու Սէն-Մէտարի եկեղեցիէն ժամը մէկ գը զարնէր:

Գ Լ Ո Ւ Խ Փ Գ.

ԱՌԱՆՁԻՆ ԵՄ ԱՌԱՆՁՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ ԾԱՇՈՒԿ ՏԵՂ ՄԸ

ՉԵՆ ԽՈՐՀԻՔ ԱԼՅՈԹՔ ԸՆԵԼ, ՀԱՅՐ ՄԵՐ

Մարիուս թէեւ մտախոհ, բայց և այնպէս, ինչպէս ըստ ենք արդէն, հաստատ և գործունեայ բնաւորութիւն մը ունէր:

Առանձնական մտախոհութեան սովորութիւնները անոր համակիր և կարեկից զգայութիւնները բարգաւաճեցնելով թերեւս բարկանալու կարողութիւնը նըւազած:

Սրտմտելու կարօղութիւնը անեղծ պահած էին, պրահմայի մը պէս բարեեէր և զատաւորի մը պէս առաջանակ էր. կը գթար գորտի մը վրայ, այլ կը ջախջախէր իժ մը:

Արդ Մարիուս իր կեցած տեղէն նայած էր իժեռու ծակի մը մէջ Մարիուսի առջեւ տեսնուածն էր նրէններու բոյն մը:

— Պէտք է ջախջախել այս թշուառականները, ըստ ինքնին:

Կը յուսար թէ պիտի պարզուէին զի՞նք Նրջապատող կնճիռները, բայց բան մը յայտնուած չէր. ընդհակառակը ամենքն ալ թերեւս տւելի անիժանահի եղած էին. աւելի տեղեկութիւն մը առած չէր ոչ կիւքսէնպուրկի գեղանի պատանուհիին և ոչ ալ այն այն մարդուն վրայ զոր Պ. Լըպլան կ'անուանէր, հասկըցած էր միան թէ ժօնտուէթ կը ճանչնար զանոնք:

Այն ըստած մթին խօսքերէն որոշապէս հասկած էր միայն թէ դաւաճանութիւն մը կը պատրաստուէր, անյայա այլ սոսկալի դաւաճանութիւն մը. թէ երկուքն ալ այսինքն հայրը անհրաժեշտաբար և աղջիկն ալ հաւանօրէն մեծ վտանգի մէջ էին. թէ պէտք էր ազատել զանոնք. թէ պէտք էր ժօնտուէթներուն սոսկալի կարգադրութիւնները ապարգիւն ընել և կտրել այս ապրգերուն ոստայնը:

Մարիուս պահ մը ժօնտուէթին կինը գիտեց: Կինը սենեակին մէկ խորչէն թիթեղեայ հին հնոց մը քաշած էր, և հին երկաթներ կը խառնէր:

Մարիուս զարանէն վար իջաւ խիստ կամաց մը և ուշադրութիւն ընելով որպէսզի ձայն չհանէ:

Մինչդեռ կը համակուէր երկիւզով մը՝ զոր պատրապարուած դաւաճանութիւնը կը ներշնչէր, և պըժումով մը զոր ժօնտուէթները կուտային իրեն, Մարիուս տիսակ մըն ալ ուրախութիւն կը զգար մտածելով թէ գուցէ արժանի պիտի ըլլայ այսպիսի ծառայութիւն մը ընելու անոր զոր կը սիրէր:

Բայց ի՞նչպէս գործէր. պէտք էր իմաց տալ վըտանգի ենթարկուած անձերու. բայց ո՞ւր գտնար զանոնք քանի որ անոնց ո՞ւր ընակիլը չէր գիտեր: Պահ մը երեւցած էին իրեն, յետոյ նորէն սուզուեր էին Բարիզի անբաւ անգունդներուն մէջ: Միթէ իրիկունը ժամը վեցին զուռը սպասէր՝ Պ. Լըպլանը եկած միջոցին որոգայթը անոր իմացնելու համար.

բայց ժօնարէթ և մարդերը անշուշտ պիտի աեսնէին  
թէ կը լրտեսէ ինձ. վայրն ածայի աեղ մըն էր. ա-  
նօնք իրարէ զօրուոր էին. Աետեւարաը պիտի կը ը-  
նային բռնել զինցը կամ նեռացնել, և այն զօր Մա-  
րիուս կ'ուզէր ազատել, պիտի կօրուուէր.

Ժամբ մէկ զարկած էր, զաւանանութիւնը վեցին  
պիտի կատարուէր. Մարիուս կինդ ժամ առեն ունէր  
գործելու համար:

Մէկ բան կար ընելիք:

Մարիուս հագաւ իր թիկնոցը որ բաւական աղէկ  
էր զեռ, զիզը թաշկինակ մը կապեց, գլխարկը առաւ  
և զորս ելաւ տառնց ձայն մը հանելու, իրը թէ մա-  
մուսներու վրայ կօխէր բոկոտն:

Մանաւանդ թէ ժօնարէթին կինը տակաւին հին  
երկոթեզէնները խառնելու կը պարտապէր:

Մարիուս առւնէն զօւրս ելլելուն պէս Բըթի-  
Պանդիէի փողոցը գնաց:

Այս փողոցին մինչեւ կիսավայրը եկած և հասած  
էր իիստ ցած զատի մը քով, որուն քանի մը տեղե-  
րէն կարեի էր սոտելով անցնիլ և որ անմշակ դաշտի  
մը վրայ կը նայէր. մասաւանջութիւն ունենալու հա-  
մար կամոց կամաց կը քալէր:

Ոտքին դիմումը չէր լսուէր, զանգի ձիւնին  
վրայ կը քալէր:

Յանկարծ ձայներ լսեց որսնք իիստ մօտէն կը  
խօսէին:

Ետին գործաւ. փողոցը ածայի էր. ճանճ անդամ  
լկար, թէեւ կասարելապէս ցորեկ էր զեռ, ոյլ սա-  
կայն որոշապէս ձայներ լսեց:

Միաքը եկաւ նայիլ զոտին վրայէն, որու քովէն  
կ'ուրթար:

Հոն իրօք երկու մարդ կար որոնք զատին կը ը-  
նելով ձիւնին վրայ նստած էին և ցած ձայնով կը  
խօսէին:

Մարիուս չէր ճանչնար այս երկու կերպարանք-  
ները. մին պլուզ հաղած մօրուանի մարդ մըն էր.  
միւսն ալ հնոտիներ հազած և մազս մարդ մը:

Մօրուանի յունական կրկնոց մը ունէր. միւսին  
գլուխը բաց էր և մազերուն մէջ ձիւն կար:

Մարիուս գլուխը անօնց վերեւը յառաջացնելով  
կրնար լսել:

Մազոտք արմուկուց կը հրէր միւսին և կ'ըսէր.

— Բաթրոն Մինէթի հետ կրնայ յ-ջողի ոյս  
գործը:

— Կը կարծե՞ս, ըստ մօրուանին:

Մազոտքն ալ պատասխանեց.

— Ամէն մէկը հինգ հարիւր ֆրանք պիտի ոռնէ.  
և հետեւանքն ալ ըլլա՛յ ըլլա՛յ հինգ տարի, վեց  
տարի, տասը տարի ամէնէն շառը:

Միւսը՝ վարանումով մը և իր յունական գղակին  
տակ տակ ցրտահար զողովով պատասխանեց.

— Ատիկա յայնանի բան է: Սաանկ բաներու կո-  
րելի չէ հակասակիր:

— Ես կ'ըսեմ թէ զործը չի կրնար չը յաջողիլ,  
կրկնեց մազոտքը. Բան ախպարին մարէնկօթը (տե-  
սակ մը կառք) պիտի լսուի:

Եետոյ սկսան խօսիլ նուտաւասր ներկայութումի  
մը վրայ զոր առջի օրը կէթէի թատրոնը տեսած էին:  
Մարիուս իր ճամբան շարունտկեց:

Մարիուսի կը թուէր թէ տարօրինակ կերպով մը  
պատին ետեւը պահուող և ձիւնին մէջ կծկուող այտ  
մարդերուն մութ խօսքերը թերեւու վերաբերութիւն  
մը ունէին ժօնարէթի գորշելի նպատակնեսուն հետ:  
«Գործը անշուշտ ժօնարէթին պատրաստած դաւա-  
ճանաւթիւնն էր:

Դէպի Մէն Մարօսի արթարձանն ուղղուեցաւ և  
շարցուց կրպակի մը թէ ուր կար ոստիկանութեած

գործակալ մը : Բօնթուազի փողացը և 14 թիւը դոյց  
արուեցաւ իրեն :

Մարիուս հոն գնաց :

Հաջագործի մը առջեւէն անցնելու ատեն երկու  
սու տալով հաց մը առաւ և կերաւ, մտածելով թէ  
դուցէ չպիտի ընթրէ :

Ճամբան մինչդեռ կը քալէր, իրաւունք տուաւ  
Նախախնամութեան :

Մտածեց որ եթէ առառւն իր հինգ ֆրանքը Փօնտ-  
րէքի առջինեկ աղջկան տուած չըլլար :

Պ. Լըպլանին կառքին ետեւէն գաղած պիտի ըլ-  
լար և բան մը իմացած պիտի չըլլար . թէ Փօնտրէթի  
նիւթած դաւաճանութիւնը անարգել պիտի կատարո-  
ուէր, թէ Պ. Լըպլան պիտի կորսուէր, և անշուշտ  
աղջիկն ալ իր հետը :

Գ լ Ա Ի Խ Ժ Դ Դ

ՈՒՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՐԴ ՄԸ

ԵՐԿՈՒ ԱՏՐՃԱՆԱԿ ԿՈՒՑԱՅ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԸ

Մարիուս Բօնթուազ փողացին 14 թիւը հասնելով  
առաջին յարկը ելաւ և սոտիկանութեան գործակալը  
հարցուց :

— Սոտիկանութեան պարոն գործակալը հսո չէ,  
ըստ ծառայ մը . բայց տեսուչ մը կայ որ անոր տե-  
ղակալն է : Կ'ուզէք խօսիլ հետը . միթէ ստիպողական  
գո՞րծ մըն է :

— Այո՛, ըստ Մարիուս :

Ծառան գործակալին խուցը տարաւ Մարիուսը:  
Հսն վանդակի մը ետեւ ոտքի վրայ կանգնած՝ և կրա-  
կարանի մը կոթնած բարձրահասակ մարդ մը կար որ  
եռօծիկ ընդարձակ թիկնոցի մը ծայրերը կը վերցնէր  
ձեռքերովը :

Կերպարանքը քառակուսի, բերանը նուրը և հաս-  
տառուն, կիսամօրուքնելը թանձր, ալեւոր և վայ-  
րենաձեւ, իսկ նայուածքը մարդուս գրպանին յատակն  
անգամ գիտելու կարող նայուածք մըն էր :

Կրնար ըսուիլ թէ այս նոյուածքը չէ թէ կը թո-  
փանրէր այլ կը խուզարկէր:

Այս մարդը գրեթէ ժօնարէթին շափ ահարկու և  
անազորոյն կ'երեւար. երբեմն ամենի շունչի մը հան-  
դիպէլը բայրի մը հանդիպելէն ոչ նուազ վատնդա-  
սոր է:

— Ի՞նչ կ'ուզէք. հարցուց մարդը Մարիուսին՝  
առանց պարոն ըսենու:

- Հո՞ս է սստիկանութեան պարոն դործակալը?
- Բացակայ է: Ես եմ իր տեղակալը:
- Խիստ գաղտնի գործի մը համար եկած եմ:
- Խօսեցէք ուրեմն:
- Եւ խիստ ստիպոզական:
- Ուրեմն չո՞ւ խօսեցէք.

Այս հանդարտ և տմուրդի մարդը, ահարկու և  
միանգամայն վատահերի էր. երկիւզ և վստահութիւն  
կը ներշնչէր:

Մարիուս իրողութիւնը պատմեց. ըսենով — Թէ  
անձ մը զոր տեսքով միայն կը ճանչնար, երեկոյին  
գաւաճանութեան մը կը մատնուէր. թէ որջին կից  
անեակին մէջ բնակելով ինքը. Մարիուս Բօնմէրսի  
փաստաբան, միջնորմին ետեւէն լսած էր բոլոր դա-  
ւադրութիւնը. թէ ժօնարէթ կ'անուանուէր այն ա-  
պիրատը որ որոշայթը գաղափարած էր. թէ ժօնա-  
րէթ մեղսակիցներ, քաղաքաղաներու թափառիկներ  
պիտի ունենար իրեն գործակից, որոնց մէկը մանա-  
ւանդ Բրէնթանիէ, Պիկրընայլ ըստած Բանջօ անուն  
անձ մըն էր. թէ ժօնարէթին աղջիկները դուրսը պի-  
տի լրտեսեն. թէ ամենեւին միջոց մը չկար եղելու-  
թիւնը իմանելու այն մարդուն որ վատնդի մէջ էր.  
վատնդի անոր և ոչ իսկ անունը յայտնի էր. և թէ  
վերջապէս այս ամէնը երեկոյեան ժամը վեցին տեղի  
պիտի ունենայ 50-52 թիւ ուսւնին մէջ որ օփիթալի

պուլվարին ամէնէն ամայի կողմն է: Տեսուչը երբ լը-  
սեց այս թիւը գլուխը վերցուց անտարբերութեամբ:

— Ուրեմն նրբանեցքին խորի սենեակին մէջ նոե-  
զի... աւնենայ, այնպէս չէ»:

— Ճիշդ, պատասխանեց Մարիուս, և շարունակեց.

— Միթէ կը ճանչնա՞ք այն տունը:

Տեսուչը պահ մը կեցաւ լոին, յետոյ կօշիկին  
ներբանը կրակարանին բերանը զնելով որ տաքնայ,  
պատասխանեց:

— Թերեւս:

Եւ աւելի փոզկապին քան թէ Մարիուսին հետ  
խօսելով ակուներովը մրմռաց.

— Գործի մէջ հարկաւ փոքր ինչ Բաթրօն-Մինչթ  
պիտի ըլլայ:

Այս անունը Մարիուսի ուշադրութիւնը գրաւեց:

— Բաթրօն-Մինչթ, ըստու, իրօք տեղ մը այդ

անունին տրուիլը լսեցի:

Եւ Բթթի Պանքիէի փողոցին պատին ետեւ ձիւ-  
նին մէջ պահուող մազոտ մարդուն և մօրուանի մար-  
դուն արամախօսութիւնը տեսուչին պատմեց:

Տեսուչը մրմռաց ակուներովը.

— Մազոտը Պրիւծօնը պիտի ըլլայ և մօրուանին  
ալ Տէօ Միլիար ըսոււած Տըմի-լիարը ԷԱԱԱԼՈՒ է:

Նորէն վար ըրտծ էր արտևանունքը և կը խորհէր.

— Իսկ ժան ախպարին ո՛վ ըլլայը կ'ընդնշմա-  
րեմ: Ահա թիկնոցս այրեցի: Այս անիծեալ կշակա-  
րաններուն մէջ միշտ շատ կը զնեն կրակը: Թիւ 50-  
52: Կորպոյի հին կալուածն է այն:

Ետոյ Մարիուսին նայելով.

— Այն մօրուանիէն և մազոտին զառ ուրիշ մարդ  
ու տեսա՞ք:

— Նաեւ Բանջօն:

ԹԵՐԻԱՌՈՆԵՐ (Ը. Հ.)

— Տեսակ մը պզարիկ և շաներես սրիկայի մը այն կողմերը թափառիլը չտեսա՞ք:

— Ո՞չ:

— Եւ ոչ իսկ ահագին յաղթանդամ արձան մը որ Բուսական պարտէղի վզին կը նմանի:

— Եւ ոչ իսկ հանած վարած մը որ վաղեմի ծաղուածուի մը կերպարանքը ունի:

— Ո՞չ:

— Իսկ չորրորդը ոչ ոք, և ոչ իսկ օգնականները, գործակալներն ու ծառաները կը տեսնեն: Զեմ այնքան զարմանար զայն չնշարելուդ:

— Ոչ: Ի՞նչ տեսակ մարդիկ են այդ ամէն անձերը, հարցուց Մարիուս:

Տեսուչը պատասխանեց.

— Մանաւանդ թէ անոնց ժամանակը տակաւին եկած չէ:

Նորէն լոեց, յետոյ կրկնեց.

— 50-52. գիտեմ խրճիթը: Անկարելի էր որ ներսը պահուինը առանց նշմարուելու դերասաններէն. եթէ նշմարեն, վօտվիլի ներկայացումը ետ ձը գելով կը պրծին, այնքան ամշկոտ են որ հանդիսականներու առջեւ նեղութիւն կը կրեն: Ատանկ չեմ ուզեր, ոչ, ատանկ չեմ ուզեր: Կ'ուզեմ անոնց երագերը լսել և պարել տալ զանոնք:

Երբ լմացաւ այս մենախօսութիւնը, դեպի Մարիուս դարձաւ, և ուղղակի նայելով հարցուց.

— Կը վախնա՞ք:

— Ի՞նչ բանէ, ըսաւ Մարիուս:

— Այն մարդերէն:

— Եւ ոչ իսկ ձեզմէ, պատասխանեց խստութեամբ Մարիուս որ կը սկսէր նշմարել թէ ոստիկանութեան այս լրտեսը դեռ պարոն ըսած չէր իրեն:

Տեսուչը աւելի ուշադրութեամբ Մարիուսին նա-

յեցաւ դարձեալ, և տեսակ մը վճռական հանդիսաւութեամբ կրկնեց.

— Իբր քաջասիրտ և իբր պարկեշտ մարդ կը խօսիք: Քաջութիւնը ոճիրէն չվախնար և պարկեշտութիւնը իշխանութենէ չվախնար:

Մարիուս ընդմիջեց. — Լաւ, բայց ի՞նչ պիտի ընէք: Տեսուչը միայն սա պատասխանը տուաւ:

— Այն տունին վարձակալները բանալիներ ունին գեշերը իրենց սենեակը վերադառնալու համար: Անշուշտ դուք ալ ունիք բանալի մը:

— Այո՛, ըսաւ Մարիուս:

— Հիմա ձեր քո՞վ է այն:

— Այո՛:

— Ինձի տուէք, ըսաւ տեսուչը:

Մարիուս բանալին գրանէն հանեց, և տեսուչին յանձնելով շարունակեց.

— Եթէ կ'ուզեք հաւատալ խօսքիս, շատ մարդ առնելով եկէք:

Տեսուչը արագապէս Մարիուսին նայեցաւ անդամ մը այն նայուած քով որով անշուշտ Վոլթէր նայած պիտի ըլլար՝ իրեն ոտանաւորի յանդ մը առաջարկող գաւ առական ագատէմիի անդամի մը: Մէկ շարժու մով իր թիկնոցին երկու ահագին գրանները խօթեց ձեռքերը և երկու պողպատեայ պղտիկ ատրճանակ հանեց, այն ատրճանակներէն որոնք գգու ար բուէն» կ'անուանուին: Մարիուսի տուաւ այս ատրճանակները ուժգնակի և կարծ կերպով մը ըսաւ.

— Առէք այս ատրճանակները: Զեր սենեակը գացէք, հոն պահուեցէք, և թող կարծուի թէ գուրս ելած էք: Լեցուն են ատոնք, ամէն մէկուն մէջ երկու զնդակ կայ: Ինչպէս ըսիք, պատին վրայ ծակ մը կայ ուրկէ զիտեցիք: Երբ գան մարգերը, թողէք որ քիչ մը արաջ երթան: Երբ գործը յարմար կէտին

հասած և ա'լ արգիլելու ժամանակը եկած սեպէք, ա-  
տրբճանակին մէկը նետեցէք: Բայց ոչ այնքան շուտ:  
Անկէ ետք պէտք եղածը ինձ կը վերաբերի: Ատրճա-  
նակ մը պարպեցէք միայն գէպի օդը, ձեղունը, մ'ւր  
որ կ'ուզէք վերջապէս: Բայց նայեցէք որ շատ շուտ  
չպարպէք: Սպասեցէք որ գործադրութիւնը ոկած  
ըլլայ: Փաստաբան էք և գ'տէք ինչ բաել կ'ուզեմ:

Մարիուս ատրճանակները առաւ և իր թիկնոցին  
կողի գրպանը դրաւ:

— Այդ գրպանիէ մէջ ուռոյց մը կը կազմեն գուրո-  
սէն և կ'երեւան, ըսաւ սատիկան տեսուչը: Աւելի ա-  
զէկ է բանթալօնիդ գրպաններուն մէջ զնել:

Մարիուս բանթալօնին գրպաններուն մէջ պահեց  
ատրճանակները:

— Հիմա, շարունակեց տեսուչը, ոչ դուք և ոչ  
ես կրնանք և ոչ խոկ բօպէ մը կորօննել: Ժամը քա-  
նի՞ է. երկօւթակէս: Զըսիք թէ ժամը եօթին պիտի  
ըլլայ:

— Վեցին, ըսաւ Մարիուս:

— Ժամանակ ունիմ, կրկնեա տեսուչը, բայց  
ճիշտ այնքան որքան պէտք էր ինձ: Ըստներէս բան  
մը չմոռնաք: Տա՛նկ կ'ընես ատրճանակը պարպելով:

— Անկոդ եղիք, պատասխաննեց Մարիուս:

Եւ մինչդեռ Մարիուս՝ դուոր բանալու և գուրս  
կլլելու համար՝ ձեռքը դռնափակին կը տանէր՝ տե-  
սուչը ետեւէն պօսաց.

— Ազէկ միտքս եկաւ: Եթէ մինչեւ ոյն ժամա-  
նակ ինչի պէտք ունենաք, հօս եկէք կամ մէկը զըր-  
կեցէք: Անունս է Ժավէք, տեսուչ:

## Գ | Ա Ւ Խ ԺԵ.

ԺՈՆՏՐԷԹ ԿԸ ԳՆԵ ԻՆՉ ՈՐ ՊէՏՔ Է ԻՐԵՆ

Քանի մը բոպէ ետք, ժամը երեքին շմիջոցները  
Գուրփէյրագ Պոսիւէի հետ պատահաբար Մուգթարի  
փողոցն կ'անցնէր: Զիւնը եւս քան զեւս կը շատ-  
նար և անջրպեաը կը գրաւէր:

Պոսիւէ Գուրփէյրագին կ'ըսէր:

— Զիւնի այս բաթիներուն զիյնալը տեսնելով  
կրնայ ըսուիլ թէ երկինքը սպիտակ թիթեռնիկներուն  
ժանաախտ մը կայ: — Պոսիւէ հազիւնըսած էր խօսքը,  
և ահա Մարիուսը նշմարեց որ փողոցը կը մանէր գէպի  
զուլվարը երթալու համար, և անսովոր կերպարանք  
մը ունէր:

— Ահա Մարիուսը, ըսաւ Պոսիւէ:

— Տեսայ, ըսաւ Գուրփէյրագ: Զիւնինք հետը:

— Ինչո՞ւ:

— Գործ ունի:

— Ի՞նչ գործ:

— Զե՞ս տեսներ կերպարանքը:

— Ի՞նչ կերպարանք:

— Մէկու մը ետեւէն գացողի կնրպարանք ունի:

— Իրաւ է, ըսաւ Պոսիւէ:

— Տե՛ս ինչպէս կը նայի, կրկնեց Գուրփէյրագ:

— Բայց ո՞ր շուտիկին ետեւէն կ'երթայ արդեօք:

— Անշուշտ աղւորիկի մը, աղջիկի մը, պոռնիկի  
մը ետեւէն: Սիրահար է ան:

— Բայց, կրկնեց Պոսիւէ, փողոցին մէջ ոչ ազ-  
արիկ, ոչ պոռնիկ և ոչ աղջիկ կը տեսնեմ: Եւ ոչ  
կին մը կայ:

— Մարդու մը ետեւէն կ'երթայ:

իրօք Մարիուսին առջեւէն և քսան քայլի չափ  
հեռուէն մարդ մը կը քալէր, որ գլխանոց մը ունէր  
և որու ալեւոր մօրուսը կը նշմարուէր թէեւ կոնակի  
կողմէն կը տեսնուէր մարդը։ Այս մարդը բոլորովին  
նոր և իրեն համար շատ սեծ թիկնոց մը հագած էր,  
նաև ծուիկ ծուիկ և տիզմէն սկցած ահագին տարատ մը։  
Պոսիւէ քան քան խնդաց։

— Ով է ան մարդը։

— Անիկա՞ կրկնեց Գուրփէյրագ, բանակիւս  
մըն է։ Բանակիւսները ճագարի մորթ ծախողներու  
բանթալօններ և ֆրանսայի ատենակալներու թիկ-  
նոցներ կը հագնին բաւակտն յօժարութեամբ։

— Տեսնենք թէ ո՛ւր կ'երթալ Մարիուս, տես-  
նենք՝ թէ ո՛ւր կ'երթայ այդ մարդն ալ։ Ի՞նչ կ'ըսես,  
երթանք տնոնց ետեւէն։

— Պոսիւէ՛, արծիւդ Մոլի, պօռաց Դուրփէյրագ,  
երեւելի ապուց մըն ես եղեր։ Նիթէ լուսած բան է  
մարդու մը ետեւէն գացող մարդու մը ետեւէն եր-  
թալը։

Եւ յանկարծ ետ դարձան։

իրօք Մարիուս Մութթարի փողոցէն Փօնտրէթին  
անցնիր աեսնելով գազանապէս կը զիտէր զայն։

Փօնտրէթ գլուխը կախած կ'երթար առանց կաս-  
կածելու թէ ետեւէն նայուածք մը արդէն։ Կը գրա-  
ւէր զինքը։

Փօնտրէթ Մութթարի փողոցէն ելաւ և Մարիուս  
կրաօիէօզ փողոցը անոր ամենասոսկալի խրճիթ մը  
մանելը աեսաւ, ուր Փօնտրէթ քառորդի մը չափ մնա-  
լէն ետք նորէն Մութթարի փողոցը եկաւ։

Այն ժամանակ թիէր Լօմպար փողոցին անկիւնը  
երկաթեզէններու կբապակ մը կար. Փօնտրէթ այս  
կրպակը մտաւ և պահ մը ետք դուրս ելաւ ձեռքը տե-  
սակ մը դուր (որ չիտրէր և արկդներու բացուցը դիւ-

րացնելու կը ծառայէ) բոնած, որուն կոթը ձերմակ  
փայտէ. էր և զոր թիկնոցին տակ պահեց։

Երբ Բըթի Ժանթիյեի փողոցին վերի կողմը հա-  
սաւ, ձախ կողմը դարձաւ։ Եւ չուտ մը Բըթի Պան-  
թիէի փողոցը մտաւ։

Օր կը տարաժամէր, ձիւնը ւր պահ մը դադրած  
էր, նորէն սկսած էր գալ։

Մարիուս որ Փօնտրէթին մկրատ մը առնելն ալ  
տեսած էր, նոյն իսկ Բըթի Պանթիէի փողոցին ան-  
կիւնը պահուեցաւ որ միշտ ամայի էր և չգնաց Փօնտ-  
րէթին ետեւէն։

Սղէկ որ չգնաց, վասն զի Փօնտրէթ երբ մօտե-  
ցաւ այն ցած պատին ուր Մարիուս մազոտ մարդուն  
եր մօրուանի մարդուն խօսակցիը լսած էր՝ ետեւը  
դարձաւ տեսաւ որ ոչ ոք կուդար իր ետեւէն, յե-  
տոյ պատին վրայէն ցատկեց եւ աներեւոյթ եղաւ։

Ոյս պատը եղերող անմշակ երկրէն անցնելով  
կարելի էր երթալ ժամանակաւ կառք զարձողը եւ  
տակաւին քանի մը հին կառքեր ունէր հիւզերու  
մէջ։

Մարիուս խոնեմութիւն սեպեց Փօնտրէթի բա-  
ցակայուինան միջոցին. իր սենեակը վերադառնալը,  
մանաւանդ թէ ժամանակը կ'անցնէր. Պիւրկօն խա-  
թոռնը տմէն իրիկուն սպասները լոււա ու համար երբ  
քաղաքը կ'իջնէր, սովորութիւն ունէր գոցելու տու-  
նին դուռը որ միշտ զոց էր երեկոյեան ժամանակ։

Մարիուս ոստիկան տեսուչին տուած էր իր բա-  
նալին, ուստի պէտք էր աճապարել։

Իրիկուն եզակ էր եւ զիշերուան մութը կ'գրէթէ  
տիրած էր լամէնուրեք. հորիզնին եւ երկնից վրայ  
արեւէն լուսաւորուած միայն մէկ կէտ կար որ էր  
լուսինը։

Լուսինը Սալբէթրիէի ցած գմբէթին ետեւէն  
կ'ելլէր կարմրագոյն :

Մարիուս մեծաքայլ երթալով 50—52 թիւ տունը  
հասաւ : Դուռը բառ էր տակաւին : Ոտքին ծայրովը  
կոխելով սանդուխէն վեր ելաւ եւ նրբանցքին պա-  
տին քովէն մինչեւ իր սենեակը սպրդեցաւ :

Ընթերցողը ինչպէս կը յիշէ անշուշտ, այս նրբ-  
քանցքին երկու կողմ վարձու սենեակներ կային  
որոնք այն ժամանակ ամէնքն ալ պարապ էին : Պիւր-  
կոն խաթունը սովորաբար բազ կը թողուր անոնց  
դուռները : Մարիուս երբ այս դուռներէն մէկուն  
առջեւէն անցաւ, անբնակ խուցին մէջ անշարժ մար-  
դերու չորս գլորիս նշմարել կարծեց, զոր ազօտապէս  
կ'սպիտակացնէր երգէ մը եկող վերջալոյսի մնա-  
ցորդ մը :

Մարիուս չուզելով տեսնուիլ՝ չուզեց տեսնել զա-  
անվնք : Յաջողեցան մանել իր սենեակը՝ առանց նըշ-  
մարուելու եւ ձայն մը հանելու : Ժամանակն էր  
մանելու, վասն զի պտհ մը ետք Պիւրէօն խաթունն  
ելաւ գնաց եւ տունին դուռը գոցուեցաւ :

Գ Լ Ա Կ Խ Ժ Զ.

ՈՒՐ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԵՐԳ ՄԸ ՊԻՏԻ ԳՏՆՈՒԻ

ՈՐ 1832ԻՆ ԱՄԵՆՈՒԻՆ ԲԵՐԱՆՆ Է

Մարիուս իր անկողնին վրայ նստաւ : Ժամը հինգ  
օւ կէս կար :

Կէս ժամ մնացած էր տեղի ունենալու համար ինչ  
որ պիտի պատահէր :

Իր շնչերակներուն զարկը կը լսէր՝ մութին մէջ  
ժամացոյցի մը զարկը լսելու պէս : Կը մտածէր որ  
նոյն միջոցին երկու բան կը քալէր . մէկը խաւարի  
մէջ, ոճիրը որ մէկ կողմէն կը յառաջանար . միւսն  
արդարութիւնը որ միւս կողմէն կուգար :

Զէր վախնար, բայց չէր կրնար առանց սասա-  
նում մը զգալու մտաբերել այն իրերը որ տեղի պիտի  
ունենային :

Յանկարծ զարմանալի արկածի մը ենթարկուող  
ամէն անձերու պէս Մարիուս կը կարծէր թէ այն օրը  
առաւօտէն մինչեւ իրիկուն երազ մըն էր իրեն հա-  
մար, և սոսկալի անուրչէ մը ճնշուիլ չկարծելու հա-  
մար պէտք ունէր զգալու իր բանթալօնի գրպաննե-

բուն մէջ պահուած պողպատեայ երկու ատրճանականերուն ցուրաը:

Ա՛ ձիւն չէր գար. լուսինը՝ հետզհետէ պայծառանալով՝ մէգերէն կը բաժնուէր, և իր նշոյլը եկած ձիւնին սպիտակ ցոլումին հետ խառնուելով, վերջաւ լոյսի տեսք մը կուտար Մարիուսի սենեակին:

Փօնտրէթի հիւղին մէջ լոյս կար: Մարիուս միջանորմին ծակին կարմիր լոյսով մը փայլիլը տեսաւ որ արիւնագոյն կ'երեւար:

Յայտնի էր թէ այս լոյսը ճռագէ մը չէր կրնար արագրուիլ.

Մանաւանդ թէ Փօնտրէթի սենեակը ամենեւին շարժում մը չկար, ոչ ոք կը թնտար, ոչ ոք կը խօսէր, ոչ ոք կը չնչէր. սառնային և խորին լոռութիւն մը կը տիրէր, և եթէ այն լոյսը չըլլար, կրնար կարծել մարդ թէ գերեզմանի մը քով կը գտնուի:

Մարիուս կօշիկները հանեց մեղմիկ և անկողնին տակը հրեց:

Քանի մը բոպէ անցաւ:

Մարիուս վարի դրան իր ծխնիին վրայ դառնալը լսեց. ծանր և արագաշարժ քայլ մը վեր ելաւ սանդուխէն և եկաւ նրանցքնն անցաւ. որջին դռնափակը վեր ելաւ ծայն հանելով. Փօնտրէթն էր եկողը որ սենեակը կը մտնէր:

Անմիջապէս բազմաթիւ ձայներ բարձրացան, ընտանիքը ամբողջապէս հիւղին մէջն էր. Միայն թէ տիրոջ բացակայութեան ժամանակ ամէնքն ալ կը լուէին գայլին բացակայութեան ժամանակ լոռող գայլիկներու պէս:

— Ես եմ, ըսաւ Փօնտրէթ:

— Բարի իրիկուն, հայրիկ, ոռնացին աղջիկները:

— Ի՞նչ ըրիր, հարցուց մայրը:

— Ամէն բան կարգին է, պատասխանեց Փօնտ-

րէթ, բայց ոտքերս փէտ (փայտ) կտրած են ցուրտէնու կա'ւ, առէկ ըրեր ես այդպէս հագուելովդ: Պէտք պիտի ըլլայ որ կարենաս վստա՛ութիւն ներշնչել:

— Բոլորովին պատրաստ եմ գուրս ելլելու:

— Ըստներէս բան մը չպիտի մոռնաս. ամէն բան լաւ պիտի կատարես, այնպէս չէ:

— Անհող եղիթ:

— Ինչու որ... ըսաւ Փօնտրէթ: Բայց չվմցուց խօսքը: Մարիուս լսեց որ Փօնտրէթ ծանր բան մը գրաւ սեղանին վրայ. հաւարական է թէ մկրատն էր գրածը:

— Հաչ աղէկ միտքս եկաւ, կերակուր կերա՞ք, կրկնեց Փօնտրէթ:

— Այո՛, ըսաւ մայրը. երեք հատ խոշոր գետնախնձոր և աղ առի: Կրակի մէջ եփել տուի և կերանք:

— Աղէկ, կրկնեց Փօնտրէթ, վաղը ձեզի հետ կը տանիմ բնթրելու: Բաղ մը պիտի օւտենք և ուրիշ ինչ որ պէտք է: Շարլը Տասներորդներուն պէս պիտի ընթրէք. ամէն բան յաջող կ'երթայ:

Ցեառը ձայնը ցածցնելով շարունակեց:

— Կափուլը բացուեցաւ. կատուները հոս են: Եւս աւելի ցածցուց ձայնը և ըսաւ.

— Կրակի դիր սրվի:

Մարիուս ածուխի շառաչիւն մը լսեց. իրօք ունելիքով կամ երկաթէ գոռծիքով մը ածուխ կը կըրուէր.

Փօնտրէթ շարունակեց:

— Դուռին ծինիներուն եղ քսեցի՞ր որպէս զի ձայն չհանեն:

— Այո՛, պատասխանեց կինը:

— Ժամը քանի է:

— Վեցը պիտի զարնէ հիմա: Կէս զարկաւ արգէն Սէն Մէտարի ժամացոյցը:

— Իրա՛ւ ըսիր. ապա ուրեմն պէտք է որ պղղիկ-ները երթան լրաեսեն, կրկնեց ժօնտրէթ. հոս եկէք գուք և մտիկ ըրէք ինձ:

Փսփսուք մը եղաւ:

Ժօնտրէթին ձայնը նորէն բարձրանալով ըէաւ.

— Պիւրկօն խաթունը դուրս ելա՞ւ.

— Այո՛. ըսաւ կինը:

— Աղէկ գիտե՞ս թէ գրացիին սենեակը մարդ չկայ,

— Այսօր չեկաւ ան և գիտես արդէն թէ հիմա անոր ժամն է:

— Աղէկ գիտե՞ս,

— Այո՛ :

— Բայց ի՞նչ վեաս ունի, կրկնեց ժօնտրէթ. պէտք է անգամ մը երթալ և նայել թէ հօ՞ն է: Աղջիկ, առ սա ճրագը և գնա նայէ անգամ մը:

Մարիուս ձեռքերուն և ծունկերուն վրայ կըութընելով կամար մը իջաւ և լոելեայն դէպ ի անկողինին տակը սպրզեցաւ:

Հազիւ թէ անկողինին տակ կծկուած պտհուած եր և ահա իր գուսին նեղքերէն լոյս մը նշարեց:

— Պապա, աղաղակեց ձայն մը, գուսրո ելած է գրացին:

Մարիուս ժօնտրէթի առջինէկ աղջկան ձայնը մանչցաւ:

— Ներս մտա՞ր հարցուց հայրը:

— Զէ, պատասխանեց աղջիկը, բայց յայտնի է թէ դուրս ելած է. վասն զի բանալին դուսին վրան է: Հայրը պոռայ.

— Հոգ չէ, մտիր անգամ մը:

Դուռը բացուեցակ, և Մարիուս տեսաւ աղջկան ներս մտնելը՝ ձեռքը աշտանակ մը բանած

Առաւոտեար պէս էր աղջիկը, միայն թէ աւելի

ահարկու կ'երեւար ձեռքի ճրագին լոյսովը:

Ուղղակի դէպ անկողնին քով պատին վիայ բե- ւեռուած հայելի մը կար. աղջիկը դէպ այն հայելին կ'երթար. Ոտքերուն ծայրուեր բարձրացաւ և հայելին նայեցաւ: Մօտակայ մէջ հին երկ սթեղէններ կը խառնուէին և ձայն կը հանէին:

Աղջիկը ձեռքին ագուասօվը մազերը յզկեց եւ ժը- պիտներ տուաւ հայելիին՝ իր դիզուն և գերեզմանա. կան ձայնով յետագայ տունը երգելով.

Մեր սէրը աեւեց շաբաթ մը միայն,

Ո՞հ, որքան կարծ են երջանիկ օրեր

Ութ օր պաշտուիլ, այխատանք ունայն

Միրոյ ժամանակ միշտ աեւել պէտք էր

Միշտ աեւել պէտք էր, միշտ աեւել պէտք էր:

Բայց Մըրիուս կը գոզար: Կը կարծէր թէ աղ- ջիկը անտարակոյս կը լսէր իր չնշառութիւնը:

Աղջիկը դէպի պատուհան ուզգուեցաւ, դուրս նայեցաւ և բարձր ձայնով խօսեցաւ կէս մը փախուկի կերպարանքով, ինչպէս որ իր սովորութիւնն էր:

— Ո՞րքան ագեղ է Բարիզ նրբ ճերմակ շապիկ մը կը հաղնի, ըսաւ:


Նորէն հայելիին քով եկաւ, և նորէն ինքն իրեն ձկւեր և շարժումներ բրաւ հետզհեաէ շիտակ և քո- զընտի ինքն իրեն նայելով տկնաղիշ:

— Է՛, ի՞նչ կ'ընես հոդ, պոռաց հայրը:

— Անկողնին և կարասիններուն տակը կը նայիմ, մարդ չկայ, պատասխանեց՝ առանց մազերը շակելի գաղբելու:

— Շան երես աղջիկ, շուտ հօս եկաւր, ժամանակ լկորուցնենք, ունաց հոլիր:

— Եկայ, եկայ, բայց աղջիկ, միրենց իրեկիթին



մէջ ամենեւին բան մը ընկլու ժամանակ չկայ, շա-  
րունակեց ինքնիրեն:

Յետոյ ակռաներովը երգեց.

Կը մեկնիս՝ փառքով կռուելու համար.  
Տրտում սիրալու միշտ հետըդ պիտ'ըլլայ:

Անգամ մըն ալ հայելիին նայեցաւ և դուրս ելաւ  
գուղը ետեւէն գոցելով:

Պահ մը ետք Մարիուս երկու նորատի աղջկանց  
բոկ ոտքերուն ձայնը լսեց որ նրբանցքին կ'երթա-  
յին, նաեւ ժօնարէթին ձայնը որ կը պոռար անռնց:

— Աղէկ ուշադրութիւն ըրէ՛ք. մէկը քաղաքա-  
դրան քովէն, միւսն ալ Բըթի Պանքիէի փողոցին  
անկիւնէն: Պահ մը մի՛ դադրիք գիտելէ տունին դու-  
ռը, և եթէ բան մը աեսնելու ըլլաք, շուտ մը հօս  
եկէք չորս ոտքով վաղելով: Ներս մտնելու համար  
բանալի մը ունիք:

Առջինեկ աղջիկը մրմռաց.

— Զիւնին մէջ բոկոտն կենալով պահնորդութիւն  
ընկէ:

— Վաղը բզէզի գոյնով մետաքսեայ կօշիկներ  
պիտի ունենաք, պոռաց հայրը:

Վար իջան սանդուխէն, և քանի մը բոպէ եաք  
վարի զբան գոցուելու ձայնը իմաց տուաւ թէ դուրս  
ելած էին աղջիկները:

Տունին մէջ ա՛լ միայն Մարիուս և ժօնարէթ-  
ները կային, և հաւանօրէն նաեւ այն պահուած ան-  
ձերն զոր Մարիուս մշուշին մէջ անբնակ սենեակին  
դրան ետեւ ընդնշմարած էր:

ՎԵՐՋ Ը. ՀԱՏՈՐԻ

ՀՀ Ազգային գրադարան



NL0317184

